

# ՍՊԱՆԻԱ ԵՒ ՄԵԾ ԵՂԵՇՈԸ (1915-1923)

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

varny1@yahoo.com

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

1898ին, Սպանիա ջախջախիչ պարտութիւն մը կրած էր Միացեալ Նահանգներու հետ պատերազմին, կորսնցնելով իր կայսրութեան մնացորդացը Ամերիկայի (Քուապա եւ Փուերթօ Ռիբօ) եւ Ասիոյ մէջ (Փիլիպպեան կղզիները): Երկրի ռազմական աննշան կարեւորութիւնը եւ տնտեսական ու հաստատութենական տկարութիւնը գլխաւոր պատճառ եղած են, որ Սպանիա չէղոր մնար առաջին աշխարհամարտին: 30 Յուլիս 1914ի պաշտօնական յայտարարութեան Ա. պարբերութիւնը կ'ըսէ.

Գյուղացած ըլլալով, ցաւօք, Աւատրիոյ եւ Սերպիոյ միջեւ պատերազմական վիճակը, ինչպէս հեռագրով հաղորդած է Վիեննայի մէջ Սպանիոյ դեսպանը, նորին վսեմութեան կառավարութիւնը պարտաւոր կը զգայ սպանացի հպատակներուն հաղորդել ամենախիստ չէղորութիւնը, ըստ այժմու օրէնքներուն եւ միջազգային հանրային իրաւունքի սկզբունքներուն<sup>1</sup>:

Չէղորութիւնը վերահաստատուած է տարբեր առիթներով: Անոր պատճառներուն մաս կազմած են նաեւ Ալֆոնսո ԺԳ. թագաւորի (1886-1931) ազգականական կապերը պատերազմող կողմերուն հետ: Մայրը՝ Մարիա Բրիստինա, որ խնամակալ թագուհի էղած է թագաւորին մանկութեան շրջանին (1886-1902), Աւատրիոյ Ֆրանց-Եռոգէֆ կայսեր երկրորդ զարմուհի էր (Եղբայրը աւատրիական զօրքերու ընդհանուր իրամանատարն էր), իսկ կինը՝ Վիկտորիա, Անգլիոյ Ճորժ Ե. թագաւորի առաջին զարմուհին: Յայտնի փաստ է, որ պատերազմի ընթացքին բուռն պայքար մղուած է մտաւորականութեան ու քաղաքական դասին մէջ՝ գերմանանամէտ եւ դաշնակիցներու կողմնակից հոսանքներուն միջեւ<sup>2</sup>: Արքունիքին մէջ, մայր

<sup>1</sup> Fernando Soldevilla, *El año político 1914* (1914 քաղաքական տարին), año XX, Madrid, Imprenta de Ricardo F. Rojas, 1915, էջ 361. տե՛ս՝ «Աւատրեաերա պատերազմը», Ժամանակ, 20 Յուլիս/2 Օգոստոս 1914:

<sup>2</sup> Լոնտոնարնակ սպանացի յայտնի լրագրող Ռամիրո տէ Մաէզթու (1875-1936) իր յօդուածներէն մէկոն մէջ խասի դատապարտած է հայկական եւ յոնական ջարդերը, միաժամանակ անարգանքի սինին գամելով գերման զօրակցութիւնը թրքական քաղաքականութեան: Բնագրով եւ սպաներէն թարգմանութեամբ ընդարձակ մէջերումներ ընելէ եւր գերմանացի հրապարակագիր Ֆրիտրիխ Նաումանի հայացինչ սարսափները վաերացնող յայտարարութիւններէն, յօդուածագիրը եզրակացուցած է. «Բաւարար է արձանագրուածը, որպէսզի մեր գերմանասէրներէն անոնք, որ քրիստոնէական զգացումներ ունին, լուր ունենան, եթէ լուր ունենալու կարողութիւնը ունին, իրենց պաշշանած դաւդէն: Պեկան զրամարանութիւնը գեղաւորել Ասպուծոյ օրէնքներէն վեր կը նշանակէ վկայակոչել նոյն սկզբունքը, որ Քրիստոսը գամեց Խաչին» (Ramiro de Maeztu,

թագուհին յստակ գերմանամէտ զգացումներ ցոյց տուած է, իսկ թագուհին գորավիգ կանգնած է իր անգլիացի զարմիկին:

Արխիային ընդարձակ ատաղծով նորագոյն հետազօտութիւնները փաստած են նաեւ, որ ռազմադաշտէն բացակայ ըլլալլով հանդերձ, Սպանիա ընդդմամարտ կողմէրու գաղտնի սպասարկութիւններուն ու լրտեսներուն անարգել գործունելութեան տարածք դարձած է: Անոր առեւտրական նաևրը բազմից թիրախ եղած են գերման սուզանաերու՝ առանց անհրաժեշտ հակազդեցութեան: Միա կողմէ, երկիրը չէ դադրած ռազմական ճարտարարուեստի էական հանքանիթեր վաճառելէ տարբեր կողմերուն<sup>3</sup>:

Չէղոքութիւնը Ալֆոնսօ ԺԳ.ին թոյլատրած է մարդասիրական բազմակողմանի գործունելութիւն ծավալել, ինչ որ նպաստած է բոլոր դիմումներուն անխստիր ընդառաջումին, արժանանալով մարտնչող կողմերու մամուկի դրուատիքին<sup>4</sup>: Ան սեփական ծախսով կազմակերպած է յօդուտ ռազմագերիններու գործող գրասենեակ մը, որ կ'օժանդակէր ամէն ազգէ ընտանիքներու անհետացած հարազատները գտնելու: Անոր գլխաւորած 40 հոգինց անձնակազմը 1914-18ին ստացուած 200.000 նամակներուն հետեւելով յաջողած է փրկել 70.000 քաղաքացի ու 21.000 զինուոր եւ միջամտել 136.000 ռազմագերիններու ազատութեան ի նպաստ<sup>5</sup>: 1917ին, թագաւորը պաշտօնապէս Նոպէեան խաղաղութեան մրցանակին առաջարկուած է, թէեւ մրցանակը իվերջոյ Միջազգային Կարմիր Խաչը ստացած է:

Մայիս 1917ին, Սպանիոյ կառավարութիւնը Պերլինի, Պոլսոյ եւ Վիեննայի իր դիանագիտական ներկայացուցիչներէն տեղեկութիւններ խնդրած է Պաղեստինի հրեայ բնակչութեան տեղահանութեան մասին, որուն ճեռնարկած էր Ճեմալ փաշայի գլխաւորած օսմանեան իշխանութիւնը: Պերլինէն, դեսպան Լուիս Փոյօ տէ Պետնապէ հաղորդած է անգլիական գօքերու յառաջխաղացքին պատճառով 8000 հրեաներու տարհանումին մասին, մինչ անոր Պոլսոյ պաշտօնակիցը՝ Խովիան Մարիա տէ Առոյ, գրած է, թէ տարհանումը ոչ-մահմետական ամբողջ բնակչութիւնը

“Armenia y el Dr. Naumann”, *La Correspondencia de España*, 13 de diciembre de 1917. նաեւ՝ Idem, “La fuerza”, *La Correspondencia de España*, 16 de diciembre de 1917):

<sup>3</sup> St'u Fernando García Sanz, *España en la Gran Guerra. Espías, diplomáticos y traficantes* (Սպանիա Մեծ պատերազմին. լրտեսներ, դիանագէտներ եւ վաճառողներ), Barcelona, Galaxia Gutenberg, 2014:

<sup>4</sup> Victor Espinós y Moltó, *Alfonso XIII y la guerra: espejo de neutrales* (Ալֆոնսօ ԺԳ. եւ պատերազմը. չէղոքներու հայելի), Madrid, Rev. de Bibliotecas, Archivos y Museos, 1918, էջ 67-141:

<sup>5</sup> Julián Cortés-Cavanillas, *Alfonso XIII y la guerra del 14* (Ալֆոնսօ ԺԳ. եւ 14ի պատերազմը), Madrid, Alce, 1976, էջ 59-87:

կ'ընդգրկէր՝ գոյքերու բռնագրաւումով հանդերձ, յատկապէս յոյներու պարագային: Աւելցնելէ Ետք, թէ Վիճակը աւելի վատթար էր Լիբանանի մէջ, ուր մարոնի բնակչութեան 55 առ հարիւր սովամահ եղած էր, սպանացի դիանագէտը մատնանշած է.

Անոնց [մարդուներուն - Վ.Մ.] հետ չեն գործածեր բրտութեան այն միջոցները, զորս գործածեցին աւելի քան մէկ միլիոն հայեր սպաննելու համար (տեսնել զեկոյցներս այս կոտորածին մասին), այլ զիրենք կ'արտաքսեն այնպիսի վայրեր, ուր անօթութենէ ու թշուառութենէ կը մեռնին<sup>6</sup>:

Մամուլը հաղորդած է, թէ Սպանիոյ դիանագիտական միջամտութիւնը շատ դրական տպատրութիւն ձգած էր հրէական համայնքներուն վրայ: Զինուորական պատճառներ տրուած էին Եաֆայի 8000 հրեաներու տարհանումին համար, եւ թուրքերու պնդումները՝ թէ կարելին ըրած էին անոնց անձերուն եւ գոյքերուն պաշտպանութեան համար, որեւէ ձեռվ համոզիչ եղած չէին.

Իրօք, թրքական իշխանութիւնները ուզած են հրեաները յանձնել անոնց ծառայութեան մէջ գտնուող պետեի անօթի հորդաներու աւազակութեան եւ քրտական զօրքերու կատաղութեան, որոնք դժգոհ եւ յուսահատ են՝ եզիպտական ուազմաճակատին վլայ թրքական պարտութիւններէն: Սակայն, այժմ թուրքերը, տեսնելով իրենց չարաբաստիկ որոշումներուն պատճառած բարկութիւնն ու զայրոյթ ամրող աշխարհի եւ նոյնիսկ Կենդրոնական պետութիւններուն մէջ, պարտադրուած են իրենց մարտավարութիւնը փոխել եւ դէպքերը հերքել, այնպէս ինչպէս կ'ընէին երբ իրենց կատաղութեան թիրախ կը դարձնէին դժբախտ հայերը:

Վերջապէս, Մատրիտի համալսարանի հրէական ամրիոնի դասախու Արրահամ Շալոմ Եահուտա Նոյեմբեր 1917ին յաջողած է թագաւորը համոզել, որ հեռագրէ Գերմանիոյ կայսր Վիլհելմ Բ.ին ու կանխէ հազարաւոր հրեաներու տեղահանումը դէպի Փոքր Ասիա, ուր հայոց բախսին պիտի արժանանային<sup>8</sup>:

Ա. աշխարհամարտի աւարտի հարիւրամեակին, «Նամակներ թագաւորին. Ալֆոնսօ ԺԳ.ի մարդասիրական միջնորդութիւնը Մեծ պատերազմին» ցուցահանդէսը (Մատրիտ, Նոյեմբեր 2018-Սեպտեմբեր 2019) ընդարձակ արխիվային նիւթ ներկայացնուած է թագաւորի գործունեութեան

<sup>6</sup> Մէքբերում տե՛ս՝ Juan José Alonso, “La Gran Guerra en el Archivo de Palacio: la ayuda humanitaria de Alfonso XIII”, *Cartas al Rey: la mediación humanitaria de Alfonso XIII en la Gran Guerra* (Նամակներ թագաւորին. Ալֆոնսօ ԺԳ.ի մարդասիրական միջնորդութիւնը Մեծ պատերազմին), Madrid, Patrimonio Nacional – Santander Fundación, 2018, էջ 172-73:

<sup>7</sup> “La matanza de judíos en Palestina”, *El Liberal*, 3 de junio de 1917:

<sup>8</sup> Isabelle Rohr, *The Spanish Right and the Jews, 1898-1945: Antisemitism and Opportunism, Eastbourne and Portland* (Or.), Sussex Academic Press, 2007, էջ 18:

մասին: Այս առթիւ լոյս տեսած համանուն հատորը<sup>9</sup>, սակայն, շատ սահմանափակ ուշադրութիւն ընծայած է Օսմանեան կայսրութեան, ուր Պաղեստինի հրեաներու պաշտպանութենէն անկախ, սպանական կառավարութիւնը նաեւ իր օժանդակութիւնը բերած է Լիբանանի ու Սուլիյոյ սովամահ բազմութիւններուն: Հայերը միայն յիշուած են Առոյոյի վերի մէջ բերումին մէջ:

Յայտնի է, որ Ապրիլ 1916ին, Ազգային պատուիրակութեան նախագահ Պողոս Նուապար փաշա Սպանիոյ թագաւորին դիմում մը յդած է, զոր երկրի արտաքին գործոց նախարարութիւնը այլ յարակից նամակերով սպաներէնի թարգմանած է: Այդ թարգմանութիւնները լոյս տեսած են 1976ին<sup>10</sup>: 1983ին, պատմաբան Արթիւր Պէյլէրեան հրապարակած է ֆրանսերէն բնագիրերը, որոնք պահպանուած են ֆրանսական արտաքին գործոց նախարարութեան մէջ<sup>11</sup>: Այս փաստաթուղթերը, ինչպէս եւ կապակից նիւթեր, պահուած են նաեւ Ազգային պատուիրակութեան արխիվին մէջ<sup>12</sup>: Սպաներէն (1990) եւ հայերէն (1994) հակիրճ հաղորդումներով անդրադարձած ենք այս նիւթին<sup>13</sup>: Փասրուալ Օհանեան սպանական կարգ մը փաստաթուղթեր օգտագործած է իր Հայկական Հարցը եւ միջազգային

<sup>9</sup> *Cartas al Rey: la mediación humanitaria de Alfonso XIII en la Gran Guerra* (Նամակներ թագաւորին. Աֆսոն ԺԳ.ի մարդասիրական միջնորդութիւնը Մեծ պատերազմին), Madrid, Patrimonio Nacional – Santander Fundación, 2018:

<sup>10</sup> Cortés-Cavanillas, *Alfonso XIII*, էջ 108-9, որ Ապրիլ 1916ին փոխանակուած գրութիւնները թուագրած է 1918, թերեւս կապելով Պ. Նուապարի՝ Ապրիլ 1918ի այլ դիմումի մը հետ (տե՛ս՝ սոսրու):

<sup>11</sup> Arthur Beylerian, *Les Grands Puissances, l'Empire Ottoman et les Arméniens dans les archives françaises (1914-1918)*, Paris, Publications de la Sorbonne, 1983, էջ 195-97: Սպաներէն թարգմանութիւնը տե՛ս՝ Pascual Ohanian, *Turquía, Estado genocida* (Թուրքիա՝ ցեղասպան պետութիւն), vol. I, Buenos Aires, Akian Gráfica Editora, 1986, էջ 457-59:

<sup>12</sup> Bibliothèque Nubar, Archives de la Délégation nationale arménienne, Liasse 1/3, Correspondance, avril-juin 1916 (BN DNA): Ծնորհակալութիւն կը յայտնենք Նուապերեան մատնադարանի տնօրին Պորիս Աճէմեանին (Փարիզ), որ այդ նիւթերուն լրասանկարները տրամադրեց մեզի:

<sup>13</sup> Vartan Matossian, “El rey Alfonso XIII y el Genocidio Armenio”, Արմենիա, 24 Օգոստոս 1990. նաեւ՝ Վարդան Մատթէոսեան, «Սպանիոյ թագաւոր Աֆոնսո ԺԳ. եւ Մեծ Եղեռնը», Հորիզոն-գրական յաւելուած, Մայիս 1994, էջ 9-11: Մեզի անծանօթ աղքիւրէ, գրականագէտ Վազգէն Գաբրիէլեան Պողոս Նուապարի դիմումին հակիրճ նկարագրութիւնը կատարած էր 1978ին (Վազգէն Գաբրիէլեան, Դանիէլ Վարուժան. կեանքը եւ գործը, Երեւանի համալսարանի հրատարակութիւն, Երեւան, 1978, էջ 409, ուր թագաւորին անոնք Վրիպակով գրուած է Ալ ֆոնսո XII):

յարաբերութիւնները սպաներէն վեցհատորեակի երրորդ հատորին մէջ<sup>14</sup>, իսկ Եասմին Թիւրքան Թիւնայի մասնակի անդրադարձներ կատարած է իր թրքերէն անտիպ դոկտորական աւարտաճառին մէջ՝ «Ա. աշխարհամարտը եւ Թուրքիոյ ազգային պայքարը ըստ սպանական դիանագիտական աղբիւներուն»<sup>15</sup>, որմէ մեկնելով յօդուած մըն ալ հրատարակած է<sup>16</sup>: Իւան Կապթանիակա արխիներէ մէջբերումներ կատարած է օրաթերթային յօդուածի մը մէջ<sup>17</sup> եւ Կոմիտաս վարդապետի վերաբերեալ փաստաթուղթեր հրապարակած Հայոց Յեղասպանութեան թանգարան-հիմնարկի կայքէջին մէջ<sup>18</sup>:

Բնականաբար, չեզոք Սպանիան պաշտօնական դիրքորոշում յայտնած չէ Հայոց Յեղասպանութեան հանդէպ: Սակայն, դեսպան Առոյո իր կառավարութեան լյած է գեկոյցներ ու տեղեկութիւններ հայերու դէմ հայածանքներուն եւ ջարդերուն մասին, ու նաեւ մարդասիրական բնոյթի աշխատանք տարած է, հետեւելով իր ստացած հրահանգներուն<sup>19</sup>:

Սպանական արխիներու ուսումնասիրութիւնը, ինչպէս կը տեսնենք, կը գտնուի սաղմնային վիճակի մէջ, իսկ մամուլը ցարդ պեղուած չէր: Այս

<sup>14</sup> Pascual Ohanian, *La Cuestión Armenia y las relaciones internacionales* (Հայկական հարցը եւ միջազգային յարաբերութիւնները), tomo 3, Buenos Aires, Ediciones Akian, 1989:

<sup>15</sup> Yasmine Türkkan Tunali, *İspanyol Diplomatik Kaynaklarina Göre I. Dünya Savaşı ve Milli Mücadele'de Türkiye*, doktora, Atatürk İlkeleri ve İnkılap Tarihi Enstitüsü, Hacettepe Üniversitesi, 2016: Ծանօթ չենք Արթուր Արիստակէսեանի սպաներէն աւարտաճառին՝ «Հայոց ցեղասպանութիւնը (1894-1922) եւ միջազգագեցութիւնը» (Artur Aristakesyan Gasparyan, *El genocidio armenio (1894-1922) y la reacción internacional*, tesis doctoral, Universidad Complutense de Madrid, 2009), ուր թերեւս սպանական արխիներէ նիգարե ըլլան:

<sup>16</sup> Yasmine Türkkan Tunali, “İspanyol Diplomatik Raporlarında Ermeni Sorunu Algısı (1914-1922)”, *Ermeni Araştırmaları Dergisi*, 57:2017, էջ 133-66: Անգլերէն թարգմանութիւնը՝ Yasmine Türkkan Tunali, “The Perception of the Armenian Question in the Spanish Diplomatic Reports (1914-1922)”, *Review of Armenian Studies*, 37:2018, էջ 83-118:

<sup>17</sup> Iván Gaztañaga, “Limpando el polvo a la memoria armenia”, *El País*, 24 de abril de 2018:

<sup>18</sup> Archivo Histórico Nacional de España, Ministerio de Cultura y Deporte de España, Legajo 1, H-3025/4 ([www.genocide-museum.am/eng/pdf/Komitasfinal.pdf](http://www.genocide-museum.am/eng/pdf/Komitasfinal.pdf)):

<sup>19</sup> Երուանդ Տէր Անդրէասեան, որուն անունը դուրս մնացած էր 24 Ապրիլի ցանկերէն, սխալմամբ գրած է, որ դաշնակիցներուն 24 Մայիս 1915ի յայտարարութիւնը «Անգլիոյ եւ Ֆրանսայի անունով Կ. Պոլսոյ սպանիական դեսպանը 1915ին, հայկական նախարարութեալին, թուրք կառավարութեան կը ներկայացնէր» (Երուանդ Տէր Անդրէասեան, «Փոթորիկը...», *Ազար խօսք*, 24 Ապրիլ 1936): Անգլիոյ, Ֆրանսայի եւ Ռուսաստանի կողմէ խմբագրուած յայտարարութիւնը օսմանեան կառավարութեան ներկայացուցած էր ԱՄՆի դեսպան Հենրի Մորկընթօ:

ուրուագիծը կը համադրէ ցարդ իրապարակուած փաստաթուղթերու եւ մամովի թուայնացած հաւաքածոներու ընձեռուած որոշ տեղեկութիւններ: Այստեղ պիտի քննենք Ցեղասպանութեան տեղեկագրութիւնը Սպանիոյ մէջ եւ Պոլսոյ Հ.Յ. դաշնակցութեան Առժամեայ մարմնի կապերը օսմանեան մայրաքաղաքի սպանական դեսպանատան հետ, Սպանիոյ մարդասիրական միջնորդութեան փորձերը 1915ին, աքսորեալ մտաւրականութեան ճակատագիրը եւ զայն փրկելու սպանական փորձերը 1916ին, ինչպէս եւ Սպանիոյ եւ հայութեան յետագայ առնչութիւնները այս գծով մինչեւ 1922: Ցոյս ունինք, որ ասիկա աւելի հանգամանալից հետազոտութիւններու ճանապարհ կրնայ բանալ<sup>20</sup>:

## ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Պատերազմի պայթումէն առաջ իսկ, կուսակցական գործիչներու դէմ ճնշումները արդէն սկսած էին Պոլսոյ մէջ: 30 Յուլիս 1914ին, քանի մը թաղերու Ս.Դ. հնչակեան կուսակցութեան ակումբները խուզարկուած եւ 25-30 շարքայիններ ծերբակալուած էին<sup>21</sup>, թէեւ ազատ արձակուած էին յաջորդող օրերուն<sup>22</sup>:

Օսմանեան կայսրութեան կողմէ պատերազմի յայտարութենէն ետք (Նոյեմբեր 1914), տարուան վերջերուն թրքական բռնաճշումներու մասին լուրեր սկսած են շրջիլ արտասահման, երբեմն՝ չափազանցուած կամ սխալ: Այսպէս, Կոչնակ կը հաղորդէր բազմաթիւ դաշնակցականներու բանտարկութեան, ինչպէս եւ հնչակեաններու նոր ծերբակալութիւններու մասին<sup>23</sup>: Թիֆլիսի Կալկազ թերթը (ռուսերէն) պնդած է, որ օսմանեան խորհրդարանի բոլոր հայ երեսփոխանները եւ Ազգային ժողովի երեսփոխանները կալանաւորուած էին<sup>24</sup>: Յուսարեր գրած է, թէ Ազգարամարդ փակուած էր զինուտրական իշխանութիւններուն կողմէ, իսկ ծանօթ դաշնակցականներ ծերբակալուած էին<sup>25</sup>: Շաբաթ մը ետք, յայտնուած է, թէ

<sup>20</sup> Ազգբնական փորձի մը համար, տե՛ս՝ Վարդան Մատթեոսեան, Գրական-քանակիրական ուսումնասիրութիւններ, տպ. Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Անթիլիսա, 2009, էջ 28-41:

<sup>21</sup> «Հնչակեաններու ծերբակալութիւն», Ժամանակ, 18/31 Յուլիս 1914:

<sup>22</sup> «Ազատ արձակուած», Ժամանակ, 19 Յուլիս/1 Օգոստոս 1914. նաև՝ «Ճիհանկիլեան ազատ արձակուած», Ժամանակ, 20 Յուլիս/2 Օգոստոս 1914:

<sup>23</sup> «Ազգային կեանք», Կոչնակ, 5 Դեկտեմբեր 1914, էջ 1151: Պուրքէշէն հեռագիր մը գործը կը վերագրէր գերման նախաձեռնութեան, Ենթականներուն ոսահպատակ կամ ոռասակ ըլլալու պատճառաբանութեամբ («Ազգային կեանք», Կոչնակ, 2 Յունուար 1915, էջ 19):

<sup>24</sup> «Ազգային կեանք», Կոչնակ, 12 Դեկտեմբեր 1914, էջ 1195: Լուրը տակալին հերքուած չէր յաջորդ թիւին մէջ («Ազգային կեանք», Կոչնակ, 19 Դեկտեմբեր 1914, էջ 1217-1218):

<sup>25</sup> «Զանազան լուրեր», Հայրենիք, 15 Դեկտեմբեր 1914:

Գարեգին Խաժակ բանտարկուած էր Պոլսոյ մէջ, Ռուսաստանի հետ կապ ունենալու մեղադրանքով<sup>26</sup>: Ասիկա կը հակասէր յաջորդ լրատութեան, թէ Խաժակ խօսք առած էր, այլոց շարքին, Հայ բժշկական միութեան այր եւ կին հիանդապահներու պատրաստութեան դասընթացքի բացումին<sup>27</sup>:

Բժ. Խաչիկ Պողոսեան՝ Այաշի Վերապողոներէն մէկը, թուարկելով հանդերձ քսան հնչակեաններու բանտարկութիւնը եւ քանի մը հոգիի արագ ազատ արձակումը, նկարագրած է երեւովապէս բնականոն վիճակ մը. «1915ի Ապրիլ 23ի չարաղէկ գիշերն էր: Թուրքիոյ հայ հորիզոնին վրայ ո եւ է սեւ ամա չէր նշմարուեր: (...) Արփարին երեւով, կարծես ամէն ինչ խաղաղ կ'ընթանար... այդ երանեի երկրին մէջ»<sup>28</sup>: Բայց տարուան առաջին ամիսներուն մօսալուս փոթորիկը արդէն յայտնի էր, թէեւ ո՞չ տարողութիւնը:

24 Ապրիլին ծերբակալեալներու թիւը երեք հարիւրէն անցած էր, ըստ 27 Ապրիլին <.3. դաշնակցութեան պալքանեան Կեդրոնական կոմիտէին Պոլիսէն հաղորդուած տուեալներուն: Մշտական հետապնդումի մէջ գտնուող եւ դեռ ազատ դաշնակցականներ կազմած էին Առժամեայ մարմին մը Պոլսոյ մէջ, Շաւարչ Միսաքեանի գլխաւորութեամբ<sup>29</sup>, որու աշխատանքի առանցքներէն էր տեղեկութիւններու հայթայշումն ու ցրումը: Միսաքեան եւ Սամուէլ Դարբինեան մշակած են արտասահման դրկուող գրութիւնները, գաւառներէն տեղեկութիւնները օգտագործելով<sup>30</sup>: 1935ին, առաջինը գրած է. «Կը բայէ ըսել թէ եթէ արփասահմանը կրցաւ օրը օրին թիւ-շար լրի փեղեկութիւններ սպանալ այդ շրջանի սարսափներուն մասին, պաշտօնական թէ մասնաւոր փեղեկագիրներով, ականավեսի վկայութիւններով եւ թղթակցութիւններով, մեծ մասամբ կը պարզի մեր կազմակերպած աշխաղանքին»<sup>31</sup>:

Միա գուգընթաց աշխատանքը չէզոք երկիրներու դեսպանատուններուն աջակցութեան ապահովումն էր: 11 Մայիսին, Առժամեայ մարմինը Սոֆիա կը տեղեկագրէր, թէ «ծեր բարեկամը [պովկար դեսպանը - Վ.Ս.] զարմանը յայգնեց, որ մինչեւ հիմա կապ չունինք իրենց մարդոց հետ» (...): Ամերիկեանի մասին ալ այսօր մէկը պիտի ներկայացնենք եւ կապուինք. կը

<sup>26</sup> «Զանազան լուրեր», Հայրենիք, 22 Դեկտեմբեր 1914:

<sup>27</sup> «Զանազան լուրեր», Հայրենիք, 31 Դեկտեմբեր 1914:

<sup>28</sup> Տոքթ. [Խաչիկ] Պողոսեան, «Հարայէլ Շանազօլաթի «իտէալ»ը», Արեւ, 3 Օգոստոս 1926:

<sup>29</sup> Երուանդ Փամպութեան (խմբ.), Նիւթեր <. 3. դաշնակցութեան պալքմութեան համար, ԺԲ. հայոր, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատուն, Պէյրուլթ, 2016, էջ 20:

<sup>30</sup> Արմէն Վահէ, «Ինչպէս ճանչցայ Շաւարչ Միսաքեանը», Հայրենիք ամսագիր, Սեպտեմբեր 1957, էջ 88:

<sup>31</sup> Շաւարչ Միսաքեան, Տերեւներ դեղնած յուշակելորէ մը, Éditions Parenthèses, Մարտէլ, 2015, էջ 31-32:

մնայ իդրականը, որմէ շափ բան կը սպասենք, բայց դժբախտաբար *entremise* [միջնորդ - Վ.Ս.] կը պակսի»<sup>32</sup>: Ապրիլ 1915-Փետրուար 1916 շրջանի խօսուն պատկերը գծելով, Միսաքեան յիշած է, թէ «առաջին օրէն իսկ յարաբերութեան մրանք պուլկարական դեսպանին հեղ եւ զայն իրազեկ պահեցինք անցուդարձերուն», աւելցնելով, որ «մեզի հասած նամակներէն եւ տեղեկագիրներէն, մեր ընկերներու միջոցաւ հաւաքուած լուրերէն յիշաբակագիր կը կազմէինք ու իր [պուլկար դեսպանին - Վ.Ս.] միջոցաւ ամերիկեան դեսպանին կ'ուղարկինք կանոնաւրաբար»<sup>33</sup>:

Պուլկարիոյ դեսպան Փեթրով թելադրած է, որ զեկոյցները յանձնուին Սոֆիայի կոմիտէի անոնով, «որպէսզի երբ [Բարձրագոյն] Դուռը հեղաքրորուի, ցուցնեն»: Զեկոյցները կրկնօրինակով դրկուած են «միս չէզոք դեսպաններուն ալ յանձնուելու համար»<sup>34</sup>: Մայիս-Հոկտեմբեր 1915ին, ԱՄՆի դեսպան Հենրի Մորկընթա “Committee of Dashnatzoutune Balkan Section” ստորագրութեամբ եօթը յուշագիր ստացած է, զորս թարգմանել տուած ու ամերիկեան արտաքին գործոց նախարարութեան յղած է, առանց տեղեակ ըլլալու բուն հեղինակի ինքնութեան<sup>35</sup>: 20 Յուլիսին, օդինակ, նախարար Ռուպրոթ Լանսինկին գրած է, թէ «այսու պատիլ ունիս ձեզի հաղորդելու դեսպանարան սրացած չորս զեկոյցներ Սոֆիայի Դաշնակցութեան հայկական կոմիտէի [Armenian Committee of “Dashnakzoutioun” (sic) of Sofia] կողմէ»<sup>36</sup>:

Նոյն օրը, Առժամենյա մարմինը գրած է Սոֆիա, թէ «Դանիոյ եւ Սպանիոյ դեսպանները փափաք յայգներ են տեղեկանալու հայերու վիճակին մասին. թերեւս մեր չորս տեղեկագիրներէն անոնց ալ մէյ մէկ պատճէն պանք»<sup>37</sup>: Միսաքեան յիշած է սպանական դեսպանատունը երկու տասնամեակ ետք. «Միեւնոյն արեն, ֆրանսերէն տեղեկագիրներ կը յանձնէ-

<sup>32</sup> Փամպուրեան, էջ 31:

<sup>33</sup> Շաւարշ Միսաքեան, «Համառօտ պատկեր 1915 Ապրիլ 11/24 – 1916 Փետր. 28 շրջանի», Յառաջ, 26-27 Փետրուար 2002:

<sup>34</sup> Փամպուրեան, էջ 36: Հմնտ. նոյն, էջ 74:

<sup>35</sup> Ara Sarafian (comp.), *United States Official Records on the Armenian Genocide 1915-1917*, Princeton and London, Gomidas Institute, 2003, էջ 92-109, 258-60, 341-44: Տարբեր զեկոյցներէ մէջբերումներու համար, տե՛ս՝ Armen Hairapetian, “‘Race Problems’ and the Armenian Genocide: The State Department File”, *Armenian Review*, Spring 1984, էջ 43, 50, որ Ենթադրած է թէ կուսակցութեան Սոֆիայի գրասենեակը կը հաւաքէր կայսրութեան մէջ իր գործականներուն տեղեկութիւնները:

<sup>36</sup> Sarafian, էջ 91: Վեցերորդ գրութիւնը (22 Սեպտեմբեր/5 Հոկտեմբեր) «Պուքրէ-2» էն դրկուած էր (նոյն, էջ 260):

<sup>37</sup> Փամպուրեան, էջ 99: Միսաքեանի այս տեղեկութեան արձագանգը պահած է. «Պահ մը սպանական եւ դանիական դեսպաններն ալ հեղաքրքրուեցան եւ տեղեկագիրներ ուղեցին» (Միսաքեան, «Համառօտ պատկեր»):

ինք երեք չէզոք դեսպանակուներու,- պովկարական, ամերիկեան եւ սպանական, նկարագրելով ամբողջ արհակիրք»<sup>38</sup>.

9 Օգոստոսին, Առժամեայ մարմինը հաղորդած է. «Կ'իմանանք, թէ սպանիական եւ դանիական դեսպաններն ալ դիմեր են [Գերմանիոյ նոր դեսպան] իշխան Հոհենլոյխն, որ յայդներ է թէ ոչինչ կրնայ ընել, պիդի շարունակէ նախորդին քաղաքականութիւնը»<sup>39</sup>. 15 Օգոստոսին, նոյն մարմինը յիշած է ԱՄՆի, Պովկարիոյ, Իտալիոյ, Սպանիոյ եւ Հոլանտայի դեսպաններուն համատեղ բողոքը Գերմանիոյ դեսպանին, որուն հետեւանքով, կը կարծուէր, հայերու դէմ հալածանքը յարաբերաբար մեղմացած էր<sup>40</sup>: Հայանական է, որ յաջորդ օր Առոյ գեկուցած է իր կառավարութեան այս համատեղ բողոքին մասին: Խօսելով Գերմանիոյ եւ Աւստրիա-Հունգարիոյ անշարժութեան մասին, ան կը յայտնէր, թէ «(...) այն քան առար են խօսքերով որքան պակասաւոր գործերով, որովհետեւ՝ հեռուն չերթալու համար, չեն ուզած կասեցնել [օսմանեան] կառավարութեան հայերու հալածանքն ու ջարդը, հակառակ իրենց երկիրներուն մէջ ծայր առած բողոքի մեծ շարժումին»<sup>41</sup>:

31 Օգոստոսին, հայ կաթողիկէ պատոփրակութիւն մը, զոր կը գլխաւորէր Պողոս Պետրոս ԺԳ. Թերգեան պատրիարք եւ որուն մաս կը կազմէին պատրիարքական փոխանորդ Յովսէփ Եպս. Ռոքոսեան, պատրիարքական տեղապահ Օգոստինոս Եպս. Սայեղեան եւ Տրապիզոնի առաջնորդ Յովիաննէս Եպս. Նազլեան, հայցած է Հոհենլոյի միջամտութիւնը՝ Անգարայի հայ կաթողիկէներու տեղահանութիւնը կանխելու համար, առանց որեւէ արդինքի յանգելու: Պատոփրակութիւնը նաեւ այցելած ու տեղեակ պահած է Առոյն գալառներու իրադարձութիւններուն մասին<sup>42</sup>:

Սպանական մամուլը արձագանգ եղած է Մեծ Եղեռնին, օգտուելով միջազգային գործակալութիւններու եւ մամուլի տեղեկատութենէն: Օրինակ, Օգոստոս-Սեպտեմբերին, *Լա բուեսպինըենսիա լոէ Էսփանիա օ-*

<sup>38</sup> Միսաքեան, *Տերեւներ*, էջ 32: Միսաքեան զանց ըրած է սկզբնական շրջանի չէզոք երկիրներէն Իտալիան, որուն դեսպան Քամիլօ Կառունի ո՞չ միայն պովկար եւ ամերիկեան դեսպաններու կողքին դիմում ըրած էր օսմանեան կառավարութեան Ապրիլ 24ի ձերբակալութիւններէն Ետք, ինչպէս նոյնինքն Միսաքեան տեղեկագրած էր օրին (*Դազմիկ Շաւարչ Միսաքեան*), «Մեծ ճգնաժամը», *Հայաստան*, 13 (26) Մայիս 1915), այլև գեկոյցներ ալ ստացած է: Այսպէս, 10 Յովիսին Առժամեայ մարմինը գրած է Սոֆիա. «Այսօր մեր չորրորդ տեղեկագիրը յանձնեցինք. մինչեւ հիմա Պովկարականին եւ Ամերիկեանին կը հաղորդէինք, 3 եւ 4րդը հիպալականին ալ լրուինք, թէեւ անօգուստ է» (Փամպութեան, էջ 95):

<sup>39</sup> Փամպութեան, էջ 104:

<sup>40</sup> Նոյն, էջ 116:

<sup>41</sup> Ohanian, էջ 402:

<sup>42</sup> *Les memoires de Mgr. Jean Naslian Eveque de Trébizonde, volume I*, Vienne, Imprimerie Méchithariste, 1955, էջ 505-6:

րաթերթը հանգամանօրէն գրած է Զէյթոնի ինքնապաշտպանութեան ու տեղահանութեան<sup>43</sup>, 20 հնչակեաններու մահավճիռին<sup>44</sup>, Վանի հերոսամարտին ու ջարդերուն<sup>45</sup>, եւ տեղահանութեան ու կոտորածներուն մասին, վերջինը՝ «Հայաստան՝ հուրով ու սուրով» խորագրին տալ<sup>46</sup>: Ուրիշ օրաթերթ մը՝ Էլ իմիարսիալ Փարիզէն իր թղթակցից-խմբագրի տեղեկութեամբ, կը ներկայացնէր թրքական եղենագործութեան խիտ ու խօսուն պատկերը.

Անձնական ծագումով գեկոյցներ կ'ըսեն, թէ թուրքերը կը շարունակեն հայերու մեթոսական բնաշնօտամը բոլոր գաւառներուն մէջ, եւ որ իշխանութիւնները անյողողող կը դիտեն այդ դժբախտներուն սպանութիւնը: Թրքական կատաղութենէն միայն կը փրկուին փոքր տարիքով եւ ամուր երեսյթով երեխանները, զորս կը ծախեն իբրեւ ստրուկներ, եւ դեռատի կիները, որոնք կը բաշխուին սպաններուն եւ պաշտօնատարներուն միջեն: Սիրելի տեսարաններ կը դիտուին կարգ մը վայրերու մէջ. զինուրութիւնը իր քմայքներուն յանձնուած է<sup>47</sup>:

Օսմանեան կառավարութիւնը իր ոճրային քաղաքականութիւնը վարագուելու հերթական քայլը կատարած է 26 Սեպտեմբերին, հայերու «լրուած» գոյքերու գրաւումն ու սեփականացումը պարտադրող ժամանակաւոր օրէնքի վաւերացումով: Յաջորդ օր, Առոյ ծածկագիր հեռագրով արտաքին գործոց նախարարութեան կը տեղեկացնէր օրէնքին մասին, «որ նոր հրապարակուած է եւ ուղղուած է հայերուն դէմ: Այդ օրէնքին քողարկած չարաշահումները՝ թուրք իշխանութիւններուն ձեռքը, կը դրացնեն ինեղ շահառուները»<sup>48</sup>: Սպանական մամուլը լոյս ընծայած է Պալքանեան կեդրոնական կոմիտէին դաշնակց մամուլին ուղղած ընդարձակ յուշագիրը՝ «Փարիզ, 26 Սեպտեմբեր» թուակիր, որ ընթացող ցեղապանութեան մանրամասն պատկերը գծելով, 835.500 զոհերու առաջին վիճակագրութիւնը կու տար<sup>49</sup>: Սպանիոյ օսմանեան դեսպանատունը հեր-

<sup>43</sup> “Los turcos. Destrucción de una ciudad”, *La correspondencia de España*, 28 de julio de 1915:

<sup>44</sup> “El terror en Turquía”, *La correspondencia de España*, 8 de agosto de 1915. “Los turcos. Socialistas ahorcados”, *La correspondencia de España*, 13 de agosto de 1915:

<sup>45</sup> “La barbarie otomana”, *La correspondencia de España*, 3 de septiembre de 1915:

<sup>46</sup> “La Armenia a sangre y fuego”, *La correspondencia de España*, 12 de septiembre de 1915:

<sup>47</sup> Ciges Aparicio, “La guerra”, *El imparcial*, 16 de septiembre de 1915:

<sup>48</sup> Gaztañaga, “Limpiando el polvo”. Նաւել Ohanian, էջ 382, ուր մէջբերումը նուազ ամրողական է:

<sup>49</sup> “El martirio de los armenios”, *La correspondencia de Espana*, 28 de septiembre de 1915 (կրճատուած տարրերակը տե՛ս՝ “El martirio de los armenios”, *El heraldo militar*, 30 de septiembre de 1915): Ֆրանսերէն բնագիրը եւ հայերէն թարգմանութիւնը տե՛ս՝ Փամապութեան, էջ 153-57, ուր Ենթադրուած է, որ յուշագիրը Առժամնայ մարմնի կողմէն դեսպանատուններուն յանձնուած փաստաթուղթերէն մէկն էր: Սպանական թերթին լրատութիւնը կը հաստատէ ձեռագիր «Սեպտեմբեր

քած է Ռայմզի լրատութիւնը՝ ջարդերու մասին, որուն հետեւած էին ոռոշ սպանական թերթեր, պնդելով առանց այլեւայլի, թէ «հայկական լրարրին մէկ մասը ապսկրամբած էր կայսերական կառավարութեան դէմ, որ ապսկրամբութիւնը խեղդած է իր գերիշխան պարտականութեան գործադրութեամբ, որդեգրելով անհրաժեշտ միջոցները ապսկրամբներուն դէմ»<sup>50</sup>: Երբեմն հրատարակուած են ինքնագիր ու պատկերազարդ, ընդարձակ յօդուածներ<sup>51</sup>:

29 Փետրուար 1916ին, Առոյ արտաքին գործոց նախարարութեան դրկած է դեսպանատան ստացած եւ թուրք «պաշտօնական» տեսակէտը ամփոփող տիրահոչակ «Հայկական ծգտումները եւ յեղափոխական շարժումները» գիրքին ֆրանսերէն թարգմանութիւնը (*Vérité sur le mouvement révolutionnaire arménien et les mesures gouvernementales*), կից նամակին մէջ պարզելով, թէ Երիտասարդ թուրքերը նպատակ դրած էին հանրային կարծիքը նախապատրաստել նոր հալածանքներու: Թիւնալը վերաշարադրած է գիրքին բովանդակութիւնը, դիտել տալով, որ Առոյոյի կարծիքները ցոյց կու տան անոր անվտահութիւնը կառավարութեան եւ, հետեւաբար, գրքոյի պնդումներուն հանդէպ, ինչպէս եւ այն համոզումը, որ «վերաբնակեցումը արդինք էր Երիտրքական մոլեռանդութեան, հակառակ ոչնչացման ամէն քաղաքականութեան բացորոշ մերժումին՝ օսմանեան կառավարութեան կողմէ»<sup>52</sup>: Մարտին, Առոյ գրած է, թէ «[հայերու] հալածանքը բակալին կը շարունակովի, ի հեծովս բոլոր երկիրներու միաձայն բողոքներուն: Եւ բնաւ գարօրինակ պիտի չըլլայ որ, եթէ հարցերու զարգացումը լիովին չգոհացնէ Երիտրասարդ թուրքերը, վերսպին հրամանագրով դեռ ողջ մնացած հայերու ջարդն ու բնաջնջումը: Կառավարու-

1915?» թուականը փաստաթուղթի բնագրին մէջ: Թերթը միայն գեղչած է յուշագրին վերջատրութեան տրուած նահատակ Եկեղեցականներու ցանկը:

<sup>50</sup> “Nota de la legación imperial de Turquía”, *El correo español*, 7 de octubre de 1915; “Nota’ de la legación turca”, *La época*, 7 de octubre de 1915; “Las matanzas de armenios”, *La mañana*, 8 de octubre de 1915: Յովիսին, կարգ մը սպանական թերթեր կրկնած են գերման Քէօլնիշէ ցայթոնիկ օրաթերթի միտումնաւոր լուրը, թէ «Երևակիոնսկին պայթած է Հայաստանի մէջ, եւ թուրքերը զօրքեր քաշած են սահմանէն», առանց լուսաբանելու կարծեցնեալ յեղափոխութեան բնյեթը կամ Վայրը (“Revolución en Armenia”, *La correspondencia militar*, 22 de julio de 1915; “Revolución en Armenia”, *La Época*, 22 de julio de 1915; “Revolución en Armenia” *El siglo futuro*, 22 de julio de 1915; “Revolución en Armenia”, *El Imparcial*, 23 de julio de 1915; “Revolución en Armenia”, *El Heraldo militar*, 23 de julio de 1915; “Revolución en Armenia”, *La correspondencia de España*, 23 de julio de 1915): Խօսքը հաւանաբար Վանի ինքնապաշտպանութեան մասին էր:

<sup>51</sup> A. Hernández Catá, “Los armenios”, *La esfera*, 27 de noviembre de 1915, էջ 4:

<sup>52</sup> Tunali, “The Perception”, էջ 93:

թիւնը իր ծրագրին լիակատար արդիւնքը սպացաւ, որ էր՝ սպաննել Թուրքիոյ մէջ գյուղին ունեցող շուրջ երկուքուկս միլիոնը»<sup>53</sup>.

Գերմանասէր եւ ոչ-գերմանասէր հոսանքներու հակամարտութիւնը Սպանիոյ մէջ նաեւ արտայայտուած է հայերու առիթով։ Գերմանացի կոմս Էռնստ Շենտուլովի (1869-1943) թքապաշտպան հրապարակումը հակահարուածի Ենթարկուած է Մարտ 1916ին։ Յօդուածագիր մը, ջարդերը նկարագրելէ եւ Բենեդիկտոս ժԵ. պապի յայտարարութիւնները յիշելէ եւք, վերջաւորութեան գրած է.

Հարիւր հազարաւոր անմեղներ կը գլխատուին, զաւկները կը նահատակուին իրենց մայրերուն գիրկին մէջ։ Գետերու կարմիր ջուրերը անթիւ դիակներ կը տանին։ Եւ Սպանիոյ կաթոլիկները, հազուադէպ բացառութիւններով, ցնծագին կը ծափահարեն...<sup>54</sup>

Յատուկ ուշադրութեան արժանի է Առոյոյի ընդարձակ գեկոյցը 13 Օգոստոս 1916ի օրէնսդրութեան մասին, որ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական կարգը հիմնովին կը խախտէր՝ Ազգային սահմանադրութեան առկախումով։ Պոլսոյ պատրիարքութիւնը կը ջնջուէր եւ Կիլիկիոյ ու Աղթամարի կաթողիկոսութիւնները կը միացուէին Երուասիէմի պատրիարքին։ Զաւէն արք. Տէր Եղիայեան կ'աքսորուէր Մուսուլ, ապա՝ Պաղտատ, եւ միաժամանակ կ'արգիլուէր որեւէ յարաբերութիւն Ս. Էջմիածնի հետ։ Կանոնագրութեան գլխաւոր կէտերը մանրամասնօրէն բացատրելէ եւք, դեսպանը կը կատարէր հետեւեալ դիպուլ վերլուծումն ու հաստատումը.

Այս բոլոր նորութիւնները մեծագոյն զարմանքի աղբիր եղած են Կ. Պոլսոյ հայերուն համար։ Ոչ ոք կ'անգիտանայ, որ Թուրքիա բնակող հայերու մեծամասնութիւնը (կարենի էր ըսե՝ գրեթէ ամբողջութիւնը), բացառելով Սուրիա եւ Պաղեստին, ինչպէս եւ Կոստանդնուպոլիս Եւ Զմիւնիա երկու մեծ քաղաքները ապրողները, գեղահանութեան դաժան օրէնքին Ենթարկուած են, ինչ որ կը նշանակէ, թէ սպաննուած են անգոյթ ջարդերու ընթացքին կամ աքսորուած՝ Արարիոյ եւ Միջազետքի անապատները, հոն սովահար մեռնելու համար։ Միաժամանակ, անոնց դպրոցներն ու Եկեղեցիները, ինչպէս եւ շարժական ու անշարժ գոյքերը բռնագրաւուեցան եւ օրինաւոր կերպով ծախուեցան ըստ այդ նպատակով հրապարակուած օրէնքներու։ Դեռեւ որք մնացած հազուագիտ հայերը իրենց կարգին կ'ապրին տեղահանութիւններու օրէնքին Ենթարկուելու մշտական անդրիհանքին տակ։ Այս պատճառով, մայրաքաղաքի հայ բնակչութիւնը զարմանքով տեսած է, որ կառավարութիւնը, փոխանակ պատրիարքարանը փակելու եւ պատրիարքն ու հոգեւորականութիւնը դեղահանելու, աւելի գործնական ու յարմար դատած է կաթողիկոս-պատրիարքի [պաշտօնի] մը ստեղծումը, որպէսզի վարէ թիտվ շատ նուազած Եկեղեցական նուիրապետութիւն մը եւ հաւատացեալներու համայնք մը, եւ տնօրինէ անզոյ դպրոցներ, Եկեղեցիներ եւ բարեսիրական հաստատութիւններ։ Իսկ անակնկալի մնծագոյն

<sup>53</sup> Մէքբերում տե՛ս՝ Gaztañaga, “Limpando el polvo” (ընդգծումը մերն է):

<sup>54</sup> Bernal Díaz, “Impresiones de la guerra. El horror armenio”, *El Radical*, 6 de marzo de 1916:

պատճառը այն է, որ կայսերական կառավարութիւնը փութացած է Ելրոպայի միա երկիրներուն տեղեկացնելու նման միջոցներու որդեգրումը օսմանեան պաշտօնական գործակալութեան միջոցով: Թերեւս այս պարագան նշան մը համարուի, որ կառավարութիւնը մտադիր է պահել Թուրքիա դեռ մնացած քանի մը հարիւր հազար հայերը իբրեւ խոցելի նորութիւն (curiosidad vulnerable)՝ միակ մնացորդացը ծաղկուն համայնքի մը, որ աւելի քան երկու միլիոն անդամ կը հաշուէր պատերազմը սկսել առաջ<sup>55</sup>.

Թիւնալը առանց յղումի մէջբերած է թրքական մամուլի անհիմն մեկնաբանութիւնը, թէ կանոնագրութիւնը «կ'ընդգծէ պարրհարքարանի ազարութիւնը, որպէսզի քոմիթէի անդամներու իաղալիք չդառնայ», եւ անոր հակադրած է Առոյնի հաստատումը, թէ տեղահանութեան օրէնքը կը նշանակէր, թէ հայերը «սպաննուած են անգութ ջարդերու ընթացքին կամ աքսորուած՝ Արարիոյ եւ Միջագեղքի անապատները, իոն սովահար մեռնելու համար»: Շարունակութեան մէջ, Առոյնէն քաղելով կառավարութեան վերագրուած մտադրութիւնը՝ դեռ ապրող հայերը պահել իբրեւ «յարգելի նորութիւն» (respectable novelty / saygi değer bir ilginçlik)<sup>56</sup>, Թիւնալը աւելցուցած է անոր կարծիքը, թէ կառավարութեան յետագայ քայլերէն մէկը պիտի ըլլար նմանօրինակ կանոնագրութեամբ միջամտել յոննաց պատրիարքութեան ներքին գործերուն<sup>57</sup>: Առոյնի դիրքորոշումին պատճառով, թուրք պատմաբանը յանգած է հետեւեալ խոստովանութեան.

Այս գեկոյցի լրսին տակ յստակ է, որ սպանական դիանագիտութիւնը կը հաւատար, որ Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան կառավարութիւնը հայերը ուղղակի ոչնչացնելու եւ վիատեցնելու նպատակադրուած քաղաքականութիւն մը կը վարէր: Աւելին. ինչպէս ընդգծուած է նախորդ գեկոյցներու մէջ, յստակ կը դառնայ, որ սպանական դիանագիտութիւնը այն տեսակէտը ունէր, որ այս քաղաքականութիւնը սահմանափակուած չէր կաթողիկէ [sic] հայերուն եւ որ պիտի ձգտէր դէպի ուրիշ ազգութիւններ, որոնք քրիստոնէութեան այլ դաւանանըներու անդամ էին<sup>58</sup>:

## 1915Ի ՍՊԱՆԱԿԱՆ ՄԻԶՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԵՐԸ

Ցարդ յայսնի տուեալներով, սպանական դիանագիտութիւնը 1915ին գոնէ երկու անգամ ջանացած է օժանդակել հայ մտաւորականներու: Առաջին փորձին մասին, առայժմ միայն անուղղակի վկայութիւններ գոյութիւն ունին:

<sup>55</sup> Մէջբերում տե՛ս՝ Ohanian, էջ 372-73:

<sup>56</sup> Tunali, “The Perception”, էջ 95. նաեւ նոյն՝ “İspanyol Diplomatik”, էջ 145: Դատելով թարգմանութենէն, կը թուի, որ Թիւնալը Առոյնի ծեռագիրը կարդացած է “curiosidad respetable” ձեւով: Իմաստային տեսանկինէն, Օհանեանի “curiosidad vulnerable” («խոցելի նորութիւն») ընթերցումը աւելի վստահելի կը թուի մեզի:

<sup>57</sup> Այս կարծիքը կը պակսի Օհանեանի վերի ընդարձակ մէջբերումին մէջ:

<sup>58</sup> Tunali, “The Perception”, էջ 96:

Միսաքեան Մայիսի վերջերուն գրած է, թէ «կառավարութեան խելագար իրարանցումը յանգեցաւ ծիծաղիցի վիժուածքի մը» եւ «իթրիհակը, չարաչար իարուած իր ակնկալութիմներուն մէջ, ճերմակերես մնալու խեղկարակ փորձ մը փորձեց, առորուան մէկը իր պաշտօնաթերթին մէջ հրադարակութեան գալով խոշոր դասադրութեան մը պատմութիւնը, որ մէկուկէս դարուան հնութիւն է, ներկայ պատերազմներէն շաղ առաջ»<sup>59</sup>:

Կարծեցեալ դատադրութեան ծիրին մէջ, տեղի ունեցած են ճերբակալութիմներ եւ բեմադրուած դատավարութիւններ: Յառաջ քաշուած մեղադրանքները, հիմնուած՝ անհեթեթ ապացոյններու վրայ, բնականաբար յանգած են դատապարտութիւններու: Այսպէս, 21 Մայիս 1915ին, Առժամեայ մարմինը կը տեղեկացնէր, թէ օրեր առաջ կրթական մշակ Դափթքալար ճերբակալուած էր<sup>60</sup>: Նախիջեւանի Քալանթար (1847-1918) դասախոսած է Ս. Էջմիածնի Գէորգեան ճեմարանին մէջ ու եղած է Տրապիզոնի ազգային վարժարանի տնօրին: 1890-1910ին իր սեփական դպրոցը հիմնած ու վարած է Պրուսայի մէջ, կնոջ՝ Թագուհի Մանհսալեան-Քալանթարի հետ, իսկ 1910էն կը վարէր Պոլսոյ ազգային վարժարաններու կրթական ընդհանուր տեսուչի պաշտօնը: Ապրիլ 24ի ճերբակալութիւններուն նախընթաց օրերուն Պրուսայի մէջ սկսած էր հետաքննութիւն մը, որուն կծիկին թելը հասած է մինչեւ Դ. Քալանթար<sup>61</sup>: 10 Յունիսին, Առժամեայ մարմինը կ'աւելցնէ, թէ Քալանթար նախ Պրուսա տարուած եւ յետոյ Պոլսի բերուած է, ու պատերազմական ատեան բանտարկուած աղջկան՝ ապագայ գրագիտուի Վարդուիի Քալանթար-Նալբանդեանի (1895-1978) հետ, որուն քով նամակ մը գտնուած էր: Մայրն ալ բանտ մտած է՝ դուստրը առանձին չձգելու համար<sup>62</sup>: Այս ու կին մեղադրուած էին «Օսմանեան կայսրութեան մէկ նահանգին թրքախոս համայնքին մէջ հայ լեզուն վերահասդրաւած եւ հայ ազգայնականութեան թռնաւոր սերմեր ցանած ըլլալո», իբրև իրեղին «ապացոյց» ներկայացնելով Քալանթարի երեմնի աշակերտ Աւետիս Ահարոնեանի նամակները Թիֆլիսէն, Լոնտոնէն ու Փարիզէն<sup>63</sup>, իսկ

<sup>59</sup> Ռազմիկ, «Մեծ ճգնաժամը»:

<sup>60</sup> Փամպուքեան, էջ 44: Հմմտ. անդ, էջ 64:

<sup>61</sup> Լեռնա Էքմէքճիօլու, «Վարդուի Քալանթար Նալբանդեան (Զարեւանդ) եւ «բանտարկեալ կիներու հետաքրքրական ամբոխը», տես՝ Վարդուի Քալանթար, Կեդրոնական բանտի կիներուն բաժնը, Արաւա, Խոտանպու, 2022, էջ 15:

<sup>62</sup> Փամպուքեան, էջ 87: Հմմտ.՝ «Ճերբակալութիւններ», Հայասդրան, 10 (23) Յունիսի 1915:

<sup>63</sup> Վարդուի Քալանթար-Նալբանդեան, «Քանի մը նամակ Աւ. Ահարոնեանէ», Հայրենիք ամսագիր, Յունուար 1965, էջ 23: Անցողակի ակնարկութեան մը մէջ, մեղադրանքը նախապէս յիշուած է իբրև «մօր քառորդ դար մը օսմանեան նահանգի մը մէջ այլազգի քաղաքացիները իր խոռվարական գաղափարներով

դուստրը՝ «հայ ազգայնական եւ անջապողական շարժման մասնակցած ըլլալով» յանցանքով: Օգոստոսին տեղի ունեցած դատավարութեան, դատախազը պահանջած է մահավճիր հօր ու աղջկան եւ քանի մը ամիս բանտարկութիւն՝ մօր համար<sup>64</sup>:

Քալանթարի անգլիարնակ երբայրը՝ թժիկ Յովհաննէս Քալանթար<sup>65</sup>, որ լայն մասնակցութիւն բերած է հայանպաստ զանազան շարժումներու, փոխ-նախազահն էր Անգլիահայկական ընկերակցութեան (Anglo-Armenian Association) եւ ընդարձակ կապեր ունէր անգլիական բարձրաստիճան քաղաքագէտներու հետ, ինչպէս նաև բազմաթիւ բարեկամներ՝ օտար դիանագէտներու շրջանակին մէջ: Ըստ Վ. Քալանթար-Նալբանդեանի տուեալներէն բխող երկու տարբերակներուն, անոր հօրեղբայրը կամ անձամբ գրած է Ալֆոնս ԺԳ. ին եւ կամ դիմած է Լոնտոնի մէջ դեսպան եւ թագաւորի երեմնի քարտուղար ու անգլերէնի ուսուցիչ Ալֆոնս Մերի տէլ Վալ ի Զովուեթայի միջնորդութեան: Այս քայլը յանգած է արքայի դիմումին օսմանեան կառավարութեան՝ Դաւթ եւ Վարդուիի Քալանթարներու ազատ արձակման ի խնդիր: Անոր միացած է Պովկարիոյ թագաւոր Ֆերտինանտ Ա., շնորհի Լիպարիտ Նազարեանցի եւ Զապէլ Եսայեանի աշխատանքին Սոֆիայի մէջ<sup>66</sup>: Իբրեւ արդինք, Թագուիի Մանհսալեան ազատ արձակուած է, իսկ հօր ու աղջկան սկզբնական դատավճիռը՝ ցկեանս բերդարգելութիւն Զորումի մէջ, վերածուած է հինգ տարուան

---

թունատրած» ձեւով (Վ. Քալանթար-Նալբանդեան, «Ճշդում մը», *Հայրենիք ամսագիր*, Դեկտեմբեր 1927, էջ 125. ընդգծումը մերն է):

<sup>64</sup> Վարդուիի Քալանթար, «Թուրք եւ հայ դիպոլոներ», *Հայրենիք ամսագիր*, Ապրիլ 1966, էջ 7-13. նաեւ՝ Էքմէքճիօլու, էջ 16-22:

<sup>65</sup> Յովհաննէս Քալանթար (Johannes Avetician Calantarians, Ագուլիս, 1838-Լոնտոն, 1920).- Կրթութիւնը ստացած էր Ուրմիոյ անգլիական միսիոնարական վարժարանին եւ Պետքի ամերիկեան ճեմարանին մէջ (Պոլիս): Անցնելով Մեծն Բրիտանիա, ուսումը շարունակած է Պիրքընհէտի St. Aidan Theological College եւ ապա՝ University College (Լոնտոն) եւ Էտինպրայի համալսարանը (Սկովտիա): 1876ին թժիկ վկայուած է եւ հաստառուած՝ Սքարպոր (Եռոքշայր), գործելով իբրեւ վիրաբուժ: Գիտարար եղած է, առաջին անգամ զարգացնուած է շնորերու հակաերկրաշարժային շինութեան սկզբունքը՝ այսօր լայնօրէն կիրարկուող հիմքերու մեկուսացումով: Արտօնագիրը վաւերացուած է Օգոստոս 1909ին (Fausto Giovannardi, Adriana Guisasola, “Base Isolation: dalle origini ai giorni nostri”, [www.ingegneriastrutturale.net/documenti/articoli/adepron04\\_0043.pdf](http://www.ingegneriastrutturale.net/documenti/articoli/adepron04_0043.pdf)): Կենսագրական ցանուցիր տուեալներու համար, տե՛ս նաեւ՝ «Տօբթ. Յ. Քալանթար», *Հայ Կին*, 1 Հոկտեմբեր 1920, էջ 376. նաեւ՝ Վարդուիի Քալանթար-Նալբանդեան, «Երկու նամակներ երիտասարդ Րաֆֆիէն», *Հայրենիք ամսագիր*, Սեպտեմբեր 1929, էջ 78:

<sup>66</sup> Քալանթար-Նալբանդեան, «Քանի մը նամակ», էջ 23, եւ «Վարդուիի Քալանթար-Նալբանդեան (կեանք եւ գործունելութիւն)», *Հայրենիք*, 18 Յուլիս 1978:

բանտարկութեան Պոլսոյ կեղրոնական բանտին մէջ՝ «խոռվարար գործունէութեամբ մանուկ սերունդը թունատրած ըլլալուն համար»<sup>67</sup>:

Երկու բանտարկեալները ազատ արձակուած են Մարտ 1918ին՝ Պրեստ-Լիթովսկիի դաշնագորի ստորագրութենէն ետք, բանտարկուած կամ աքսորուած այլ ոռու քաղաքացիներու պէս: Բայց «ուրիշ դժբախսութիւններ արգիլեցին [Դ. Քալանթարը] պաշտօնէ ու հուսկ ուրեմն հոգին աւանդեց» Օգոստոս 1918ին<sup>68</sup>:

27 Նոյեմբեր 1915ին, թագաւորի անձնական բարեկամ եւ Փարիզի սպանական դեսպանատան կցորդ (1918-31ին՝ դեսպան) Խոսէ Մարիա Քինհոնէս տէ Հէռն կարճ նամակ մը յղած է արտաքին գործոց նախարար Սալվատոր Պերմուտէզ տէ Քասթրոյի: Հոն գրած է. «Զանազան անձեր, զորս բաւարարելու իսկական ցանկութիւն ունիմ, կը խնդրեն որ իմ ազդեցութիւնս բանեցնեմ ծեր Վրայ, որպէսզի Կ. Պոլսոյ մեր դեսպանին յանձնարէք ներփակ գրութիւնը Հայր Կոմիտասի մասին: Ես իրմով խորապէս հերաքրքրուած եմ, եւ ինչ որ ընէք յօգուր այդ հոգեւորականին զիս իսկապէս երախսրապարտ պիտի դարձնէ»<sup>69</sup>: Նամակին կցուած ֆրանսերէն մեքենագիր եւ անստորագիր կարճ գրութիւնը Կոմիտասը ներկայացնուցած է իբրեւ «Հայաստանի մեծագոյն երաժիշտը», որ «Ապրիլ-Մայիս 1915ին աքսորուած էր Գոնիա՝ Պոլսոյ թագմաթիւ մրաւորականներու հետ: Եւրոպայի իր բարեկամներուն անյայր թուականի մը, վերսպին դրկուած է այս քաղաքը [Պոլիս - Վ.Մ.]: Հուսկ կը նշէր, թէ «Փարիզի անոր բարեկամներն ու հիացողները կը հայցեն Նորին վսեմութիւն Ալֆոնս Ժ. թագաւորէն, որ այս մեծ արուեստագէլոր դնէ Պոլսոյ իր դեսպանական պաշտպանութեան դասկ»: Ալբոնիքէն պատասխան գտնուած չէ:

Թէեւ Քասթրօ 8 Դեկտեմբերին պաշտօնէն պիտի հրաժարէր, նամակը անարձագանգ ծգած չէ: Դեկտեմբեր 1ին ծածկագիր հեռագրով հաղորդած է Վիեննայի դեսպանատան, որուն միջոցաւ ըստ երեւոյթին տերի կ'ունենար հաղորդակցութիւնը. «Պոլիս յայդնեցէք. «Մեծ շահագրգու-

<sup>67</sup> Դաֆֆի, «Դավիթ Քալանթարեանց (իր մահուան առաջին տարելիցին առիթով)», Ժողովուրդ, 21 Օգոստոս 1919. նաեւ՝ Վաղենակ [sic] Պեքերեան, «Դավիթ Քալանթարեանց», Արեւ, 10 Նոյեմբեր 1919: 5 Օգոստոս 1917ին, Միքայէլ Վարանդեան ժընեւէն գրած էր Ամերիկայի Հ.Յ. Կեդրոնական կոմիտէին, թէ «Ճերունի մանկավարժ Քալանթարեան իր աղջկայ հետ բանտ ներփուած է հինգ գրառվ» (Երուանդ Փամպուրեան (Խմբ.), Նիքեր Հ. Յ. դաշնակցութեան պալմութեան համար, հայրոր Ժ. Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, Պէյրութ, 2019, էջ 34):

<sup>68</sup> [Անվերնագիր], Ժամանակ, 8/21 Օգոստոս 1918: Ժաղման մասին, տե՛ս՝ «Յուղարկաւորութիւն», Ժամանակ, 10/23 Օգոստոս 1918:

<sup>69</sup> Տե՛ս՝ [www.genocide-museum.am/eng/pdf/Komitasfinal.pdf](http://www.genocide-museum.am/eng/pdf/Komitasfinal.pdf) (ընդգծումը թնագրային է): Մասնակի հրատարակութիւնը՝ Iván Gaztañaga, “Recuperar la voz de Komitas Vardapet”, *El País*, 24 de abril de 2021:

թեամբ կը խնդրեն, որ այդ պարուիրակութիւնը պաշտպանէ Հ. Կոմիտասը, որ կը բնակի Պոլիս, Բանկայթի թիւ 47 (83): Ծնորհակալ կ'ըլլամ, որ ծերդ գերազանցութիւնը կարելին ընէ յօգուք այդ Եկեղեցականին առանց վնասելու Միացեալ Նահանգներու դեսպանական գործունէութեան»: Յաջորդ օրը, Քինիոնէսին պատասխանելով, ամփոփած է հեռագրի բովանդակութիւնը:

4 Դեկտեմբերին Վիեննային ծածկագիր հեռագիրը ստանալէ Ետք, Առոյո տեսակցած է Կոմիտասի հետ, եւ 16 Յունուար 1916ին այս մասին գրած է արտաքին գործոց նոր նախարարին՝ Միկէլ Վիլլանուէվա: Ան նշած է, որ վարդապետը Փոքր Ասիա աքսորուած էր «հայերու հալածանքի ու ջարդի սկիզբին», «բայց ամերիկեան դեսպանական եւ այլ օրար ներկայացուցութիւններու քայլերուն շնորհի, մայրաքաղաքս վերադարձաւ, ուր հանգիստ ապրած է այդ քայլերուն շնորհի»:

Առոյոյի հարցումին Կոմիտաս վարդապետ պատասխանած է, թէ «միակ բաղձանքն էր Վիեննա կարենալ երթալ, երաժշտական իր գրութիւնները եւ ուսումնասիրութիւնները դանելով իր հետք»<sup>70</sup>: Առոյո այդ ցանկութիւնը յայտնած է Մորկընթոյին այցելութեան մը ընթացքին: Վերջինս ըսած է, թէ քանի որ ինք վարդապետին Պոլիս վերադարձը յաջողցուցած էր, այլ քան չէր կրնար խնդրել, ու թելադրած, որ սպանացի իր պաշտօնակիցը դիմում կատարէր Վիեննա մեկնումին առնչութեամբ:

Առոյո տեսակցած է օսմանեան արտաքին գործոց նախարար Խալիլ պէյի հետ, որ խոստացած է Թալիքաթին հարցնել այդ մասին: Եթեր շաբաթ Ետք, ստացած է շնական պատասխան մը. «Ըսաւ, թէ նորին գերազանցութիւն Թալէաթ պէյ ըսած էր (Եւ ինք կրկնեց ժպալով), թէ եթէ անոր Վիեննա երթալը կը խնդրուէր երաժշտական աչքառու դէմք ըլլալուն համար, այդ նոյն պարբառով ալ իրենք կ'ուզեն զինք պահել ու պահպանել Թուրքիոյ մէջ»: Իր նամակին մէջ, Առոյո անցուցած է խօսուն մեկնաբանութիւնն մը.

Ճատ լաւ գիտէի, որ խնդրանքիս պիտի չընդառաջէին, թէ՛ վախնալով որ այդ գիտունը կարենար ճշմարտութիւնը պատմել հայերու դէմ գործուած սարսափներուն ու ոճիրներուն մասին, եւ թէ՛ որովհետեւ կ'ուզեն հայ պատանդներ ունենալ այստեղ, յատկապէս այդ մակարդակի, որոնց վրայ օր մը իրենց ունեցած ատելութիւնը կարենան յագեցնել՝<sup>71</sup>:

10 Փետրուարին, Վիլլանուէվա գրած է Քինիոնէսին, կցելով Առոյոյի նամակին պատճէնը եւ ցաւ յայտնելով, որ բանակցութիւնները ծախողութեան մատնուած էին:

<sup>70</sup> Նոյն:

<sup>71</sup> Նոյն:

## ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Որոշ մտաւորականներու նահատակութեան ժամանակագրութեան վերականգնումը կարեւոր է, քանի որ ան դեր պիտի խաղար սպանական միջամտութեան 1916ի փորձին մէջ:

Ըստ Զանդրուի աքսորեալներէն Վահրամ Շորգոմեանի 1940ին գրած վկայութեան, Հայտարփաշայէն մեկնած շոգեկառը Սինճանի մէջ կանգ առնելով, 95 հոգի դուրս հանուած է: Անոնց շարքին էին Կարապետ Փաշայեան, Նազարետ Տաղաւարեան, Սիամանթօ, Ռուբէն Զարդարեան, Է. Ակնունի, Արիստակէս Գասպարեան, Միհրդատ Հայկազն, Գարեգին Խաժակ եւ Աւետիս Նազգաշեան, որոնք Այաշ տարուած են, իսկ մնացած 155 հոգին մէկ մասը՝ Զանդրու<sup>72</sup>: Առժամեայ մարմնի գեկոյցները նաեւ անդրադարձած են աքսորեալներու մէկ մասի ճակատագրին: 1 Մայիսին, Ռուբէն Զարդարեան թրքերէն բացիկով կնոջ լուր կու տար Այաշ գտնուելու մասին<sup>73</sup>, իսկ 12 Մայիսին, Մարմինը Սոֆիա կը տեղեկացնէր, թէ տասը օր առաջ գրեթէ բոլոր դաշնակցական աքսորեալներէն նմանօրինակ բացիկներ հասած էին Այաշէն, Զանդրուէն ու Չորումէն<sup>74</sup>: 10 Յունիսին, Զարդարեան գրած է կնոջ, թէ «այսօր կը մեկնինք վեց ընկերներով դէպի Էսկի-Շէիր, առանց գիրնալու թէ անկէ ո՞ւ պիտի դարուինք (...»<sup>75</sup>: Յաջորդ օր, Միսաքեան կը հաղորդէր Սոֆիա, թէ ըստ նոյն օրը հասած Խաժակի նամակին, «ինք, Ակնունին, Զարդարը եւ Ս. Մինասեանը կ'երթան Էնկիրի պակերազմական ապեանի առաջ դակուելու (...»<sup>76</sup>: 30 Մայիս/ 12 Յունիսին, Սմբատ Բիլրատ իր ընտանիքին կը գրէր Այաշէն, թէ «անցեալ շաբթու մեր մէջէն Ակնունի, Խաժակ, Զարդարեան, [Յարութիւն] Ճանկիվեան, Տաղաւարեան եւ Սարգիս Մինասեան Էնքարէն [Անգարայէն - Վ.Ս.] կանչուած ըլլալով մեկնեցան. չենք գիրեր ո՞ւ են»<sup>77</sup>: Նոյն օրը,

<sup>72</sup> Բիգանդ Եղիայեան, Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան հայոց Կիլիկիոյ 1914-1972, տպ. Կաթողիկոսութեան հայոց մեծի տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1975, էջ 521:

<sup>73</sup> «Մասոնքներ Ռուբէն Զարդարեանէն», Կարօ Գէորգեան, Ամէնուն բարեգիրը, տպ. Ֆօթո Գրէս, Պէյրութ, 1959, էջ 153:

<sup>74</sup> Փամպութեան, Նիկար, հակոր ԺԲ., էջ 30:

<sup>75</sup> «Մասոնքներ Ռուբէն Զարդարեանէն», էջ 153-54: Բացիկը Վերոնիքա Զարդարեանին հասած է 9 օգոստոսին (էջ 151):

<sup>76</sup> Փամպութեան, Նիկար, հակոր ԺԲ., էջ 76: Հմմտ.' նոյն, էջ 78, 82: Տե՛ս՝ Ռ. Լեռնեան [Լիպարիտ Նազարեանց], «Մեծ աղէտի օրերուն», Հայրենիք ամսագիր, Մարտ 1928, էջ 119, որոն կողմէ Միսաքեանին վերագրուած մէջբերումը չկայ «Մեծ ճգնաժամը» յօդուածաշարքին կամ կուսակցական արխիներու փաստաթուղթերուն մէջ:

<sup>77</sup> [Ռէեղիկ], Յուշարձան Ապրիլ դասնըմէկի, տպ. Օ. Արզուման, 1919, Կ. Պոլիս, էջ 21: Հմմտ.' Հ. Սիմոն Երեմեան, «Սմբատ Բիլրատ», Բազմավէպ, Մարտ 1932, էջ 131:

վեց մահապարտները անցած էին Էրեյիէն<sup>78</sup>, որ հանդիպած էին հայու մը: Խաժակ անոր յանձնած էր կնոջ ուղղուած նամակ մը, որուն մէջ գրած էր. «Տանում են ինձ հեռո՛ւ, հեռո՛ւ քեզանից, դէպի Տիգրանակերպ: Ինձ հետ են Այսշի բանվարկեալներից հետեւեալները.- Ակնուի, Զարդար, Սարգիս Մինասեան, Տօրք. Տաղաւարեան, Ճիհանկիւ»<sup>79</sup>.

Այս բոլոր տուեալներու համադրութեամբ, ամերիկեան դեսպանատան յանձնուած 2/15 Յունիս թուակիր տեղեկագիրը կը յայտնէր, թէ «Դաշնակցական Ակնուի, Զարդարեան, Խաժակ եւ Սարգիս Մինասեան, Տաղաւարեան եւ հնչակեան ճանկիւեան Անգարա դրկուած էին՝ Տիգրապերիր փոխադրուելու համար»<sup>80</sup>: 4/17 Յունիսին Խաժակ նամակ-կտակ մը գրած է Օսմանիէի մէջ: Գրութիւնը ձեռքով ուղարկած է կնոջ, որուն հասած է պատերազմէն ետք, յայտնելով, թէ «այսօր կարող եմ հասպատ գրել, որ մեզ դանում են Տիգրանակերպ զինուորական արեանի յանձնելու՝ կասկածելով, թէ երկրի մէջ ապստամբութիւն ենք ուզում հանել: Իսկ այս կը նշանակէ, թէ մեզ դանում են ուղարկի կախելու»<sup>81</sup>:

Սոֆիայի Հայաստանի խմբագիր Լիպարիտ Նազարեանց, որ Պերլինի Գերմանա-հայկական ընկերութեան հիմնադիրներէն մէկն էր, Պոլսոյ լուրերը 14 Յունիսին հեռագրած էր Փոցտամ՝ ընկերութեան նախագահ Ենիհաննէս Լեփսիուսին. «Ներկայիս, Ակնուի, Խաժակ, Զարդարեան, Մինասեան ուղարկուած են Անգարա՝ պատերազմական արեանին: Հայաստանը կը պարպուի հայերէ: Երգնկայի, Մարաշի, Հաճընի, Այնթապի հայկական բնակչութիւնը քշուած է Միջագեղրի ներսերը: Հայերու զանգուածային աքսոր ամբողջ Կիլիկիային: Նաեւ Պոլիսէն: Ընդհանուր յուահապութիւն: Հաճեցէք դեղեկացնել որեւէ քայի մասին»: 16 Յունիսին, աւելցուցած էր. «Քսան հնչակեաններ մահապատիժի ենթարկուեցան Պոլսոյ մէջ: Նոյն ճակապագիրը կը սպասէ Անգարա աքսորուած դաշնակցականներուն: Կը ինորդնք, որ ամէն կարեին ընէք այս առէլոր կանխելու»: 18 Յունիսին Լեփսիուս երկու հեռագիրներուն բովանդակութիւնը բառացիօրէն հաղորդած է Գերմանիոյ արտաքին գործոց նախարար Արթուր Ֆիմ-մերմանին<sup>82</sup>, որ անմիջապէս հեռագրած է Պոլսոյ մէջ դեսպան Հանս

<sup>78</sup> Հայկազ Ղազարեան, «Մեծ Եղեռնը (Ապրիլ 24-ի 17րդ տարեդարձին առթիւ)», Հայրենիք, 24 Ապրիլ 1932, որ հաւանաբար 23 Մայիս թուականը տպագրական վրիպակ մըն էր:

<sup>79</sup> Թէոդիկ, Յուշարձան, էջ 6:

<sup>80</sup> Sarafian, էջ 100-1:

<sup>81</sup> «Գ. Խաժակի նամակը», Դրոշակ, Օգոստոս-Հոկտեմբեր 1926, էջ 236: Վերատապումը տե՛ս՝ U. Վրացեան (Լազմոյ), Վաթոսունամեակ Հ.Յ. դաշնակցութեան (1890-1950), հրատ. Հ.Յ. դաշնակցութեան Ամերիկայի կեդր. կոմիտէի, «Հայրենիք»ի տպարան, Պուլթըն, 1950, էջ 211:

<sup>82</sup> Johannes Lepsius, *Deutschland und Armenien, 1914-1918: Sammlung Diplomatischen Aktenstücke*, Potsdam, Tempverlag, 1919, էջ 85:

Վանկենհայմին: Յիշելով հնչակեան կախաղանները եւ «հայերու ականատր ոեկավարներէն Ակնունիի, Զարդարեանի եւ այլոց սպառնացող նոյն ճակարգագիրը՝ ըստ Գերմանա-հայկական ընկերութեան տեղեկատութեան, Ֆիմմերման յանձնարարած է «շուրափոյթ զգուշացնել [Բարձրագոյն] Դուռը համժեա քայլերէ ու աշխարի ջնջել բակ որեւէ մահավճիռ դաշնակցական ոեկավարներուն դէմ»<sup>83</sup>:

Միա կողմէ, 25 Մայիսին, Գրիգոր Զօհրապ եւ Վարդգէս (Յարութիւն Սերենկիլեան) ծերակալուած էին եւ ճամբայ հանուած դէպի Տիարպեթի: Գոնիա հասած են 5 Յունիսին<sup>84</sup>:

23 Յունիսին, Պալքանեան կեդր. կոմիտէն կը հեռագրէր Ամերիկայի կեդր. կոմիտէն. «Հայկական ջարդերը սիսրէմաթիք կերպով կը բարուին. աքսորուած ընկերներու կեանքը մեծ վկանգի բակ է. Պօլսի ամերիկեան դեսպանը կը յայբարարէ թէ՛ հրաման չունի կորովի միջամբութեան ծեռնարկելու խնդրեցէք նախագահ Ուիլսոնի հրամայել դեսպանին պաշտօնապէս բողոքել Բ. Դուրի գործած անլուր ոճիրներուն դէմ»: Գրութիւնը նոյնութեամբ հեռագրուած էր ամերիկեան նախագահ Վուտրո Ուիլսոնին<sup>85</sup>:

Զորս օր ետք, Պալքանեան կեդր. կոմիտէն կը հեռագրէր Լեփսիիուսին. «Ակնունիի, Խաժակի, Շահրիկեանի, Սարգսի Մինասեանի, Զարդարեանի, Վարդգէսի, Սարգսի Բարսեղեանի, Զօհրապի, Ճանկիլեանի կեանքը անմիջական սպառնալիքի բակ. հաճեցէք փոյթով օգնել. այլապէս մեծ

<sup>83</sup> Նոյն: Հմմտ.՝ Լեռնեան, «Մեծ աղէտի օրերուն», էջ 119. նաեւ՝ Հ. Յակովոս Վլդ. Տաշեան, Հայ ազգի բարագրութիւնը գերմանական վաերագիրներու համեմակ, Միսիթարեան տպարան, Վիեննա, 1921, էջ 55: Այս հեռագրին անմիջական պատասխան տրուած չէ: 9 Յուլիսին, Վանկենհայմ գրակ է. «Տիարպեթիրի պատրազմական արեանը ներկայիս կը հելքաննէ Դաշնակցութեան կարգ մը ոեկավարներ դաւաճանական գործունէութեան համար: Կը կարծուի, որ բոլոր մեղադեաները, ներառեալ անոնք, որ անցեալին սերդ կապեր ունեին Երիքասարդ բոլորներու «Միութիւն եւ Յառաջիմնութիւն» կոմիտէնի հետ, մահուան պիտի դարպապարդուին» (Lepsius, էջ 98. հմմտ.՝ Տաշեան, էջ 54-55): Լեփսիուս յիշեալ հեռագրին վերագրած է 16 Յուլիսի Վանկենհայմի պատասխանը, ուր հատատած է «պարոն Լեփսիուսի հաղորդած տուեաները» (Lepsius, էջ 103. հմմտ. Լեռնեան, «Մեծ աղէտի օրերուն», էջ 119), ինչ որ անհաւանական կը նկատենք:

<sup>84</sup> Ա. Ս. Շարուրեան, Գրիգոր Զօհրապի կեանքի եւ գործունէութեան բարեգրութիւն, Մայր Ալռո, Ս. Էջմիածն, 1996, էջ 470: Ըստ անստորագիր վկայութեան մը, Զօհրապէն եւ Վարդգէսէն տասը օր ետք (այսինքն՝ 15 Յունիսին), Զարդարեան, Խաժակ, Ակնունի, Տաղաւարեան, Մինասեան, Ճանկիլեան «եւ եօթներորդ մը որուն անոնք դժբաղդաբար չեմ կրնար յիշել այս պահուն» Այշէն Գոնիա հասած էին (”, «Մեր մեծ աքսորականները երբ Գոնեայէն անցան...», Ճանթ, 30 Նոյեմբեր 1918, էջ 34):

<sup>85</sup> «Լեփսիական հեռագիր», Հայրենիք, 26 Յունիս 1915:

իսով [Սորուհե] անխոսափելի»<sup>86</sup>: 28 Յունիսին, Առժամեայ մարմինը կը տեղեկացնէր Սոֆիա կարեւոր թուղթ անհատի մը հաղորդումը, թէ որոշուած էր կախաղան հանել «ոչ միայն Վարդգէսն ու Զօհրապը, այլև Շահրիը, Խաժակը, Զարդարը, Ակնունին, Շամիլը, Ս. Մինասեանը եւ Շանկիւեանը (7 մեր ընկերներէն)»<sup>87</sup>: Ամերիկեան դեսպանատան ներկայացուած 29 Յունիսի տեղեկագիրը կը յայտնէր, թէ «Թրքական շրջանակներու մէջ կը շարունակեն խօսիլ մեր տարագրուած ընկերներու (Ակնունի, Շահրիկեան, Վարդգէս, Խաժակ, Երևիտիսան Զօհրապ, հնչակեան Շանկիւեան, եւ այլն, ասոնք ըլլալով ամենէն ծանօթները) մօդալուր կախուելուն մասին»<sup>88</sup>:

Ըստ մամլոյ տեղեկութեան, նոյն օրը Ակնունի, Խաժակ, Զարդարեան, Վարդգէս, Զօհրապ եւ Տաղաւարեան Այշէն անցած էին Տարսոն ու դէպի Տիարպերի դրկուած<sup>89</sup>: Անշուշտ, այս լուրը արդէն ժամանակավորէպ էր. 20 Յունիսին, Խաժակ, Ակնունի, Զարդարեան, Բարսեղեան, Մինասեան, Տաղաւարեան եւ Շանկիւեան սպաննուած էին Սեւերէկի ճամբոն վրայ, Շէյթան Պողազ կոչուած վայրը<sup>90</sup>: Իսկ Զօհրապ ու Վարդգէս 29 Յունիսին հանգրուանած էին Հալէպ<sup>91</sup>: Զօհրապ հեռագրած կ'ըլլար, թէ «ճամբայ ելած է Պոլիս դառնալու համար», ըստ Առժամեայ մարմնի 14 Յուլիսի տեղեկագրութեան<sup>92</sup>, որ լուրը յետս կոչած է ութ օր ետք, հիմնուելով Վարդգէսի մէկ հեռագրին վրայ<sup>93</sup>:

<sup>86</sup> DE/PA-AA/R14086 ([www.armenocide.net/armenocide/armgende.nsf/\\$\\$AllDocs/-1915-06-27-DE-001](http://www.armenocide.net/armenocide/armgende.nsf/$$AllDocs/-1915-06-27-DE-001)):

<sup>87</sup> Փամպութեան, Նիմթէր, հակոր ԺԲ., էջ 90: Շամիլ՝ Սարգիս Բարսեղեանի կեղծանոնն էր:

<sup>88</sup> Sarafian, էջ 104:

<sup>89</sup> «Հայկական հայածանը», Հայաստան, 4 Յուլիս 1915: Վարդգէսի, Զօհրապի եւ Այշէն եկած խումբին Մայիսին Տարսոնէն միաժամանակ անցած ըլլալու վկայութին մը լոյս տեսած է Թիֆլիսի Ազարպամարդ օրաթերթին մէջ (Գ.Ս., «Հայ մտարականութինը աքսորանքի ճամբոն (ականատեսի պատմած)», Ազարպամարդ, 12 Նոյեմբեր 1917), որ յետազային վերստին հրատարակուած է Պոլսոյ մէջ (Շանթ, 26 Ապրիլ 1919, էջ 303):

<sup>90</sup> Փոքր Հայքցի, «Հայ մատնիչներու գործերը», Հայենիք ամսագիր, Մարտ 1933, էջ 119. նաեւ՝ Գրիգորիս Ծ. վարդ. Պալաքեան, Հայ Գողգորան. Դրուագներ հայ մարդիրոսագրութենէն. Պերլինէն դէպի Զօր 1914-1920, Ա. հակոր, Միխթարեան տպարան, Վիեննա, 1922, էջ 135-38, ուր սակայն կը պակսի ժամանակագրութինը:

<sup>91</sup> Հայկազն Գ. Ղազարեան, Յեղասպան թուղթը, տպարան Համազգային, Պէյրութ, 1968, էջ 382:

<sup>92</sup> Փամպութեան, Նիմթէր, հակոր ԺԲ., էջ 97: Հմմտ.՝ «Զօհրապը կը վերադառնայ», Հայաստան, 8 (21) Յուլիս 1915:

<sup>93</sup> Փամպութեան, Նիմթէր, հակոր ԺԲ., էջ 101: Հմմտ.՝ «Նոր բռնութիւններ», Հայաստան, 15 (28) Յուլիս 1915:

Արդէն ուշ էր. 16 Յովիսին երկու աքսորականները ղրկուած էին Ուրֆա, եւ երեք օր ետք Տիարպերիի ճանապարհին վայրենաբար սպաննուած՝ նոյն Շեյթան Պողազի (կամ Շեյթան Տերէսիի) մէջ<sup>94</sup>: 27 Յովիսին, Հալէախ գերման հիւապատոս Վալթէր Ռէօսլէր կը տեղեկագրէր գերմանական կառավարութեան, թէ «անոնք գիտէին, որ մահուան պիտի ենթարկուէին եթէ զիրենք Տիարպերի աքսորելու կառավարութեան հրամանը գործադրուէր»: Ան աելցուցած է, որ «ըստ անոնց ընկերացող ու այժմ այսդեռ վերադարձած ժանդարմներու պարմածներուն, քանի որ աւազակներու հանդիպած էին, որոնք խորհրդարանի երկու անդամները գնդակահարած են, կասկած չի կրնար ըլլաւ, որ կառավարութիւնը կարգադրած էր անոնց սպանութիւնը ճանապարհին՝ Ուրֆայի եւ Տիարպերիի միջեն»<sup>95</sup>:

3 Օգոստոսին, Ալժամեայ մարմինը կը գրէր Սոֆիա. «Զօհրապը մեռեր է Տիգրանակերպի ճամրուն վրայ, Ուրֆայի մէջ: Հրէշային անպարկառութեամբ մը, ներքին գործոց խորհրդականը թէլֆօնով հաղորդեր է Տիկին Զօհրապին. «Զօհրապը մեռեր է Ուրֆայի մէջ»<sup>96</sup>: 7 Օգոստոսին, բօթը հեռագրուած է Ժընեվն, անորոշութեան իր բաժինով հանդերձ. «Կ. Պոլսէն Եկած հեռագրալուր մը կը յայգարարէ Օսմաննեան խորհրդարանի հայ երեսփոխան եւ նշանաւոր փաստաբան Գրիգոր Զօհրապի մահը: Երկու ամիս առաջ աքսորուած էր Տիարպերի եւ բոլորովին հաւանական է,

<sup>94</sup> Ալբերտ Շարութեան, Գրիգոր Զօհրապի կեանքի եւ գրական ժառանգութեան էջերից, Համազգային, Պէյրութ, [2000], էջ 61-111: Ըստ Հ. Ղազարեանի, Վայրը կը կոչուէր Գարաքէօփրի՝ Ուրֆայէն 3 մղոն հեռաւորութեան վրայ (Ղազարեան, Յեղասպան թուրքը, էջ 382):

<sup>95</sup> Lepsius, էջ 109:

<sup>96</sup> Փամպութեան, Նիփեր, հալոր ԺԲ., էջ 104: Հմմտ.՝ «Զօհրապը մեռած», Հայաստան, 29 Յովիս (11 Օգոստոս) 1915: Տարի մը ետք, այդ շրջանին Պոյիս թարնուած եւ ապա ծերբակալուած անձ մը վկայած է. «Զօհրապը մեռցուցած էին ամիս մը առաջ: Ասիկա պղկսեցիները իմացած էին Թալաթին տիկ. Զօհրապին գրած լակոնական յայգարարութենէն: Բայց կոչեալին այն էր, որ այս անգամ յամատ շշուկ կը շրջէր, թէ Զարդարեանը, Ալկոնին, Մուրագը, Տոքը. Չիլինկիրեանը, Տոքը. Տաղաւարեանը եւ իրենց հեկ աքսորուած միւս բոլոր Դաշնակցականները սպանուած էին ճամրուն մէջ՝ Գոնիայէն անդին: Պոյիսի ժողովրդին մէջ ահ ու սարսափ սկսած էր արդէն: Կը խօսուէր թէ այսօր վաղը Պոյիսի հայերն ալ տեղահան պիտի ըլլային: Եւ տեղահան ընելով՝ թուրք պիտոքրասին թէ մասսան կը հասկնայ ջարդել, փշրել, փճացնել...» (Ա. Կամսարական, «Հայկական խաչելութիւնը. թարմ յուշեր», Հայրենիք, 8 Հոկտեմբեր 1916): Տես՝ Ալժամեայ մարմնի 15/28 Օգոստոս 1915ի նամակը Սոֆիա, ուր գրուած է, թէ հիթիհատը ժողով գումարած էր եւ որոշած՝ Պոյիսյ տեղահանուամը չիրագործել (Փամպութեան, Նիփեր, հալոր ԺԲ., էջ 125):

որ վերջերս մահապարհի ենթարկուած եօթը հայ երեւելիներէն մէկն էր»<sup>97</sup>:

Սակայն, Վարդգէսի սպանութիւնը տեղեկագրուած չէ: 2 Սեպտեմբեր 1915ին, աւատրիական դեսպանատունը հաղորդած է Արտաքին գործոց նախարարութեան, թէ «կ'ըսուի, թէ նախկին [sic] պարզամատր Զօհրաա մահապարհի ենթարկուած է», աւելցնելով այն ուշագրաւ դիտողութիւնը, թէ «յայրնի պարզամատր Վարդգէս աքսորուած էր, սակայն վերադարձած է եւ հիմա նորէն աքսորուած»<sup>98</sup>: Ինչպէս պիտի տեսնենք, վերադարձի նման տարածայնութիւնները այսպանով պիտի չդադրէին:

Սեպտեմբերի վերջերուն, Լոնտոնի Թայմզի Գահիրէի թղթակիցը սպանութողներուն կողմին յիշած էր նաեւ անգոյ տարագրեալներ, ինչպէս եւ Ակնունի անունը՝ «զիսաւոր դաշնակցականներէն մէկը»<sup>99</sup>: Անոնց արձագանգը եղած են Մատրիտի մէջ լոյս տեսած տեղեկութիւնները. «Վարդգէս Էֆենպի եւ Զօհրաա Էֆենպի՝ խորհրդարանի նշանաւոր անդամներ, Հալաճեան Էֆենպի՝ Հանրային գործերու նախկին նախարար, Փասդրմաճեան Էֆենպի՝ Երկրագործութեան նախկին նախարար, եւ քանի մը այլ կարեւոր քաղաքական գործիններ ծերրակալուեցան [sic] Ուրժայի մէջ եւ դրուեցան կառերու մէջ՝ Տիարակերի գարուելու համար: Ճամբուն վրայ սպանուեցան, եւ ուղեկիցները պնդեցին, թէ աւազակներու յարձակման ենթարկուած էին»<sup>100</sup>: Ինչպէս յայտնի է, ո՞չ հթթիհատի երեսփոխան Պետրոս Հալաճեան եւ ո՞չ ալ Արմէն Գարօ (Փաստրմաճեան) տարագրուած էին. վերջինս ո՞չ Թուրքիա էր այլեւ եւ ոչ ալ նախարար եղած էր:

Միա կողմէ, Հոկտեմբեր 1ին գերմանացի «լոագրող» ֆոն Շիշքա Ցիմմերմանին յղած է երեք գաղտնի գեկոյցներ, որոնցմէ Երկրորդին մէջ (29 Սեպտեմբեր) անդրադարձած է հայերու գործած «խժդժութիւններ»ուն՝ մահմետականներու դէմ: Վանի «ապստամբութեան» նկարագրութեան

<sup>97</sup> “Déséchés télégraphiques”, *Le Temps*, 8 օօն 1915. նաեւ՝ “La mort de Zohrab”, *Le Temps*, 9 օօն 1915: Երկու լուրերուն մէջ գործածուած ֆրանսերէն էքէսէտ քառը սխալմամբ «զիսաւոր» թարգմանուած է («Մահագոյժ Գրիգոր Զօհրաայ», Արմէնիա, 18 Օգոստո 1915):

<sup>98</sup> *The Armenian Genocide*, vol. 2, München, Institut für Armenische Fragen, 1984, էջ 233: Հմտ.՝ Արտեմ Օհանջանեան (կազմող), Ասպրօ-Հունգարիայի դիանագէտների հաղորդագրութիւնները հայոց ցեղասպանութեան մասին (1915-1918) (իսակարթթերի ժողովածու), Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հնստիտուտ, Երեւան, 2004, էջ 57:

<sup>99</sup> “Wholesale Murder in Armenia: Exterminating a Race”, *The Times*, September 30, 1915: Հմտ.՝ «Հայաստանի կացութիւնը. քաղուածներ «Թայմզ»էն», Արեւ, 18 Հոկտեմբեր 1915:

<sup>100</sup> “De la semana”, *España*, 15 de octubre de 1915, էջ 10:

մէջ, նահատակ Ակնունի յարութիւն առած է քաղաքի ազատագրութենէն ետք իբրեւ նահանգապետ՝ Արամ Մանուկեանի փոխարէն.

Ակնունի փաշա՝ [Արմէն Գարօ] Փաստրմաճեանի բարեկամ մը: Վանի նահանգապետ նշանակուեցաւ եւ շրջագայութեան մէջ դրաւ յայտարարութիւն մը, ուր նահանգի բոլոր բնակչիներուն կ'ազդարարէր թուրքերուն հետ բարեկամ մնալ, կարեւորութեամբ յիշելով ոռու ցարը որպէս երկրի ազատարարը:

(...) Ակնունի փաշային որպէս նույր յանձնուեցան Կովկասէն ու նաեւ Պոստնէն յատկապէս պատրաստուած դրօշակներ, որոնք կը կրէին “Fédération révolutionnaire arménienne” արձանագրութիւնը եւ դաշոյն մը, փետուր մը ու սուր մը կարմիր գունդի մը վրայ՝ ոսկեայ կարերով<sup>101</sup>:

Աքսորներուն ու սպանութիւններուն մասին, բնականաբար, միայն մանրութներ հասած էին արտասահման: Դանիէլ Վարուժանի, Ռուբէն Սեւակի ու իրենց երեք բախտակիցներուն սպանութենէն (26 Օգոստոս) ամիս մը ետք՝ 29 Սեպտեմբերին, Առժամեայ մարմինը կը տեղեկացնէր.

Վարուժանի սպանութեան մասին ալ շատ կը խօսուի, բայց չկրցինք ստուգել, ինչպէս բոլորովին մովզը կը մնայ այսցիներուն պարագան: (...) Տոքթ. Ռ. Սեւակ Չիլինկիրեանը ճիշդ է. պատմութեան մը համաձայն, 5 հոգի, որոնց թուին Վարուժանն ու Ռ. Սեւակն էին, Զանկըրիէն Այաշ կը փոխադրուէին, ճամբան հրոսախումը մը կը յարձակի, Սեւակ կը սպաննուի, մէկը կը փախչի եւ երեքը էնկիրի կը հասնին: Ոչինչ գիտենք այդ մէկին փախչելուն կամ սպանութելուն, որ կ'ըսեն Դանիէլ Վարուժանն էր, եւ միա երեքի մասին<sup>102</sup>:

Այս հիմքով, 6 Հոկտեմբերին Հայասկան յայտնած է, առանց յիշելու Վարուժանը, թէ Ռ. Սեւակ «ճամբան հրոսախմբի մը կողմէ յարձակման ենթարկուելով՝ սպաննուած է»<sup>103</sup>: 3 Նոյեմբերին, Արեւ կը հրատարակէր «Հնորհիւ կարգ մը նախախնամական պայմաններու» արտասահման անցած «պոլսերնակ ծանօթ հայ անձնատրութեան» մը տեղեկութիւնները.

<sup>101</sup> Wolfgang Gust (hg.), *Der Völkermord an den Armeniern 1915/16. Dokumente aus dem Politischen Archiv des deutschen Auswärtigen Amtes*, Springe, Verlag zu Klampen, 2005, էջ 314 (անգլերէն թարգմանութիւն՝ *The Armenian Genocide: Evidence from the German Foreign Office Archives, 1915–1916*, New York-Oxford, Berghahn Books, 2016, էջ 394): Թիշքա գերման դեսպանատան տեղեկաբեր մըն էր, ինչ որ կը բացատրէ զաղտնի զեկոյցներուն առկայութիւնը (Hilmar Kaiser, “From Empire to Republic: The Continuities of Turkish Denial”, *Armenian Review*, Fall-Winter 2003, էջ 13):

<sup>102</sup> Փամպուրեան, Նիմեէր, հայոր ԺԲ., էջ 151-52: Կ'արժէ նշել, թէ Նոյեմբեր 1918ին բանաստեղծ Եղուարդ Գոյանճեան Վարուժանի սպանութիւնը տեղադրած է Քանլը-Տերէի ծորը՝ «հայ մտաւրականներուն մահաճորը. Այաշի եւ Գաղատիոյ միջն պեղուած անմոռանալի գերեզմանը ուր «ճառագայթն անգամ պիտի թաղուէր» ըստ Սատանին» (Ե. Գոյանճեան, «Զարչարապատում», Նոր կեանք, 7 Նոյեմբեր 1918):

<sup>103</sup> «Հայկական հայածանքը», Հայասկան, 23 Սեպտեմբեր (6 Հոկտեմբեր) 1915: Հմմտ.՝ «Հայաստանի շուրջ», Հայրենիք, 16 Նոյեմբեր 1915:

Հօհրապի սպանութիւնը հաստատուած է. Քելէկեան Զանդը կը գտնուի. Տօք. Չիլինկիրեան (Ռ. Սեւակ) սպանուած է, իսկ կինը՝ խենթեցած, Վարուժանի համար կը վախցուի թէ սպանուած է, Չիլինկիրեանի հետ մէկ կառջի մէջ գտնուելուն պատճառաւ: Տօք. Տաղաւարեան, Ալյոնի, Խաժակ, Զարդարեան եւ Սարգիս Մինասեան Տիգրանակերտ որկուեցան, բայց լուր չկայ իրենցմ<sup>104</sup>:

Պատերազմէն ետք, Մերուժան Պարսամեան գրած է, թէ «գերման դեսպանակունը պաշտօնապէս հաղորդած է Տիկին Չիլինկիրեանին որ ամուսինը՝ Վարուժանին հետ, Այշի ճամբուն վրայ, չեթաներէն յարձակում կրած մեռած է»<sup>105</sup>: Զուիցերիացի Հելին (Եանի) Ափէլ-Չիլինկիրեան Պոլիսէն յաջողած էր Սոֆիա անցնիլ մօր ու զաւակներուն հետ, եւ այնուհետեւ՝ Զուիցերիա: 4 Նոյեմբերին, տիկ. Սեւակ գերման դեսպանատան թարգման Հայկ Թայքեսէնեանին կը գրէի Լոզանէն:

Կը տառապիմ: Ասոսուոյ սիրո՞ն, ազնուութիւնը ունեցէ՞ք երթալ տեսնելու տիկին Վարուժանը եւ իրեն հարցնելու թէ ի՞նչ եղած է Մօնս. Տօչիի<sup>106</sup> աշխատութեան արդինքը՝ ամուսինին վրայ: Ինծի համար ատիկա մեծ կարեւորութիւն ունի. որովհետեւ դեռ ծեռքս ապացոյց մը չոնիմ Ռուբէնի մահուան մասին եւ կը յուսամ տակալին<sup>107</sup>:

## ՍՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ 1916ԻՆ

Թրքական ոստիկանութիւնը աչալուր կը հետեւէր պոլսահայութեան շարժումներուն, մինչ գրաքննութիւնը գալառուներէն ստոյգ լուրերու թափանցումը կ'արգիլէր: Դեսպան Առողջոյի մէկ նամակը խօսուն վկայութիւնն է օսմանեան ապատելեկաստուական ցանցին: 21 Ապրիլին, ան կը յայսնէր Սպանիոյ արտաքին գործոց նոր նախարար Ալվարո տէ Ֆիկերուային, թէ չէր հեռագրած գերմանացի մարածախստ Գոլմար ֆոն տէր Կոլցի մահուան լուրը (19 Ապրիլ), որ նախորդ օրը հասած էր Միջազգետքն, «ողովկերեւ վսրահարար դուք աւելի շուրջ իմացաք, քան մենք այսպեղ. նոյնը

<sup>104</sup> «Հայոց կացութիւնը Պոլիս եւ այլուր», Արեւ, 3 Նոյեմբեր 1915: Սեւակի կնոջ խենքենալը միայն փոխարերական իմաստով կարելի է ընկալել:

<sup>105</sup> Մերուժան Պարսամեան, «Հայ բանթէօնը. մեր ազգային վերջին մեծ մարտիրոսները», Հանք, 23 Նոյեմբեր 1918, էջ 15: Տե՛ս դեսպանատան կցորդ Քոնսթանտինոսին ֆոն Լոյրայի 5 Հոկտեմբեր 1915 թուակիր գեկոյցը վարչապետին (Lepsius, էջ 163) ու անոր կցուած թարգման Եղիշանէս Մորթմանի մանրամասն տեղեկագրութիւնները Սեւակի ճակատագրին մասին (DE/PA-AA/BoKon97 (Nr. 18-22), տե՛ս [www.armenocide.de](http://www.armenocide.de)):

<sup>106</sup> Գերապայծառ Անճելօ Տոլչի (1867-1939).- Կ. Պոլսոյ պապական նուիրակն էր 1914-22ին:

<sup>107</sup> Պարսամեան, էջ 15-16: Ռուբէն Սեւակի աքսորի ու սպանութեան եւ դէպքի հետաքննութեան մասին, տե՛ս նաև՝ Taner Akçam, “The Chilingirian Murder: A Case Study from the 1915 Roundup of Armenian Intellectuals”, *Holocaust and Genocide Studies*, 1, 2011, էջ 129-36:

կը պարահի քաղաքէն դուրս պարահած ամէն ինչի հետ, որովհետեւ մենք գաւառներուն մէջ պարահածին մասին Կ'իմանանք այն հեռագիրերէն, որոնք այդ լուրերը կը հաղորդեն ու իմ պաշտօնակիցներէս ոմանք կը սպանան իրենց կառավարութիւններէն»<sup>108</sup>:

Տեղեկութիւններու չգոյութեան պատճառով, շատերը կը կարծէին, թէ արեւմտահայ մտաւրականութիւնը ամբողջովին կորսուած էր: Այսպէս, Երեան ապաստանած վանեցի մտաւրական Յովիաննէս Մխիթարեան համատեղած է Նահատակներոն ու յետազայ վերապրողները, բայց նաև տեղահանութենէն առաջ՝ Պոլիսէն 1913ին եւ 1914ին յաջորդաբար մեկնած Հրանտ Նազարեանցն ու Կոստան Զարեանը.

Մեռաւ վարպետ Զօհրապը, ոգեշունչ Զարդարեանը չկայ, հանճար Վարուժանը ողջ ողջ թաղած են, խօլական Սիհամանթօն ո՞ւ է, չգիտես...

Նոր ծլարձակող Ասարոնը, գեղեցկատես Գեղամը, Նրբիմաստ Վ. Թաթովը, շնորհայի Միսաքեանը, մեհենական Կ. Զարեանը, տաղանդաւոր Ռ. Սեւակը ու բոլորի հետ, բոլոր հինները՝ Գեղամ, Թևատինցին, Հրանդ, Օստեան, Ավիհար, Կիւրճեան, Չիֆթէ Սարաֆ, ու մանաւանդ նորերը՝ Չեօկիրեան, Չրաքեան, Նազարեան, Սիրունի, Պարսամեան, Էսաճանեան, Գօլանճեան, Մ. Սալիի, Քիւֆէնեան, ու հայ գրագիտուիհն՝ վիոկ Սիափիլ, Թէոդիկ Արշակուիին ու Երազային Մաննիկը...<sup>109</sup>:

Տեղեկատուական անորոշ վիճակը եւ արտասահման հասնող շփոթ եւ հիմնազորկ լուրերը պատճառ դարձած են, որ 1916ին տակալին դիմումներ կատարուին տարագրեալ մտաւրականներուն անունով: 17 Փետրուարին, Համազասպ (հաւանաբար՝ Համազասպ Սրուանձտեանց) Թիֆլիսէն հաղորդած է Ամերիկայի Կեդր. կոմիտէին Պուրքէշն եկած լուրը, թէ Վարդգէս ողջ է եւ ապահով վայր մը կը գտնուի, իսկ ըստ տարաձայնութեան, Ակնունի, Խաժակ ու Զարդարեան Պոլիս բերուած են<sup>110</sup>: Այդ լուրին աղբիւր թերեւ Լ. Նազարեանցն էր, որ Սոֆիային անցած էր Պուրքէշ՝ Պովկարիոյ պատերազմի մուտքէն եւ Հայասպանի փակումէն ետք:

23 Մարտին, Նազարեանց աքսորեաններուն հարցը արծարծած է Լեփսիուախն ուղղուած հեռագրով. «Ըստ գեղեկութիւններու, Ակնունի եւ [դաշնակցական դեկապարները] Պոլիս կը բերուին դարպավարութեան համար: Անհրաժեշտ են անմիջական քայլեր: Հաճեցէք պարասիսնը հասպարել հեռագրով: Լեռնեան»: 24 Մարտին Լեփսիուախն այս տեղեկութիւնը ստանալէ ետք, յաջորդ օր Ցիմմերման հեռագրած է Պոլսոյ դեսպանատան, որպէսզի օսմանեան կառավարութիւնը հապճեավ քայլերէ հե-

<sup>108</sup> Մէջբերումը տե՛ս՝ Ohanian, էջ 119:

<sup>109</sup> Յովի. Մխիթարեան, «Թուրքահայ գրականութիւն», Աշխարանք, 4 Մայիս 1916:

<sup>110</sup> Փամպութեան, Նիկոլեր, հակոր ԺԲ., էջ 190:

ոու մնայ<sup>111</sup>: Սակայն, 2 Ապրիլին, նոր դեսպանը՝ Ֆրանց ֆոն Վոլֆ-Մեթեռնիխ, պատասխանած է, թէ «Հայոց պաղրիադրարանը վսկահեցուց, որ լուրեր չկան Ակնունիի եւ դաշնակցական այլ դեկավարներու մասին՝ անցեալ բարուան ամռան Հալէաէն դէպի Տիարագերիր մեկնելէ Եղբ: Ենթադրելի է, որ սպաննուած են ճամքու վրայ կամ Տիարագերիր հասնելի Եղբ. ամէն պարագայի, շատ անհաւանական կը նկազուի, որ անոնք այսպիսի վերադառնան»: Անհիմն նկատելով Լեփսիուսի տեղեկութիւնները, ան դիտել տուած է, թէ օսմանեան հայտեաց ընթացքը նման ծեռնարկումներ ապարդիխ կը դարձնէր.

Նկատի ունենալով [օսմանեան] պարագուիսներուն մոլեռանդ ատելութիւնը հայերուն դէմ առհասարակ եւ հայ յեղափոխական կուսակցութիւններու դեկավարութեան դէմ յատկապէս, կը կարծեմ որ նպաստաւոր արդինք մը պէտք չէ ակնկալել Ակնունիի եւ իր ընկերներուն մասին առուելիք քայլերէ, նոյնիսկ եթէ պաշտօնական մտահոգութեան արտայայտութիւն մը ըլլայ<sup>112</sup>:

Տարագիրներու վերադարձին վերաբերեալ տարածայնութիւնը արդէն հասած էր անոնց ազատ արձակման մակարդակին: Նոյն օրը, Սիմոն Վրացեան Սոչիէն կը գրէր Հ. Յ. դաշնակցութեան Ամերիկայի կեդր. կոմիտէին, թէ «Բուրքէշից լուր Եկա, թէ Ակնունիի եւ միաների ազարման մասին բարաձայնուած լուրը ճիշդ չէ»<sup>113</sup>: Այս լուրին արձագանգները հասած էին հայ մամուլին: Մայիս 1916ին, Կոչնակ գրած է, թէ Պոլիսէն Թիֆլիս ժամանած պարսկահպատակ հայ մը յայտնած է, թէ «Ռ. Զարդարեան, Խաժակ, Ակնունի եւ այլ քանի մը ծանօթ դէմքեր, իրենց արսորավայրէն Պոլիս փոխադրուեր են, պակերազմական արեանին առջեւ դարուելու համար»<sup>114</sup>:

Միև կողմէ, Վոլֆ-Մեթեռնիխի պատասխանը չէր հասած Լեփսիուսին, քանի որ ան Ցիմերմանին ուղղած է ուրիշ նամակ մը 17 Ապրիլին:

Զուիցերիոյ հայկական կերպոնական մարմինէն երեկ ստացանք հեռագիր մը, ըստ որուն Դաշնակցութեան դեկավարները եւ հայ մտաւորականները, որոնք անցեալ տարուան 25 Ապրիլին աքսորուած էին Թուրքիոյ ներսերը (Այաշ՝ Անգարայի մօտերը, Զանդրի, Չորում, Հալէա, եւ այլն), բերուած են Պոլիս պատերազմական ատեանէն դատուելու եւ կախաղան հանուելու համար: Ընդամենը 190 ըլլալու են: Անոնց շարքին են Ակնունի, Խաժակ, Մալումեան [sic], Զարդարեան, Սիհամանթօ եւ հայ մտաւորականութեան բոլոր կարկառուն դէմքերը: Դաշնակցական կերպոնական մարմինը, մեր միջոցաւ, շտապ կը դիմէ կայսերական կառավարութեան հայ ազգի անունով, որպէսզի Պոլսոյ կայսերական դեսպանը կանխէ անոնց դեկավարներուն եւ մտաւորականներուն

<sup>111</sup> DE/PA-AA/R14090 ([www.armenocide.net/armenocide/armgende.nsf/\\$\\$AllDocs/1916-03-24-DE-001](http://www.armenocide.net/armenocide/armgende.nsf/$$AllDocs/1916-03-24-DE-001)):

<sup>112</sup> DE/PA-AA/R14090 ([www.armenocide.net/armenocide/armgende.nsf/\\$\\$AllDocs/1916-04-02-DE-001](http://www.armenocide.net/armenocide/armgende.nsf/$$AllDocs/1916-04-02-DE-001)):

<sup>113</sup> Փամպութեան, Նիկոլեր, հայոր ԺԳ., էջ 109:

<sup>114</sup> «Ազգային կեանք», Կոչնակ, 13 Մայիս 1916, էջ 526:

սպանութիւնը՝ ամենածանր հարուածը, զոր կրնայ կրել ազգը ընդհանուր տեղահանութենէն ետք:

(...) Անոնց դէմ Եղած ամբաստանութիւնները փաստացիօրէն անճիշդ են եւ միայն կրնան իհմնուած ըլլալ կաշառուած վկաներու եւ չարչարանքներով կորուգուած ցուցմունքներու վրայ: «Միութիւն եւ Յառաջիմութիւն» կոմիտէի ծրագրած մահապատիժին նպատակն է, բացի յագուրդ տալէ Հայստանի մէջ ոռւսական յաջողութիւններուն վրեմինդրութեան զգացումին, հանրային մահապատիժով երեւյթը ստեղծել, թէ ընդհանուր դաստրութիւն մը երեւան բերուած է, այսպէս արդարացնելով ցարդ [գործադրուած] բնաշնչման քաղաքականութիւնը, եւ հիմնաւրեկ յետագայ գործունէութեան անհրաժեշտութիւնը<sup>115</sup>:

22 Ապրիլին, Ցիմմերման պատասխանած է, թէ նախորդ ամիսը Վոլֆ-Մեթենիս այդ լուրերուն անհիմն ըլլալը ցոյց տուած է<sup>116</sup>: Այսուհանդերձ, 6 Յունիսին, Լեփսիուս նորէն խնդրած է միջամտել մահուան դատապարտուած ինը հայ ղեկավարներու ի նպաստ, վկայակոչելով 31 Մայիսին Պոլիսէն եկած հեռագիր մը: 23 Յունիսին, Ցիմմերմանէն ստացած թելադրանքին հիմամբ, Վոլֆ-Մեթենիս գրած է Ռէօսլէրին, որ 26 Յունիսին պատասխանած է, թէ նկատի ունենալով շրջանին մէջ տիրող իրավիճակը, «որյզն կասկած չկայ, որ յիշեալ անձերը սպաննուած են Հայէսի ու Տիարպեքիրի միջեն»: 15 Յունիսին, Գերմանիոյ դեսպանը այս լուրերը կը հաղորդէր Ցիմմերմանին, աւելցնելով, որ վերջին շրջանին որեւէ դատավճիր գործադրուած չէ<sup>117</sup>:

Գերմանական միջնորդութեան զուգահեռ, միաժամանակ այլ ճամբով դիմում կատարուած էր Ալֆոնսո ԺԳ.ին: Յունիս 1920ին, Ազգային պատուիրակութիւնը միջոցներ կը փնտուէր ելք մը գտնելու Կիլիկիոյ հայութեան դժինմ իրավիճակին: 30 Յունիսի նիստին, Ռուբէն Որբերեան առաջարկած է դիմել Սպանիոյ, յիշելով, թէ «պարերազմի միջոցին՝ գերիներու մասին այնքան կոչեր եւ դիմումներ եղան Սպանիոյ թագաւորին: Ն. Վեհափառութիւնը միշտ միջոցը գրաւ զանոնք պաշտպանելով»: Արշակ Զօպանեան համաձայն գտնուած է, շեշտելով որ բոլոր չէզոք պետութիւններուն դիմում պէտք է ըլլար, ինչպէս եւ Պապին, այն վերապահութեամբ, որ «չենք կրնար իսշոր ակնկալութիւններ դնել այդ դիմումներուն վրայ»: Ան բերած է իբրեւ օրինակ Պողոս Նուապար փաշայի դիմում մը, զայն թուագրելով պատերազմի սկիզբը.

Պատերազմին սկիզբը՝ երբ լուր առնուեցաւ, թէ թուրք կառավարութիւնը աքսութեր է հայ մտաւորականները, Պողոս Փաշան իսկոյն դիմեց Սպանիոյ թագաւո-

<sup>115</sup> Lepsius, էջ 252-53: Հմմտ.՝ Ռ. Լեռնեան [Լիպարիս Նազարեանց], «Մեծ աղէտի օրերուն», Հայրենիք ամսագիր, Յուլիս 1928, էջ 110-11. նաեւ՝ Տաշեան, էջ 55-56:

<sup>116</sup> DE/PA-AA/R14091 ([www.armenocide.net/armenocide/armgende.nsf/\\$\\$AllDocs/1916-04-22-DE-001](http://www.armenocide.net/armenocide/armgende.nsf/$$AllDocs/1916-04-22-DE-001)):

<sup>117</sup> DE/PA-AA/R14092; BoKon172 ([www.armenocide.net/armenocide/armgende.nsf/\\$\\$AllDocs/1916-06-06-DE-001](http://www.armenocide.net/armenocide/armgende.nsf/$$AllDocs/1916-06-06-DE-001)):

րին, որպէսզի միջամտէ անոնց Պոլիս վերադառնալուն համար: Ն. Վեհափառութիւնը ապահովիչ պատասխան մը տուաւ, բայց արդինքը յայտնի է: Բացի մէկ քանի՛ն, բոլոր աքսորուած մտաւորականները սպանուեցան զարիուրելի պայմաններու մէջ<sup>118</sup>:

Հայ կաթողիկէ Երեսփոխսան Արամ Ինճիճեան, որ 1908-14ին, Երիտասարդներու խմբակով մը, որուն մէջ նաեւ մտած էր Վարուժան 1912էն ետք, «լծուած էր Կ. Պոլսոյ հայ կաթողիկները հայացնելու հսկայ աշխագունքին»<sup>119</sup>, աքսորեալ բանաստեղծէն նամակներ ու հեռագիրեր ստացած է Զանդրըրէն՝ Ապրիլ-Յունիս 1915ին, այդ առթիւ կապ պահելով անոր կնոշ հետ<sup>120</sup>: 1931ին, Ինճիճեան վկայած է.

Չեմ գիտեր ո՞վ եւ ի՞նչպէս, կրցեր է, Ընդի պատերազմի շրջանին, Սպանիոյ վեհապետին ուշադրութիւնը հրափրելու Դ. Վարուժանի վրայ: Մեծասիրութագուրը անձնական նամակ մը ուղղելով իր Պոլսոյ դեսպանին, կը յանձնարէ անոր, խնդրել թուրք կառավարութենէն որ Վարուժանի կեանքը իրեն շնորհուի: Դեսպանը անմիջապէս, յատուկ գրութեամբ, կը դիմէ թուրք Արտաքին գործոց նախարար Խալիլ պէյի, որ ըստ սովորութեան կը խոստանայ հետեւանք տալ խնդրոյն<sup>121</sup>:

<sup>118</sup> Ա. Վիրաբեան, Գ. Աւագեան, Ռ. Գրիգորեան եւ Ա. Կիրիմեան (կազմողներ), Համահայկական խորհրդակցութիւններ (1912-1920 թթ.), փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու, Հայաստանի ազգային արխիվ, Երեւան, 2004, էջ 721:

<sup>119</sup> Յ. Ամասոնի, «Արամ Ինճիճեան», Հայենիք, 26 Մարտ 1941:

<sup>120</sup> Այբերտ Շարուրեան, Դանիէլ Վարուժանի կեանքի եւ սրեղծագործութեան գրադարձութիւն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, Երեւան, 1984, էջ 239-44: Յայտնի չէ, թէ ի՞նչ կապ կայ Ա. Ինճիճեանի ու Զանդրըրէն վերադարձած եւ առաջին անունով անյայտ Ինճիճեանին միջն, գոր Շետորիկ յիշած է «Դիմումներով» աքսորէ դարձող» խորագրին տակ («Ապրիլ Տասնըմէկ 1915», տե՛ս Թէոդիկ, Ամէնուն դարեցոյցը, Ժ.-Ժ. լուարի, 1916-1920, էջ 115): Ինճիճեան Վարուժանէն առաջին նամակը ստացած է 4 Մայիսէն առաջ. բանաստեղծին կողմէ անոր ուղղուած 30 Յուլիս 1915ի հեռագիրը տե՛ս՝ Դանիէլ Վարուժան, Երկերի լիակարար ժողովածու, հղու. 3, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1987, էջ 467, 644: Անցողակի նշենք, թէ կասկածելի է այն պնդումը, որ Վարուժան դիմած է Պոլսոյ Մխիթարեան վարժարանին՝ փրկութեան ակնկալիքով, եւ մերժումի արժանացած (Զենոր Սուրենեան, «Հայկական գայթակղութիւն մը Աստրիոյ մէջ», Հայաստան, 30 Նոյեմբեր 1922):

<sup>121</sup> Արինճ [Արամ Ինճիճեան], «Աքֆոնսօ ԺԳ. եւ Դանիէլ Վարուժան», Տեղեկագոր Մոլորակ-Դափիայէճեան նախկին աշակերտաց միութեան, Մայիս-Յունիս 1931, էջ 72 (Վերապատումը տե՛ս՝ նոյն, «Աքֆոնս [sic] ԺԳ. եւ Դանիէլ Վարուժան», Յառաջ, 6 Յուլիս 1948): Հմմտ.՝ Հ. Ս. Երեմեան, «Դանիէլ Վարուժան (ինքնակենսագիր)», Բազմավէս, Նոյեմբեր 1931, էջ 499. Նաեւ՝ Կարլեն Դալլաքեան, Արշակ Զուպանեան, «Սովորական գրող», Երեւան, 1987, էջ 330, ուր Ինճիճեանի յօդուածին թուականը 1939 դարձած է, գրաշարական Վրիփակի մը պատճառով:

Ակնարկելով այս դէպքին, գրականագիտութեան հեկտոր Ռշտունի գրած է, որ «այս միջնորդութեան վաւերական լինելու միակ հասանականութիւնը այն է, որ ժամանակակիցների վկայութեամբ Պոլսում Ապրիլ 24ի ծերբակալութիւններից մի ժամանակ յեղոյ յանկարծ լուր է բարածում, թէ Վարուժանը աքսորից ազարուել, լուրն է վերադառնում Զանկըրիհց»<sup>122</sup>: Հաւանաբար նկատի ունեցած է բանաստեղծին եւ անոր նահատակ ընկերներուն ազատ արձակումը հրահանգող հեռագիրը, որ Միքայէլ Շամտանձեանի վկայութեամբ Զանդըրը հասած է անոնց սպանութենէն մէկ օր ետք<sup>123</sup>: Ինճիճեան, այս տեղեկութիւնը կրկնելով, աւելցուցած է, որ «Վարուժան դեռ նոր սպանուած էր այդ միջոցին»<sup>124</sup>: Հրապարակաւ յայտնի չէր, որ այդ միջամտութիւնը հետեւանք էր Պոլոս Նուպարի դիմումին՝ Վարուժանի քսումնեի սպանութենէն ութ ամիս ետք, զուգադիպելով գերմանական հարցապնդումներուն:

Արդարեւ, 17 Ապրիլ 1916ին, Պոլոս Նուպար կը հեռագրէր թագաւորին. Քաջալերուած նորին Վսեմութեան անշահախնդիր միջնորդութիւններէն, որոնք արդէն բազում զոհեր փրկած են ողջ մարդկութիւնը չարչարող այս պատերազմէն, թրքական հալածանքներու նահատակ հայերը յարգալից կերպով կ'աղածն նորին Վսեմութենէն, որ յօժարի գիրենք իր բարձրագոյն հովանարութեան տակ առնել եւ սովորանին մօտ միջամտել՝ փրկելու համար անարդարացիօրէն բանտարկուած հայ մտաւրականները. Որոնք ուազմական ատեանի առջեւ պիտի ներկայանան Կոստանդնուպոլիսյ մէջ եւ որոնց միակ ոճիրը իրենց հայ ըլլալն է: Նորին կաթողիկէ Վսեմութեան քրիստոնէական զգացումներուն դիմելով, կը խնդրեմ, որ յանոն բոլոր հայերն, ընդունիք մեր յարգալից ու յաերժական երախտագիտութեան մեծարանքը»<sup>125</sup>:

18 Ապրիլին, Ֆրանսայի մէջ Սպանիոյ դեսպան Ֆերնանտո Լէոն ի Գասթիյո (մարքիզ Տէլ Մոնի) հեռագրած է թագաւորի քարտուղար Էմիլիո Մարիա տէ Թոռէսին, թէ «քանի որ կ'ենթադրեմ թէ Նորին Վսեմութեան հասած է Երոպայի մէջ Հայաստանի պարուիրակութեան նախագահին հեռագիրը, աւելորդ կը նկարեմ զայն վերարդադրել եւ նոյնիսկ նման այնքան շահեկան հարցի մը վրայ ուշադրութիւնը հրակրել: Ես ինձի կը թոյլապրեմ աւելցնել, սակայն, որ այսպես սքանչելի բայաւրութիւն պիտի գործէր հոն ինդրուածին հրագործումը»<sup>126</sup>:

<sup>122</sup> Հեկտոր Ռշտունի, Դանիէլ Վարուժան, Հայպետիրատ, Երեւան, 1961, էջ 58:

<sup>123</sup> Թէոդիկ, Յուշարձան, էջ 119: Ըստ Թալէաթի 28 Օգոստոս 1915ի հեռագրին Քասթեմունիի կուսակալին, «Զանդըրի մէջ լուրը. Ուուրէն Զիլինկիրեանը ազար արձակելու հեռագիրը Քասթեմունիի գաւառական գրասենեակին դրկուած էր 25 Օգոստոս 1915ին» (տե՛ս Ակշամ, էջ 132):

<sup>124</sup> Արինճ, «Ալֆոնսո ԺԳ», էջ 73:

<sup>125</sup> Beylerian, էջ 195. նաեւ՝ BN DNA:

<sup>126</sup> Cortés-Cavanillas, Alfonso XIII, էջ 238:

Նոյն օրը, Շոռէս հեռագրած է Նուպարին. «Նորին վսեմութեան հրամանով, կը խնդրեմ Կոսպանուապոլիս քանդարկուած մղատրականներու անունները դրկել, ինչպէս նաեւ, ըստ կարելոյն, մանրամասնութիւններ դաշտապարտութեան պարճառներուն մասին»<sup>127</sup>: Նուպար, իր կարգին, անմիջապէս որիմած է ժըննե բնակող Երուանդ Աղաթոնին, խնդրելով գոհացնել թագաւորին պահանջները կարելի փոյթով<sup>128</sup>: Յաջորդ օր, Աղաթոն հեռագրած է Նուպարին.

Ըստ ստոյգ լրատուութեան, ահա անունները հայ մտաւորականներուն, որոնք պիտի դատուին պատերազմական ատեանի առջեւ. Մալումեան, Մինասեան, Եարճանեան, Գաֆայեան, Սարգիս Նիկողոսեան, Շահրիկեան, Զարդարեան, Վարուժան, Շահպազ, Հայկ Թիրեաքեան, Պարթեւեան<sup>129</sup>:

Վերոյիշեալ ցանկէն միայն Սուրէն Պարթեւեան ողջ էր: Միամանթօ եւ Թիրեաքեան մաս կը կազմէին Այաշ Պէլի եւ Անզարայէն քանի մը ժամ հեռու սպաննուած 54 հոգիին, իսկ Բարսեղ Շահպազ տարուած էր Խարբերդ՝ սպաննուելու համար<sup>130</sup>: Սարգիս Նիկողոսեան անունը չկայ Թէոդիկի Յուշարձան Ապրիլ դրամը կի ցուցակներուն մէջ, եւ կ'ենթադրենք, որ խօսքը Սարգիս Բարսեղեանի մասին էր: Միս կողմէ, աւելի հնարաւոր կը թուի, որ «Գալֆայեան» ակնարկեր հնչակեան Պետրոս Գալֆայեանին, որ սպաննուած էր Այաշի խումբի շարքին, քան' Զանդըրը աքսորեալներէն դաշնակցական Յարութիւն Գալֆայեանին կամ համանուն հնչակեան գործիչին՝<sup>131</sup>:

Ամենայն հաւանականութեամբ, լուրջ թքական ծխածածկոյթ մըն էր, որ ուղղուած էր միջազգային ճնշումներուն հակադարձելու եւ, մանաւանդ, դէմ դնելու գերման դեսպանատան՝ արդէն իր Երկրորդ փուլին մտած սպանդը կասեցնելու Երկշու, ձեւական փորձերուն:

Նոյն օրը, Պօղոս Նուպար շնորհակալութիւն յայտնած է Շոռէսին՝ թագաւորի ցուցաբերած հետաքրքրութեան համար, աւելցնելով.

(...) Դժբախտաբար, ճզգիտ տուեալներ կը պակսին մեզի, չկարենալով հեռագրել կամ հաղորդակցիլ Պոլսոյ հետ, պատերազմական ատեանին առջեւ թերուող բանտարկեալներու թիվն մասին: Գիտենք որ անոնց շարքին կը գտնուին ա) Մալումեան Ակնունի [sic], բարձրարժէք մտաւորական գրող մը, բ) Խաժակ, պատմութեան եւ քաղաքական գիտութեանց դասախոս: Հաւանաբար մեծատաղանդ բանաստեղծներ Դանիկ Վարուժան եւ Ասոմ Եարճանեան եւս, ու թերեւս ուրիշներ ալ: Կ'անզիտանք, թէ ի՞նչ ոճիրի համար մեղադրուած են, որ մէ յայտնապէս անմեղ են: Կ'ենթադրուի, որ կ'ամբաստանուին ապստամբութիւն մը խթանած ըլլալու մէջ: Միհ նոյն սուս պատճառաբանութիւնն է, որ

<sup>127</sup> Beylerian, Էջ 196: Ֆրանսերէն հեռագրին բնագիրը տե՛ս՝ BN DNA:

<sup>128</sup> Ֆրանսերէն բնագիրը տե՛ս՝ BN DNA:

<sup>129</sup> Beylerian, Էջ 196:

<sup>130</sup> Ղազարեան, «Մեծ Եղեռնը»:

<sup>131</sup> Թէոդիկ, Յուշարձան, Էջ 33-34, 46:

Վկայակոչուած է սպաննել տալու համար 800.000 անմեղ զոհերը, մեծաւ մասմբ բաղկացած ծերունիներէ, կիներէ եւ երեխաներէ, զստ հայ ցեղը բնաշնչելու կանխամտածուած ծրագրին: Այս մտաւրականները նոյնքան անմեղ են, որքան անոնք<sup>132</sup>:

Նուպար հեռագիրը աւարտած է հետեւեալ խօսքերով.

Նորին վսեմովթենէն խնդրեցէք միայն, որ եթէ բարեհաճի գործել այս արարքը, թող ընէ յանուն քրիստոնէական մարդասիրութեան իր վեհանձն զգացումներուն՝ առանց անոնս յիշելու, որովհետեւ Հայ ազգային պատուիրակութեան նախագահի եւ մեր ազգային եկեղեցւոյ վեհապետ նորին սրբութիւն կաթողիկոսի ներկայացուցիչի հմ հանգամանքներով, միջնորդութիւնս միայն կրնայ մեղադրեալներուն վնաս պատճառել [Բարձրագոյն] Դուն առջել<sup>133</sup>:

Նոյն օրը մարգիզ Տէլ Մունիին գրած իր նամակին մէջ, Նուպար կցած է յիշեալ պատասխանին պատճէնը, ընդգծելով, որ տեղեկութիւններու անբաւարարութիւնը հետեւանք էր հաղորդակցութիւններու աննպաստ վիճակին, ինչպէս եւ օսմանեան ջանքերուն՝ «ընթացակարգը գաղտնի պահել մինչեւ կարարուած իրողութիւնը»: Ան կրկնած է նաեւ իր անոնք յիշելու խնդրանքը, «որովհետեւ որեւէ հայկական միջամբութիւն միայն կրնայ վնասել ամբաւարանեալներուն Դուն մօպ եւ ի մասնաւրի իմս, որ յոդի ընդունելութիւն պիտի ունենար Երիփասարդ թուրքերու կառավարութեան կողմէ (...)»<sup>134</sup>: Արդարեւ, Նուպար օսմանեան կառավարութեան հանրային թշնամիներուն մաս կը կազմէր 12 Օգոստոս 1915էն, երբ Պոլսոյ պատերազմական ատեանի նախագահութիւնը շարք մը մեղադրանքներով ծերբակալութեան հրամանագիր արձակած էր անոր դէմ, ազդարարելով, թէ դատավարութիւնը տեղի պիտի ունենար ի բացակայութեան, եթէ տասը օրէն ամբաւանեալը նախագահութեան դատուելու դիմում չկատարէր<sup>135</sup>: Հրամանագիրը անտեսուած էր, անշուշտ. 10 Մայիս 1916ին, հթթիհատի Թանին օրաթերթը կը հրատարակէ Նուպարը մահուան դատապարտող պատերազմական ատեանի վճիռը, սովորանի վաւերացումէն ետք<sup>136</sup>:

Աղաթոնի պատասխանին հետքը չկայ Ազգային պատուիրակութեան արխիկին մէջ, եւ անհաւանական չէ, որ Նուպարի ծեռքը անցած չըլլայ: Արդարեւ, վերջինս յիշած է Խաժակը, որ կը պակսի Աղաթոնի ցանկին

<sup>132</sup> Beylerian, էջ 197 (ընդգծումը մերն է). նաեւ՝ BN DNA: Ասիկա կը սրբագրէ Վ. Գարբիկենանի հաստատումը, թէ «Նուպարը հեռագրում է Պոլսի իր բարեկամներին, ճշում ցուցակը» (Գարբիկենն, Դանիէլ Վարուժան, էջ 409):

<sup>133</sup> Beylerian, էջ 197. նաեւ՝ BN DNA:

<sup>134</sup> Ֆրանսերէն բնագիրը տե՛ս՝ BN DNA:

<sup>135</sup> «Ձերբակալման հրամանագիր», Բիւզանդիոն, 12 Օգոստոս 1915: Հմմտ.՝ Արեւ, 8 Սեպտեմբեր 1915:

<sup>136</sup> “La condamnation de Boghos Nubar pacha”, *Le Temps*, 16 mai 1916. «Ազգային կեանք», Կոչնակ, 24 Յունի 1916, էջ 682:

մէջ, եւ որոշ տատամսում կը ցուցաբերէ «մեղադրեալ»ներու անուններ տալու ատեն, ընդունելով վաերական տեղեկութիւն չունենալը անոնց ճգրիտ թիվն մասին<sup>137</sup>:

21 Ապրիլին, Առոյո արտաքին գործոց նախարարութեան ուղարկած է կեղծիքներով հարուստ այլ թքական հրատարակութիւն մը՝ «Հայկական յեղափոխական կոմիտէներու պահանջները եւ խոռվութիւնները», այս անգամ՝ գերմաններէն թարգմանութեամբ (*Die Leidenschaft und Bewegung armenischer Revolutionäre*): Անոր կից նամակին մէջ շարադրուած դեսպանի կարծիքները պարտադրած են Թիւնալիին եզրակացնելու, թէ «նկատի ունենալով անոր կասկածամիտ մօղեցումը Բարձրագոյն Դուն նախորդ հրադարակութիւններուն նկատմամբ եւ ընդհանուր մօղեցումը Երիքասարդ թուրքերու փոքրամասնութիւններու քաղաքականութեան հանդէա, կարելի է ըսել, թէ սպանացի դիւանագէտը կը բաժնէր հայկական փաստարկներն ու գրեսակէպերը»<sup>138</sup>:

Բնական է, որ մտաւրականներու անորոշ ճակատագիրը ծնունդ տար անպտուղ դիմումի մը եւս: Սպանական կողմը իր խոստումին տէր կանգնած էր: 22 Ապրիլին, Առոյո գրած է Թոռոչսին, թէ «պատրի ունեցած եմ սպանալու հայերու վերաբերեալ երկրորդ հեռագիրը եւ կը կարծեմ, որ աւելորդ է ծեզի յայտնել, թէ առանց ժամանակ կորսնցնելու ամբողջ ազդեցութիւնս, գործունէութիւնս ու շահագրգոռութիւնս ի սպաս դրած եմ ինծի յանձնարարուածը գործադրելու համար: Սակայն, եթէ չեմ սիսալիր, անունցմէ ոմանք առաջին յանձնարարութեան հետը նոյնական են. դեսնենք»<sup>139</sup>: Ըստ երեւոյթին, անունները կրկնուած էին հեռագիրերուն մէջ (առաջինին բովանդակութիւնը մեզի յայտնի չէ), բայց յստակ է, որ երկրորդը Ակնունիի, Խաժակի, Սիհամանթոյի եւ Վարուժանի անունները կը պարունակէի: Նոյն օրը, Առոյո թագաւորի քարտուղարին հաղորդած է Խալիլի հասատիացումը, թէ թուրքերը «կը փափարին ընդառաջել նորին վսեմութեան ազնի նախաձեռնութեան՝ եթէ կարելիութիւնը ունենան, եւ ըստ այնմ, թոյլ դրամ որ իր դահլիճի ընկերներուն հետը ամենէն յարմար ծրագիրը գծուի՝ առաքելութեան յաջորդութեան համար: Ան ինծի վարահեցուած է, թէ շուրջով պատրասիան մը պիտի դրայ, որ ըստ դեղույս կառա-

<sup>137</sup> Մտաւրականներու ճակատագրին մասին անորոշութիւնը շարունակուած է մինչեւ պատերազմի վերջը, ինչպէս ցոյց կու տան 1916-18ին գրուած դաշնակցական գործիքներու նորայայտ շարք մը նամակներ (Փամպութեան, Նիկոլեր, հայոր ԺԲ., էջ 209. Նոյն, Նիկոլեր, հայոր ԺԳ., էջ 22, 34, 46, 423), ինչպէս եւ Ա. Չօպաննեանի պոլսահայ բարձրաստիճան հոգետրականի մը (թերեւս՝ 1916-18ին պատրիարքական փոխանորդ Գարբիէլ արք. Ճէվահիրճեանին) ուղղուած 20 Նոյեմբեր 1918ի նամակը («Անտիպ նամակ մը Արշակ Չօպաննեանէն», Նայիրի, 27 Յունի 1971, էջ 3):

<sup>138</sup> Tunali, “The Perception”, էջ 94:

<sup>139</sup> Cortés-Cavanillas, Alfonso XIII, էջ 310.

Վարութեան վակիաքին գոհացուցիչ պիտի ըլլայ՝ որքան որ իրենց ձեռքը ըլլայ»<sup>140</sup>:

Միաժամանակ, տեսակցելով Ռուսաստանի դեսպան կոմս Ալեքսանդր Իզվոլսկիի հետ, Նուպար զայն տեղեակ պահած է իր հեռագրին եւ պատասխանին մասին<sup>141</sup>: Ըստ երեւոյթին, Առոյո թագաւորի խնդրանքին անդրադարձած է 24 Ապրիլին, Խալիլ պէյշն ուղղուած նամակով մը, որ կը գտնուի թրքական արխիներուն մէջ<sup>142</sup>: 25 Ապրիլին, սպանացի թագաւորը հեռագրած է Տէլ Մունիին: «Հեռագրած եմ Պերլինի եւ Պոլսոյ դեսպաններուս՝ անոնց յանձնարարելով հայերը»<sup>143</sup>: Յաջորդ օրը, Պողոս Նուպար կը գրէր Թռոչսին, թէ Տէլ Մունի իրեն լուր տուած էր թագաւորի հեռագրին մասին: «Կը խնդրեմ որ նորին վսեմութիւնը ընդունի իմ անենայրգալից եւ խոր երախրագիտութեան արդայայլութիւնը իր օգոստափառ միջամկութեան համար. ինչ ալ ըլլայ արդինքը, հայերը երբեք պիտի չմոռնան Նորին կաթողիկէ վսեմութեան բարեսրութեան ու մարդասիրութեան նոր արարքը»<sup>144</sup>: Միաժամանակ, միեւնոյն բովանդակութեամբ նամակ մը կը գրէր Տէլ Մունիին<sup>145</sup>:

Նոյն միջոցին, 26 Ապրիլին, Տուշի այցելած է Պոլսոյ սպանական դեսպանատունը, ընկերակցութեամբ գերման կաթողիկէ հոգեւորականի մը, որ ականատես եղած էր Անգարայի հայ կաթողիկէներու դէմ հալածանքներուն եւ տեղահանութեան: Տուշի եւ անանուն հոգեւորականը խնդրած են, որ Առոյո միջամտէ ու բողոքէ յանուն կաթողիկէ Սպանիոյ: Դանիոյ դեսպան Քարլ Էլիս Վանտէլ յաջորդ օրը տեղեկագրած է Արտաքին գործոց նախարար Էրիք Սքաւենիուսին, աւելցնելով, թէ ըստ անոնց, սպանական դեսպանատան դիմելու պատճառն այն էր, որ գերմանական եւ աւստրիական դեսպանատուները՝ հակառակ 58 միլիոն կաթողիկէ ներկայացնելու իրենց հանգամանքին, իրենց մշակած յարաբերութեամբ կը ձգտէին որեւէ կերպով չվիրատորել թրքական կառավարութիւնը, անկարելի դարձնելով, որ դիմէին հայոց անունով<sup>146</sup>:

<sup>140</sup> Նոյն:

<sup>141</sup> Վաչէ Ղազարեան (Ղազմոյ), Ազգային պարուիրակութեան գործունէութիւնը 1915-1916 (Վաւերագրեր), հրատ. Հ.Բ.Ը. Միութեան Վահրամ Ապտալեան մշակութային իիմսադրամի, տպ. Շիրակ, Պէյոռլա, 2017, էջ 309:

<sup>142</sup> Յարութ Սասունեան, «Օսմանեան արխիներուն մէջ գտնուող Ցեղասպանութեան փաստաթուղթերուն բացայացումը», Ազդակ, 14 Օգոստոս 2009:

<sup>143</sup> Ֆրանսերէն բնագիրը տե՛ս՝ BN DNA: Մեքնագրական վրիպակի մը պատճառով, հեռագիրը կանխար թուագրուած էր 25 Ապրիլ 1915 (Ղազարեան, Ազգային պարուիրակութեան, էջ 455):

<sup>144</sup> Cortés-Cavanillas, Alfonso XIII, էջ 310: Ֆրանսերէն բնագիրը տե՛ս BN DNA:

<sup>145</sup> Ֆրանսերէն բնագիրը տե՛ս՝ BN DNA:

<sup>146</sup> DK/RA-UM/Gruppeordnede sager 1909-1945. 139. N. 1, “\*Armenien” ([www.armenocide.net/armenocide/armgende.nsf/\\$\\$AllDocs/1916-04-27-DK-001](http://www.armenocide.net/armenocide/armgende.nsf/$$AllDocs/1916-04-27-DK-001)):

Ըստ Ինճիճեանի, օսմանեան կառավարութեան պատասխանը ուշացած ըլլալով, սպանացի դեսպանը գործին հետապնդումը յանձնած է պաշտօնատարի մը, որուն անունը յիշուած չէ: Առոյոյի պաշտօնագիրը թրքական դիանական բակուներուն մէջ կորսուած է Եւ «պաշտօնակարը կը սդիպուի անձնապէս դիանները պարզիլ Եւ յաջողելով պաշտօնագիրը գրնել, կը յանձնէ զայն վերսպին նախարարին», որմէ Եսք Խալիլ խոստացած է շուտափոյթ պատասխան: Ինճիճեան իր վերյիշումին մէջ այդ դէպքը 1915 թուագրած է, աւելցնելով, որ «շատ կը փարակուած որ դեսպանական պաշտօնագրին կորսուելու խաղը՝ փարարախիլ Վարուժանը մեոցնելու Եւ Սպանիոյ թագաւորին կողմէ եղած խնդրանքին հետեւանք չփալու համար պարուակ մըն էր»<sup>147</sup>:

18 Մարիլ Մայիսին, արտաքին գրոծոց նախարարութեան Ենթաքարտուղար Իսմէթ գաղտնի յուշագիր մը յղած է Թալէաթին, որ կը պարզէ Ինճիճեանի վերյիշած ձգձգումը.

Սպանացի դեսպանը մեզի տեղեկացուցած է, որ Սպանիոյ փառաւորեալ թագավորը հեռագրով հաղորդած է նորին վսեմութեան՝ վսեմաշուր զահակալն ու փառաւորեալ մեծ վեհապետը, որ կ'ապավինի անոր մեծ բարեսրտութեան լոյսին, յանոն [ինտելեկտ] անձերուն՝ Մալուկան Ակմոնի [sic!] գրագէտ, Դանիէլ Վարուժան՝ գրականութեան նուիրեալ, Խաժակ՝ պատմութեան ուսուցիչ, Եւ Ատոմ Եարճանեան՝ նոյնպէս գրականութեան նուիրեալ, որոնք ներկայիս կը դատուին Եւ մահավճոր ներարկուելու վտանգի տակ Են: Եթէ, քննութենէ Եսք, յիշեալ անձերուն մասին վիրո մը կացուանուի, մեծ վեզիրին գրասենեակը հակամէտ է անոր գործադրումը յետաձգելու Եւ իրերու ներկայ վիճակը հաղորդելու առ որ անկ է, անոնց ի նպաստ ներումի հրամանագիր շնորհելով»<sup>148</sup>:

Գերմանիոյ մէջ Սպանիոյ դեսպանը՝ ‘Պեռնապէ, 6 Մայիսին Թոռէսին տեղեկագրած է Պոլսոյ դեսպանատունէն հետեւեալ հեռագրի ստացումը. «Նորին վսեմութեան անձնական քարտուղարին. «Արդարին գործոց նախարարը ինծի կը վսպահեցնէ, թէ ներքին գործոց նախարարը շահագրգութեամբ կը պրապէտ չորս հայերուն ուր ըլլալը, կը փափարին ընդառաջել Նորին Վսեմութեան, կը խոսպանան շուկափոյթ պարասխան»<sup>149</sup>:

10 Մայիսին, Առոյո գրած է Խալիլին, նշելով 1 Եւ 8 Մայիսի իրենց տեսակցութիւնները, ուր յիշուած էին քանի մը հայեր, որոնց ներումը խնդրած էր Սպանիոյ թագաւորը, Եւ աւելցնելով, որ Դանիէլ Վարուժանն ու Դանիէլ Զպուգբեարեանը նոյն անձն էին: Ըստ իր տուեալներուն, բա-

<sup>147</sup> Արինճ, «Ավոնսօ ԺԴ.», էջ 73:

<sup>148</sup> Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, DH. EUM.5.ŞB. 26/23 18N 1334: Շնորհակալ ենք պատմաբան Աքչամին, որ տրամադրած է մեր օգտագործած երկու օսմաներէն փաստաթուղթերուն բնագիրերն ու անգիրեն թարգմանութիւնները:

<sup>149</sup> Cortés-Cavanillas, *Alfonso XIII*, էջ 239: «Չորս հայերը» Պօղոս Նուպարի յիշած անուններն էին՝ Ակնոնին, Խաժակ, Վարուժան Եւ Սիամանքօ:

նաստեղը Չանդըրը մնացած էր գոնէ մինչեւ 20 Օգոստոս, որմէ ետք «հայանաբար ուղարկուած է Այաշ»: Յայտնած է, որ «կը փութամ հաղորդել նախընթաց գեղեկութիւնները՝ օսմանեան կառավարութեան հրահանգած պրավումները դիրացնելու ցանկութեամբ, եւ առիթէն կ'օգորովմ ծերդ գերազանցութեան գեղեկացնելու, որ նոր հրահանգներ սպացած եմ, պահանջելով աշխուժացնել քայլերս վերոյիշեալ անձերու ճակարագրին առնչութեամք»<sup>150</sup>:

11 Մայիսին, Թոռէս տեղեկութիւններ տուած է Տէլ Մունիխին վերջին զարգացումներուն մասին: Վերջինս զանոնք փոխանցած է Պողոս Նուպարին, որ 14 Մայիսին հեռագրած է Թոռէսին:

Օսմանեան նախարարին պատասխանը ցոյց կու տայ, որ Նորին Վսեմութեան հրամանով առնուած քայլերը սպասուած ազդեցութիւնը ունեցած են եւ մեզի փրկութեան յոյս կը ներշնչեն այն զրիերուն համար, որոնցմով թագաւորը յօժարած է հետաքրքրուիլ իր բարութեան մէջ: Հաճեցէք մատուցել շատ քրիստոնեայ նորին վսեմութեան բոլոր հայերուն շատ յարգալից երախտագիտութեան նոր արտայայտութիւնը անոր յօժարակամ եւ վեհանձն միջամտութեան համար<sup>151</sup>:

Թթքական «պրավումները» երկու ամիս եւս ախտի տեսէին: Առոյ արդէն վարժ էր անոնց ընթացքին. Փետրուար 1916ին գրած էր իր կառավարութեան, ակնարկելով գերեվարուած դաշնակից զինուորներու, թէ «ոչ իսկ մէկ հոգիի մասին լուր գրուած է այս կառավարութիւնը. պարասխանը միշտ նոյնն է՝ ժխտական, լուր չկայ այս անհավին մասին»<sup>152</sup>: Ըստ Ինճիճեանի, Խալիլ սպանական դեսպանատան հաղորդած է, թէ Վարուժան Չանդըրէն զինուորագրուեր ու կրվական ճակատ որկուեր էր, եւ հոն մարտի պահուն ընդհանուր շփոթութենէն օգտուելով ռուսական կողմը անցեր էր<sup>153</sup>: 5/18 Յուլիսին, Խալիլին ուղղուած Թալէարի գաղտնի յուշագիրը կը հաստատէ Ինճիճեանի վերոյիշումը Վարուժանի «դասաւրութեան» մասին, իսկ մասամբ՝ մանրամասնութիւնները.

Անցեալ տարի, Մալումեան Աղունի [sic], Դանիէլ Վարուժան, պատմութեան ուսուցիչ Խաժակ եւ Առոմ Եարճանեան անունով անձերը դատավարութեան ենթարկուած էին՝ ուղղակի մասնակցած ըլլալով հայկական կոմիտէներուն յե-

<sup>150</sup> BOA. HR. SYS. 2875/6: Ֆրանսերէն նամակին լրաւնկարչական պատճէնին համար, տե՛ս՝ «Նոր կաստաթուղթ. 1916 թ. Խապանիայի թագաւորը շարունակում է շանքեր գործադրել Դանիէլ Վարուժանին փրկելու ուղղութեամք», Akunq.net, 31 Յունիուար 1917 (<https://akunq.net/am/?p=54392>):

<sup>151</sup> Ֆրանսերէն բնագիրը տե՛ս՝ BN DNA:

<sup>152</sup> Սէքրերուայը տե՛ս՝ María del Mar Mairal Domínguez, “La Oficina de la Guerra Europea”, *Cartas al Rey: la mediación humanitaria de Alfonso XIII en la Gran Guerra* (Խամակներ թագաւորին. Աֆոնսո ԺԳ.ի մարդասիրական միջնորդութիւնը Մեծ պատերազմին), Madrid, Patrimonio Nacional – Santander Fundación, 2018, էջ 247:

<sup>153</sup> Արինճ, «Աֆոնսո ԺԳ.», էջ 73:

ղափոխական ծրագիրերուն, եւ դատավարութեան ընթացքին, հրահանգի մը հետեւելով, փոխադրուեցան Տիարպեքիրի պատերազմական դատարանը: Սոոյց տեղեկութիւններ կան, որ Տիարպեքիրի ճամբուն վրայ, անոնք խարած են պահակները եւ փախած՝ Ռուսաստան: Այստեղ կը հաստատուի, որ Իսլամ-առաջիկ պատկանական իշխանութիւնները ոչինչ ըրած են յիշեալ անձերուն կապակցութեամբ<sup>154</sup>:

Սպանական դեսպանատունը, թրքական «սպոյզ գրեղեկութիւններ»ուն հաւատը չընծայելով, դիմած է հայկական շրջանակներու, գրած է հնճիճեան, որ «պատերազմի շրջանին Վարուժանի ընդունիքին հետ յարաքերութիւնը պահող միակ անձն էր»: Հարցը հետապնդող սպանացի պաշտօնեան դիմած է իրեն բարեկամ՝ Մոլորատ-Ռափայէլեան վարժարանի նախկին աշակերտի մը: Վերջինս իր կարգին օգնութեան կանչած է հնճիճեանը, որ ըստ երեսյթին արդէն ծանօթ էր բանաստեղծի սպանութեան պարագաներուն<sup>155</sup>:

Առողջի ջանքերը «բաղիսեր են ոճրագործ կառավարութեան սպութեամբ սքօլեալ անդրդուելի չկամութեան», արձագանգած է Չօպանեան, իսկ Ալֆոնսօ ժԳ. «ըրաւ անշուշը ինչ որ կրնար (...), բայց չաջողեցաւ իր փափաքած արդիւնքը ձեռք բերել, դիմացն ունենալով ոչ թէ մարդկային կառավարութիւն մը, այլ ճիւաղներու ջողիր մը»<sup>156</sup>:

Անդրադառնալով հնճիճեանի վկայութեան, գրագէտը աւելցուցած է շահեկան վկայութիւն մը, որ կրնայ 1915ին կամ 1916ին վերաբերերիլ:

Մէկէ աւելի դիմումներ պէտք է եղած ըլլան. ես գրնէ ատոնցմէ մէկը որոշ գիտեմ. դեռ պահած ունիմ պատճէնը այն խնդրագրին զոր այդ օրերուն մեզի հասնող լուրերուն առթած մրձաւանջային անձկութեան մէջ՝ ուղղեցի Ալֆոնսօ ժԳ. թագաւորին. նամակէ աւելի յուշագիր մըն էր, ուր թուած էի աքսորի դրկուած հայ մտաւրականներուն անունները, անոնց մեծագոյններուն բացահիկ արժէքը մատնանիշ ընելով եւ իրմէ խնդրելով միջամտել այդ քաղաքակրթական արժէքները կորուատէ ազատելու համար: Սիրալիր եւ խոստմնատու պատասխան մը ստացայ իր քարտուղարութենէն<sup>157</sup>:

Այդ պատճէնին հետքը չէ յայտնուած Չօպանեանի ծովածաւալ արխիփին մէջ, բայց գտած ենք երկու փաստաթուղթեր, որոնք կ'առնչուին մեզ հետաքրքրող նիւթին: Առաջինը Ալֆոնսօ ժԳ.ի քարտուղար Թոռէսի 12

<sup>154</sup> Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, DH. EUM.5.ŞB. 26/23 18N 1334: Հմմտ.՝ Թալէարի 6 Յուլիս 1916ի օսմաներէն յուշագիրը՝ նմանօրինակ բովանդակութեամբ («Հայոց ցեղասպանութեան ընթացքում օսմանեան կառավարութեան ստայօն նամակը՝ Խսանիայի թագաւորին», Akunq.net, 26 Յունուար 2017. <https://akunq.net/am/?p=54321>):

<sup>155</sup> Արինճ, «Ալֆոնսօ ժԳ.», էջ 73:

<sup>156</sup> Արշակ Չօպանեան, «Քրոնիկ», Անահիտ, Բ. շրջան, Մայիս-Օգոստոս 1931, էջ 165:

<sup>157</sup> Նոյն:

Յունուար 1917ի մեքենագիր նամակն է, որ կը հայաստէր թագաւորին ուղղուած Զօպանեանի 25 Դեկտեմբեր 1916ի նամակին եւ անոր կցուած Ֆիկառո օրաթերթի յօդուածի մը ստացումը: Սպանական արխիվներու ապագայ հետազոտութիւնը պիտի պարզէ անոնց բովանդակութիւնը, քանի որ Ժոռիս ընդամէնը հայաստած է. «Նորին վսեմութիւնը ինծի կը յանձնարարէ ըսել ծեզի, թէ պիտի ջանայ հայոց ի նպաստ կարելին ընել իր կառավարութեան հեկ համաձայնաբար»<sup>158</sup>:

Թոռէսին թուագրումի սխալ մը վերագրելու պարագային, կարելի է ենթադրել, որ Զօպանեան դրկած էր 26 Դեկտեմբեր 1916ի Ֆիկառոյի մէկ անդրադարձը, որ հետեւեալ նախարանով լայնօրէն կը մէջբերէր Մեծ Եղեռնի ականատես եւ Հալէպի գերմանական վարժարանի ուսուցիչ Մարթին Նիեփակէի վկայութիւնները. «Ասիկա նուիրուած է նախագահ Ովկիսընին, որ կը ծեւացնէ, թէ չի գիտեր ի՞նչ էր Գերմանիոյ վարուելակերպը փոքր ազգութիւններուն հանդէս»<sup>159</sup>:

Երկրորդ փաստաթուղթը 21 Ապրիլ 1917 թուակիր եւ սպանացի թագաւորին ուղղուած Զօպանեանի ֆրանսերէն մէկ նամակին անընթեռնելի սեւագրութիւնն է, որմէ միայն յստակ է, թէ ստացուած նամակի մը պատասխանն է<sup>160</sup>:

Զօպանեան վստահաբար տեղեակ չէր, որ Նոյեմբեր 1916ին սպանացի լրագրող ու գրագէտ Մանուէլ Պուենո (1874-1936) հրատարակած էր հայերը բնաջնջելու թրքական քաղաքականութիւնը դատապարտող ուժգին յօդուած մը, որ առաջին պարբերութեան մէջ կ'ամփոփէր իր ուղղութիւնը. «Ժուրդերը համակարգ մը որդեգրած են ինեղելու համար ապստամբութեան որեւէ փորձ, որ կարենայ պարահիլ իրենց ենթակայ ժողովուրդներուն մէջ. իրենց մեթոդիկ բնաջնջումը: (...) Ժուրդիա իր ամբողջ կառավարութեան փորձառութիւնը կ'ամփոփէ արմադրական եւ գործնական համակարգով մը՝ կախաղանք»: Ընդարձակօրէն մէջբերելէ ետք Հոկտեմբեր 1915ի Նիեփակէի եւ երեք պաշտօնակիցներու նամակը Գերմանիոյ արտաքին գործոց նախարարին, Պուենո հարց տուած է, թէ «հանդուրժելի» է, որ Էսվէր փաշային հեկետող վայրենիներու հորդան ընդունով ի իրեւ կազմակերպ ազգ»: Այստեղ կոչ ուղղած է, որ Սպանիա իր խօսքը ըսէ:

Կրնա՞նք անզգայօրէն դիտել բարբարոսութեան արձակումը, ինչպէս տեղի ունեցած է Ժուրդիոյ մէջ: Ի՞նչ պիտի վտանգէր Սպանիան բարձրացնելով իր ձայնը՝ խիստ բողոքի հնչերանգով, ի պաշտպանութիւն Սուրիոյ եւ Հայաստանի խեղճ էակներուն, որոնք չարչարուած են օսմանեան վայրենութեան կողմէ: Թերեւս մեր արքայի բարոյական մեծ հեղինակութիւնը, զոր ողջ Ելրոպան կը

<sup>158</sup> Գրականութեան եւ Արուեստի թանգարան (ԳԱԹ), Արշակ Զօպանեանի ֆոնս, Յոդ բաժին, թիւ 3493:

<sup>159</sup> “L’Allemagne et l’Arménie”, *Le Figaro*, 26 décembre 1916:

<sup>160</sup> ԳԱԹ, Արշակ Զօպանեանի ֆոնս, 5րդ բաժին, թիւ 15:

ճանչնայ, առանձնաշնորհումը ունենայ լսելի դառնալու այս պահերուն, եթք կարծես նոյնիսկ մարդկային իրատևնքը չեղեալ համարուած է:

Պուենո յիշած է քրիստոնեաներու ներկայութիւնը Հայաստանի եւ Սուլրի մէջ, ինչպէս եւ Սպանիոյ երեմնի գերիշխանութիւնը Սուլր Տեղեաց մէջ, շեշտելով Աֆոնսօ ժԳ.ի անձնազորի յարատեսութիւնը՝ ուզմագերիներու ընտանիքներուն օժանդակելու, եւ անոր վայելած յարգանքը ամէնուրեք, որ եզրակացուցած, որ թագաւորին խօսքը, «ուրեմն, անխոհեմ չէ ենթադրել, որ այժմ պատեհ կրնայ ըլլալ եւ շակ հաւանաբար՝ արդիւնաւէց»<sup>161</sup>:

Յունուար 1917ին, իրաւագէտ եւ համալսարանի դասախոս Քամիլօ Պարսիա (1888-1977), ամբողջութեամբ թերելով գերմանական ուրիշ վկայութիւն մը, կը գրէր, թէ գերմանա-թրքական դաշինքը արտայայտութիւնն էր Պերլին-Դուխս առանցքի մը՝ ազգային կրօնքի վերածուած քրիստոնէութեան եւ իսլամի միացման, ինչ որ կը ստեղծէր բաժանարար գիծ մը Ելուպայի մէջ: Հեղինակը եզրակացուցած է.

Գործի պահը հասած է. թող ծնի Սպանիոյ մէջ: Մեր երկրորդ Reconquistai<sup>162</sup> այսի ըլլայ, առանց արեան եւ առանց մարտերու: Ո՞չ թէ Յորդանան գետի, այլ Եփրատի կանաչաւուն հունին մէջ պիտի կարողանանք լուալ մեր մեղքերը: Յիշնք մեր եղբայր հայերը, եւ եթէ, զանոնք սիրելու եւ պաշտպանելու համար, պէտք է մեր ոգիէն դուրս հանել անոնց դահիճներն ու մեղսակիցները՝ ընենք ատիկա: Թող խօսի Սպանիան: Թող այդքան անարգանքի դէմ բողոքը չպակսի մեր խորհրդարանին մէջ: Թող սպանական մամուլը գիտնայ կատարել իր պարտականութիւնը<sup>163</sup>:

Անհաւանական կը թոփի, սակայն, որ Սպանիա որեւէ պաշտօնական բողոք կատարած կամ հանրային թէ քաղաքական հայանպաստ շարժում մը ստեղծուած ըլլայ: Անհետեաւանք մնացած է, ի հարկէ, վիպագիր եւ Էլ հմիարսիալ օրաթերթի խմբագիր Մանուէլ Սիլսէս Ափարիսիոյի (1873-1936) առաջարկը Ապրիլ 1917ին, եթք լուր կը հասնէր, թէ Աւատրիա-Հռուգարիա, Պուլկարիա եւ Օսմանեան կայսրութիւնը պատերազմ պիտի յայտարարէին եւ յարաբերութիւններ պիտի խզէին Միացեալ Նահանգներու հետ: Մտովին ճամբորդելով Հայաստան, Փոքր Ասիա «եւ այլ մեծ արեւելեան շրջաններ, ուր նահապակ ժողովուրդի մը մնացորդացը իր թշուա-

<sup>161</sup> Manuel Bueno, “La残酷 inútil”, *Heraldo de Madrid*, 3 de noviembre de 1916: 1915ին, Իտալիոյ պատերազմ մուտքէն ետք, յօդուածագիր մը շեշտած էր Սուլր Տեղեաց մէջ Սպանիոյ աւանդական դերը վերականգնելու անհրաժեշտութիւնը, հիվանաւորելով տեղտոյն կաթոլիկները (լատին, յոյն, հայ, ասորի եւ մարոնի) (F. Cortines y Murube, “Palestina y la guerra”, *El siglo futuro*, 10. de julio de 1915):

<sup>162</sup> Բառացիօրէն՝ «Վերանուածում»: Այս անոնք կը կրէ սպանական թագաւորութիւններու պայքարը արաբական տիրապետութեան դէմ (711-1492):

<sup>163</sup> Camilo Barcia Trelles, “Las matanzas de Armenia. El deber de los neutrales”, *El Liberal*, 11 de enero de 1917:

ռութինը կը պոռայ եւ կը մեռնի սովահար,- Ափարիսիօ հարց կու տար.- ի՞նչ պիդի պարահի հայերուն, եղբ ամերիկեան Պորտի [Միսիոնարներու - Վ.Մ.] պաշտպանութեան վերջին հետքը անհետքանայք: Ընդարձակօրէն անդրադառնալէ ետք հայութեան տառապանքներուն, յօդուածագիրը վերջաւորութեան յիշած է, թէ «սպանական վերահսկողութիւնը մեղմացուցած է թրքական իշխանութիւններուն աւերները» Սուրիոյ մէջ, իսկ Աֆոնսօ ժԳ. եւ Երուասիէմի սպանացի հիւպատոսը ելուպական մամուլի հետեւողական դրուատիքին արժանացած էին Պաղեստինի քրիստոնեաներուն պաշտպանութեան համար, որոնք սպանական նաև երու կողմէ ուտելիք ու պաշար ստացած էին, Եզրակացնելով՝ «Եթէ կառավարութիւնը մրածէ՛ր այն միւս հայ քրիստոնեաներուն մասին, որ արարական անապարներէն կը քալեն իրենց թշուառութիւնն ու սովը պոռալով»...<sup>164</sup>:

Յայտնի չէ, թէ մամուլի մէջ լոյս տեսած այս կոչերը որեւէ արձագանգ ունեցած ըլլան կառավարական մակարդակով:

## ԱՅԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ

1918ի սկիզբը, համայնավարական «Դէպի տուն» կոչին անսացող ոուսական օօրերու մեկնումէն եւ անոր յաջորդած օսմանեան բանակի յառաջխաղացքն ետք, Կովկասի հայութիւնը դժնդակ կացութեան մատնուած էր: Փետրուարի վերջերուն, Զուիցերիոյ հայ համայնքը հեռագրած է Սպանիոյ թագաւորին եւ Պապին, խնդրելով «իրենց ազդեցութիւնը ծառայեցնել այս նժքախսըներուն, որոնք թուրքերու վերադարձով ամբողջական անհետացման սպառնալիքի դակ կը գդնուին»<sup>165</sup>: Թոռէս հետեւեալ պատասխանը յղած է համայնքի վարչութեան ատենապետ թժ. Զարեհ Շերիճեանին: «Նորին վեհափառութիւնը պիդի զբաղի յօժարութեամբ հայ բնակչութիւններու բախսով եւ վերսպին կը յանձնարարէ իր կառավարութեան, որ միջամբէ անոնց ի նպաստ»: Շերիճեան համայնքին շնորհակալութեան խօսքը հաղորդած է սպանացի վեհապետին<sup>166</sup>: Ժընեվի հայերու դիմումին հետեւած է Պողոս Նուապարի 16 Ապրիլ 1918ի հեռագիրը.

Հայաստան իր պատմութեան ամենէն ողբերգական օրերէն կ'անցնի: Ժուրջերը, որոնք արդէն շուրջ մէկ միլիոն թրքահայեր ջարդած են, կրկին կը գրաւեն ոուսերուն լքած հայկական նահանգները եւ նաեւ կը ներխուժեն Կովկաս, Ռուսաստանի երկու միլիոն հայերուն սպառնալով: Հայերուն դէմ իրենց անողոք ատելութիւնը կրկին ցոյց կու տան ո՛չ միայն նոր ոճիրներով, այլ նաեւ նենգամիտ միջոցներով. պժգալի սուտեր կը տարածեն անոնց դէմ չեզոք երկիրնե-

<sup>164</sup> M. Ciges Aparicio, “Los que claman en el desierto. Un protectorado español”, *El Imparcial*, 9 de abril de 1917:

<sup>165</sup> E. K., “La situation”, *La Tribune de Genève*, 21 fevrier 1918.

<sup>166</sup> “Colonie étrangère: Arménie”, *La Tribune de Genève*, 5 mars 1918: Տե՛ս Վերածնունդ, 15 Մարտ-1 Ապրիլ 1918, էջ 167, ուր Հա Թրիպին պը ժընեվի գրութիւնը թուագրուած է 6 Մարտ 1918:

րուն մէջ՝ զանոնք մեղադրելով հակամահմետական շարք մը խժիժութիմներու գործադրութեամբ: Ահա թէ ինչու, քրիստոնէական ազգ մը բնաջնջելու ուղղուած վերջին ճակատագրական հարուածը անյապաղ շեղեցնելու համար, Հայ Ազգային Պատուիրակութիւնը խորին յարգանքով Ձերդ Վսեմութեան արդարութեան, մարդկայնութեան եւ գթասրտութեան ամենասրբազն զգացոմներուն կոչ Կ'ուղիլ: Ազգային Պատուիրակութիւնը կը յուայ, որ Ձերդ Վսեմութիւնը պիտի բարեհաճի իր բարձրագոյն միջամտութիւնը ընծայել՝ կանխելու համար ամբողջական բնաջնջումը ժողովորդի մը, որ ի հնուց անտի շատ փառատր օրեր ունեցած է եւ որ իր աշխատանքով ու բնական ծիրերով քաղաքակրթական առաջնակարգ ազդակ մը եղած է Արեւելի մէջ<sup>167</sup>:

Յունիս 1918ին, ըստ Արձագանգ Փարիզի տեղեկատութեան, Պրագիի, Արժանթինի եւ Ուրուկուայի հայերը խնդրագիրով դիմած են Աֆոնսօ ԺԳ.ին, աղերսելով «որ յանուն մարդկութեան միջամբէ Թիւրքիոյ Սովորնին մօպ, վերջ մը դալու համար Հայ ժողովուրդի մարդիրուսութեան, որ կարաղի կերպով կը շարունակուի թրքական դիրապեղութեան դակ գրնուող բոլոր վայրերուն մէջ»<sup>168</sup>: Քամիլօ Պարսիա արձագանգած է խնդրագրին, զայն վերագրելով Պրագիի հայութեան: Անիկա «արժանիքը ունեցած է զայթակղութեան մակրնելու մեր գերմանացած մամուլի մէկ մասը», որուն համար «Հայաստանի ջարդերը ուրիշ բան չեն, քան սեւ առասպել մը, որ սկեղծուած է Դաշնակիցներու արդարին գործոց նախարարութիւններուն մէջ արդածումի համար»: Պարսիա գծած է հայկական ջարդերու եւ Գերմանիոյ համակրանքի պատմութիւնը Ապտիլ Համիտէն մինչեւ իր օրերը, վկայակոչելով տարբեր գերմանական աղբիւներ: Վերջատրութեան, ձաղկած է Սպանիոյ կաթողիկ մամուլը, «որուն լուսաւութիւնը ամօթափ է. ո՞չ մէկ գութի խօսք սպաննուած հայերուն համար», աւելցնելով, թէ «բնական է, այդ մարդիկը այլ կրօնք չունին, քան արելութեան կրօնքը. խայրառակ լուսաւութիւն մը պահած են Անգլիյո ալելութեան սիրոյն եւ ո՞չ թէ Գերմանիան սիրելու համար (անձանօթ ժողովուրդ մը կարելի չէ սիրել)»<sup>169</sup>:

<sup>167</sup> Cortés-Cavanillas, *Alfonso XIII*, էջ 108:

<sup>168</sup> «Արտասահմանեան լուրեր», Ասպարէգ, 16 Օգոստո 1918: Նազեան յիշած է 1918ի առաջին ամիսներուն իր հանդիպումը սպանացի ֆրանչիսկեան կրօնաւորի մը հետ, որ Աքքայէն (Պաղեստին) արտաքսուած ու Պոլիս հասած էր, եւ կարճառու քաղուածը մը բերած է անոր պատմածներէն՝ տարագրուած կարաւաններու ողբերգական վիճակին ու դիակներու կոյտերուն մասին (*Les memoires de Mgr. Jean Naslian*, էջ 516):

<sup>169</sup> Camilo Barcia, “Armenia y la prensa troglodítica”, *España*, 4 de julio de 1918, էջ 7-8: Կ'ենթադրենք, որ խնդրագիրը նախաձեռնութիւնն էր Ռիօ տէ Ժանկորոյ Հայկական կոմիտէն, զոր կը գլխաւորէր հայազգի մտաւորական եթիէն Պրագի (1882-1955): Յետագային, է. Պրագի Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչը եղած է Հարաւային Ամերիկայի մէջ:

1918ի ճակատագրական օրերուն, Սպանիոյ ներկայացուցիչները իրենց կարելի օժանդակութիւնը բերած են Կովկասի եւ Պարսկաստանի մէջ: Այս պէս, Սէմի կառավարութեան վարչապետ Ակակի Չխենկելիի հրամանով Կարսի յանձնումէն եւոք թրքական զօրքերուն (25 Ապրիլ 1918), խուճապային տրամադրութիւն տիրած է Թիֆլիսի հայութեան մէջ: 1916ին, սպանական կառավարութիւնը փոխսիհիպատոս նշանակած էր յայտնի գրագէտ եւ հանրային գործիչ Մինաս Բէրբէրեանը (1872-1919)<sup>170</sup>, որ 1918ի վերջերուն յիշուած է իրեր ի հիպատոսութիւններու միակ ներկայացուցիչ, որպէսզի հայերը հովանաւորէ թրքական հնարաւոր գրաման պարագայի<sup>172</sup>:

Յուլիս 1918ին, Ալի Էհսան փաշայի թրքական բանակը Աստրապատական ներխուժելով, Թաւրիզի հայ բնակչութիւնը ուզած է կոտորել: Տիգրան խան Գորոյեանի, պարսիկ իշխանութիւններու եւ օտար հիպատոսներու միջնորդութեամբ, ջարդը յետաձգուած է 18 պատանդներու յանձնումով մինչեւ Էհսան փաշայի յանկարծակի նահանջը<sup>173</sup>: Պարսկաստանի մէջ Սպանիոյ դեսպան Խոսէ Ռոմերո Տուամէթ ստանձնած էր դաշնակիցներու շահերու պաշտպանութիւնը, Թաւրիզի սպանական հիպատոս նշանակելով հոլանտացի հոգեւորական Փիէռ Ֆրանսէնը (1881-1959): Ֆրանսէն մեծ ճիզ թափած է ի պաշտպանութիւն շրջանի հայ եւ ասորի բնակչութեան, մեծ դժուարութիւններու գնով ապաստան տալով բազմաթիւ հայերու, շնորհիւ իր դիանագիտական անձեռնմխելիութեան: Տուամէթ նաեւ նշանակած է հայ հոգեւորական մը՝ Ստեփաննոս քահանան, իրեր սպանական փոխհիպատոս Սալմաստի եւ Խոյի մէջ<sup>174</sup>:

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Սպանիոյ չէզոքութիւնը մէկ կողմէ Ա. աշխարհամարտի սարսափները ամորող մարդասիրական վիթխարի աշխատանքի մը հիմքը դարձած է, իսկ միա կողմէ՝ զրիերու իր մասնաբաժինը խնայած է երկրին: Ալֆոնսօ ծգ. իր բարոյական ազդեցութիւնը փորձած է բանեցնել սպանական միջ-

<sup>170</sup> «Ներքին լուրեր», Մշակ, 2 Փետրուար 1916:

<sup>171</sup> «Վրաստանի պարլամենտ», Մշակ, 4 Դեկտեմբեր 1918:

<sup>172</sup> Հ. Պասկեան, «Հանդիպումներ եւ պատահարներ», Հայրենիք ամսագիր, Յունիս 1962, էջ 72, ուր հիպատոսին անունը յիշուած չէ:

<sup>173</sup> Յուշամակեան Տէր Ներսէս արքայիսկոպոս Մելիք Թանգեանի, կազմեց Ա. Մամեան, տպարան «Ալիք», Թեհրան, 1968, էջ 110:

<sup>174</sup> Այս մասին, տե՛ս՝ Fernando Camacho Padilla, “El éxodo de los cristianos de Persia tras la Primera Guerra Mundial. De la acción humanitaria española a su llegada a Latinoamérica”, Fernando Camacho Padilla, Fernando Escribano Martín, Nadereh Farzamnia Hajardovom, José Luis Neila Hernández (coords.), *Miradas de Irán: historia y cultura* (Իրանի հայեացըներ. Պատմութիւն եւ մշակոյթ), Madrid, Los Libros de la Catarata, 2021, էջ 57-60:

նորդութեան ի խնդիր, սակայն անոր ամենէն ծանրակշիռ նախաձեռնութիւնը՝ Աւտորիա-Հունգարիոյ հետ անջատ խաղաղութիւն կնքելու համար գաղտնի միջնորդութիւնը, աւարտած է ձախողութեամբ<sup>175</sup>:

Սպանիա հետապնդած է քաղաքական շահեր պատերազմի աւարտին, փորձելով, օրինակ, Մարոքի իր տիրոյթներուն աւելցնել թանժիքի շրջանը, առանց գործնական հետեւանքներու: Քաղաքական ոլորտի մեծագոյն յաջողութիւնը եղած է անոր անդամակցութիւնը Ազգերու ընկերակցութեան խորհուրդի (ՄԱԿի ապահովութեան խորհուրդի նախատիպը), թէեւ ոչ-մնայուն հանգամանքով: Անոր ներկայացուցիչը եղած է Ֆրանսայի մէջ դեսպան Քինիոնէս տէ Լէոն<sup>176</sup>:

Սպանիոյ անունը դարձեալ հնչած է 1920ի ճակատագրական օրերուն հայ իրականութեան մէջ: Սան Ռեմո գումարուած Դաշնակիցներու գերագոյն խորհուրդը Հայաստանի հոգատարութիւնը ստանձնելու առաջարկ ներկայացուցած է Ազգերու ընկերակցութեան խորհուրդին Մարտի վերջերուն<sup>177</sup>: 6 Ապրիլին, *Տէյլ թէլեկրաֆի* քաղաքական բաժնի թղթակիցը կը գրէ, թէ Խորհուրդի անդամներ Անգլիայէն, Ֆրանսայէն եւ Յունաստանէն ետք, «Սպանիա եւս հաւանած է որ նոյն հոգատարութիւնը ընդունուի Ազգերու դաշնակցութեան կողմէ, պրուած ըլլալով կարգ մը գնարեական եւ զինուրական երաշխատրութիւններ»<sup>178</sup>: 10 Ապրիլին, Ընկերակցութիւնը, պաշտօնապէս ընդունելով առաջարկը, որոշած է, որ չէզոք պետութիւն մը ստանձնէ հոգատարութիւնը<sup>179</sup>: Ելրոպական թեկնածուներու անուններու շարքին, յիշուած է Սպանիան: 22 Ապրիլին, *Հա քոռեսփոնսիեն-*

<sup>175</sup> Javier Moreno Luzón, “Tomar partido. La vida pública española ante la Gran Guerra”, *Cartas al Rey: la mediación humanitaria de Alfonso XIII en la Gran Guerra* (Նամակներ թագավորին. Աֆոնսո Ժ.ի մարդասիրական միջնորդութիւնը Մեծ պատերազմին), Madrid, Patrimonio Nacional – Santander Fundación, 2018, էջ 104-05:

<sup>176</sup> Hipólito de la Torre Gómez, “Neutralidades que no matan”, *Cartas al Rey: la mediación humanitaria de Alfonso XIII en la Gran Guerra* (Նամակներ թագավորին. Աֆոնսո Ժ.ի մարդասիրական միջնորդութիւնը Մեծ պատերազմին), Madrid, Patrimonio Nacional – Santander Fundación, 2018, էջ 360: Տե՛ս նաև Luis V. Pérez Gil, “El primer decenio de España en la sociedad de naciones (1919-1929)”, *Anales de la Facultad de Derecho. Universidad de La Laguna*, 15, 1998, էջ 189-201:

<sup>177</sup> “Armenia ofrecida a la Sociedad de Naciones”, *El Fígaro*, 10. de abril de 1920. Նաև՝ «Գերազոյն խորհուրդը Հայաստանի հոգատարութիւնը Ազգերու դաշնակցութեան կ'առաջարկէ», *Ճակատամարտ*, 10 Ապրիլ 1920:

<sup>178</sup> «Սպանիա եւս ի նպաստ Հայաստանի հոգատարութեան», *Ճակատամարտ*, 15 Ապրիլ 1920:

<sup>179</sup> «Ազգերու դաշնակցութիւնը իր հովանատրութեան տակ կ'առնէ Հայաստանը», *Ճակատամարտ*, 15 Ապրիլ 1920. Նաև՝ «Ազգերու ընկերակցութեան խորհուրդը եւ Հայաստանի հոգատարութիւնը», *Վերածնունդ*, 24 Ապրիլ 1920:

սիա դէ Էսկիանիա յիշելէ Ետք Միացեալ Նահանգներու կողմէ հոգատար պետութիւն դառնալու առաջարկի մերժումը, գրած է.

Եւ Ազգերու լիկան խորհուրդ կու տայ, որ այս հոգատարութիւնը չէզոք պետութեան մը յանձնուի: Ո՞ր մէկը պիտի ըլլայ այս պետութիւնը: Կը խօսուի Հոլանտայի Եւ Նորվեկիոյ մասին: Պրն. Լոյս Շնորհ, այն պարագային, որ որեւէ եւրոպական երկիր չընդունի, Քանատայի թեկնածութիւնը ունի պահեստի մէջ: Հնչած է նաև, թէեւ շատ տարտամօրէն, Սպանիոյ անոնը, բայց չենք կարծեր, սակայն, որ այս առաջարկը յստականայ: Եթէ այդպէս ըլլար, դժուար թէ Սպանիա ընդունի առաքելութիւն մը, որ ո՞չ քաղաքական եւ ո՞չ ալ տնտեսական արդարացում ունի անոր համար: Փոխարէնը, կը կարծենք, թէ Սպանիոյ անոնը պէտք է գտնուի Նեղուցներու միջազգային յանձնախումբին մէջ, ինչ-այս որ արդէն կայ Ազգերու լիկայի խորհուրդին մէջ<sup>180</sup>:

Յաջորդ օր, Էլ Սոլ օրաթերթը հրատարակած է Վենետիկէն թղթակիցի մը հաղորդումը, որ կը գրէր ի միջի այլոց.

Իտալիոյ մէջ ճամբորդելով, գնացին մէջ հանդիպած եմ կարեւոր անհատի մը, որ զիս իրազեկ կը պահէ Սան Ռեմոյի խորհրդաժողովին մէջ պատահածներէն, Թուրքիոյ հարցին առիթով յարուցուած բանավէճին կապակցութեամբ: Առաջարկուած է Հայաստանի հոգատարութիւնը յանձնել չէզոք ազգի մը, Եւ մտածուած է Սպանիոյ Եւ Հոլանտայի մասին: Անհատը, որուն հետ խօսած եմ, չի գիտեր, եթէ առաջարկը պիտի կատարուի<sup>181</sup>:

«Ճշմարիկ նորութիւն մը Սպանիան է», գրած է Ժամանակի Փարիզի թղթակիցը 24 Ապրիլին, «Եւ զարմանալի է որ այս օրեր Սպանիոյ մամուլը արդակարգ հելքաքրքրութիւն մը ցոյց կուրայ Հայաստանի նկարմամբ, Եւ Մալդիկի թերթերը ահազին յօրուածներ կը հրապարակեն վերջին Հայկական ջարդերուն նկարմամբ [sic]»<sup>182</sup>: Սակայն, 23 Ապրիլին Սան Ռեմոյի խորհրդաժողովին մէջ որոշուած էր, որ Հայաստան անկախ դառնար, քանի որ որեւէ պետութիւն չէր ուզեր ստանձնել հոգատարութիւնը<sup>183</sup>:

Թէեւ սպանական հոգատարութիւնը մնացած է սոսկ գաղափար, առիթ տուած է մամուլի անդրադարձներու: Էլ Սոլ խմբագիրներէն յայտնի հրապարակագիր Մարիանօ տէ Քայիա (1855-1920) ստորագրած է իր

<sup>180</sup> “El nuevo orden turco”, *La correspondencia de España*, 22 de abril de 1920:

<sup>181</sup> Corpus Barga, “¿Ofrecerán a España el protectorado sobre Armenia?”, *El Sol*, 23 de abril de 1920:

<sup>182</sup> «Սպանիա Եւ Հայաստան», Ժամանակ, 11/24 Ապրիլ 1920: Տէ՛ս, օրինակ՝ Luis Bello, “El triste destino de Armenia”, *España*, 26 de septiembre de 1918, էջ 7-8; Fabián Vidal, “La Turquía de Pierre Loti y la Turquía de Enver Bajá”, *España*, 21 de noviembre de 1918, էջ 6; Cristián Gynt, “El martirio de Armenia”, *El Figaro*, 22 de enero de 1920; “La tragedia de Armenia”, *El Figaro*, 19 de febrero de 1920; “La matanza de armenios. Los aliados enviarán un ejército en socorro de Armenia”, *El Figaro*, 5 de marzo de 1920:

<sup>183</sup> “Los aliados en San Remo”, *El Sol*, 24 de abril de 1920:

վերջին յօդուածներին մէկը՝ «Սպանիա՝ ազգ-կնքամայր» խորագրով, կոչ ուղելով, որ Երկիրը համեստ յայակնութիւններ ունենայ: Յիշելով Կիլիկիոյ վերջին թագաւոր Լեւոն Ե. թագաւորի Մատրիտի տիրակալութիւնը իբրև Երբեմնի հայ-սպանական առնչութեան օրինակ, Քափա գրած է:

Աղքատ, բայց պարկեշտ այդ ազգերէն մէկը, որ Օսմանեան կայսրութեան աւերակներուն մէջէն կը վերածնի, մեր հին բարեկամ Հայաստանն է: Անոր կնքամայրութեան համար, Նորվեկիայէն ու Քանատայէն զատ, Սպանիոյ անոնը հնչած է:

(...) Ոչ: Ո՞չ մէկ կնքամայրութիւն: Հայաստանը հայերուն համար:

(...) Ամօթ է, որ Սան Ռեմոյի խորհրդաժողովին մարդ չկայ, որ կարենայ խօսիլ այս արհամարհուած Սպանիոյ կողմէ, որուն անոննը խառնուած է Նորվեկիոյ եւ Քանատայի անոններուն հետ ասիական ցամաքամասին մէջ օփերեթի կնքամայրութիւններ վերագրելու համար:

Ամօթ է, որ Սպանիա ծայն ու քուէ չունենայ միջազգային այդ խարեւութիւններուն մէջ, առանց որ թոյլ տրովի վկայակոչել ունեցած իրաւունքներն ու տիտղոսները աւելի լուրջ ու անհրաժեշտ գործողութիւններու համար, քան նորատիպ հեռաւոր ազգութիւններու կնքամայրութիւնը:

(...) Հայաստա՞ն: Ասիկա շատ պերճանք է: Այսօրուան վիճակով (որքա՞ն ինկած ենք), Երբեմնի աշխարհի տիրութիւն միայն կը յայակնի ըլլալ Թանժիկի կնքամայրը<sup>184</sup>:

Սպանիոյ ու Հայաստանի ճամբաները դարձեալ խաչաձեւուած են տարեվերջին, Երբ հայկական անկախութիւնը իր հոգեվարքը Կ'ապէր հայթրքական պատերազմէն ետք եւ Ազգերու ընկերակցութիւնը դիմում կ'ընէր իր անդամներուն՝ Երկիրը փրկելու<sup>185</sup>: Դեկտեմբեր 1ին, դիմումին կ'ընդառաջէին Միացեալ Նախանգներու նախագահ Ուիլսըն (անծնական հանգամանքով), Սպանիա եւ Պրազիլ, մինչ Կարմիր բանակը արդէն մտած էր Հայաստան եւ յաջորդ օրը տեղի պիտի ունենար իշխանութեան փոխանցումը բոլշեվիկեան Ռազմա-յեղափոխական կոմիտէին (Յեղկոմ): Սպանիոյ եւ Պրազիլի շահագրգոռութիւնը հաւանաբար մաս կազմած է Ազգերու ընկերակցութեան խորհրդի մշտական անդամնակցութիւն ձեռք բերելու հաշուարկներու, թէեւ առաջինի պարագային կարելի չէ անտեսել Աֆոնսօ ԺՊ. ի մարդասիրական քաղաքականութեան արձագանգը<sup>186</sup>: Արժանթինեան մամուլին մէջ լոյս տեսած հարցազրոյցի մը ընթացքին, Բրիտանիոյ նախկին վարչապետ լորտ Արթոր Պալֆուր յայտնած է լաւատես շեշտով. «Եթէ հինգ դպրի առաջ մէկը թելադրած ըլլար Միացեալ Նախանգներու,

<sup>184</sup> Mariano de Cavia, “España, nación-madrina”, *El Sol*, 27 de abril de 1920:

<sup>185</sup> Ս. Ս., «Ազգերու ընկերակցութեան ժողովը եւ Հայկական Հարցը», Վերածնունդ, 11 Դեկտեմբեր 1920, էջ 716-19: Դիմումին բնագիրը տե՛ս՝ «Հայաստան եւ Ազգերու ընկերակցութիւնը», Վերածնունդ, 11 Դեկտեմբեր 1920, էջ 729-30:

<sup>186</sup> «Նախագահ Ուիլսըն կ'ընդունի միջնորդի դերը», Հայրենիք, 3 Դեկտեմբեր 1920. նաեւ՝ «Ազգային կեանք», Հայաստանի Կոչնակ, 11 Դեկտեմբեր 1920, էջ 1511:

Պրազիլի եւ Սպանիոյ պէս երեք մեծ երկիրներու համագործակցութիւնը՝ երեք ցամաքամասերու անունով, ի նպաստ ՍԵՆ ծովու եզերքի մութ անկիւն մը գդնուող հայ ժողովուրդին, ան ո՞չ միայն երազակես պիտի յայլարարուէր, այլ երազակես մը եղած կ'ըլլար»<sup>187</sup>: Անշուշտ, այդ միջնորդութիւնը մնացած է թուղթի վրայ:

Սպանիոյ վերջին միջամտութիւնը կապուած է 1922ի փոքրասիական տագնապին: Իզմիրի աղէտը բարձրակէտը եղած է քեմալական օրդերու յաղթական երթին ու ջարդարարական ընթացքին այսպէս կոչուած «անկախութեան պատերազմ»ին<sup>188</sup>: Հազիւ տասը օր ետք, 26 Սեպտեմբերին, Թուրքիոյ հայ կաթողիկէ պատրիարքական փոխանորդ Նազիեան արք դիմում կատարած է Խուան Սերվերը ի Վեսթին (Juan Servet y Vest), որ Առողջոյի յաջորդն էր իբրեւ Սպանիոյ դեսպան (1918-32), եւ հայցած՝ Աֆոնսո Ժ. ի միջամտութիւնը, որպէսզի Վենեզուելա, Քոլոմայիա, Փերու եւ Պուլիվիա շուրջ 6000 վտանգուած հայեր ընդունէին: Ծրագիրը կ'ընդգրկէր սպանական նաևրով անոնց փոխադրութիւնը Սպանիա, ուրիշ հիւրընկալ երկիրներու նաևրը (Պուլիվիա ծովու ելք չունի) զանոնք պիտի տեղափոխէին Հարաւային Ամերիկա<sup>189</sup>: 7 Հոկտեմբերին, արժանթինեան օրաթերթի մը կարճառու լուրը կը հաղորդէր, որ Սպանիոյ թագաւորը հարցուցած էր Պուլիվիոյ նախագահին, թէ երկիրը «արդեօք կը պրամադրէ՞ր հողեր 100.000 ընչազուրկ հայերու համար, զորս դաշնակիցները կը ջանան գրեղաւորել գարածքներու մէջ, զորս կարելի ըլլայ գաղութացներ»<sup>190</sup>: Նոյն օրը, Սպանիոյ արտաքին գործոց նախարարութիւնը կը պատասխանէր Սերվերիի հեռագրին.

(...) Փերուական կառավարութիւնը իբրեւ վերաբնակիչ (colonos) աշխատելու համար պիտի ընդունի մինչեւ հազար հայ գաղթականներ եւ կրնայ ընդունիլ հա-

<sup>187</sup> “Una entrevista con Mr. Balfour”, *La Prensa*, 3 de diciembre de 1920: Հմմտ: George Scott, *The Rise and Fall of the League of Nations*, London, Macmillan, 1973, էջ 71:

<sup>188</sup> Ramiro de Maeztu, “A sangre y fuego”, *El Sol*, 20 de septiembre de 1922, ուր լրագրողը պախարակած է ֆրանսական մամովն մէջ յայտնուած տեսակէտերը, թէ հրդեհը յոյներու պատախանատուութիւնն է, եւ թերած է ցեղասպանութեան օրինակը. «Չեն ուզեր յսլակօրէն գեւսնել: Չեն ուզեր գեւսնել: Պարերազմին մէջ, եղբ թուրքերը բնածնչած էին միլիոն մը հայեր (լրե՞ս լորդ Պրայսի նախագահած յանձնախումբի գեկոյցը. հասկ հավոր մըն է, որ գիրքերուս մէջ է), գերմանացի ազդեցիկ հրապարակագիր Ֆրիդրիխ Նոյման ջարդերը կ'որակէր «ասիական քաղաքականութեան մեծ ոճի արարք», առանց քննադարութեան»:

<sup>189</sup> Camacho Padilla, “El éxodo de los cristianos de Persia”, էջ 60:

<sup>190</sup> “Emigración armenia a Bolivia”, *El diario*, 7 de octubre de 1922 (վերատպումը ստեղծված՝ Nélida Boulgourdjian-Toufekjian, *Los armenios en Buenos Aires: La reconstrucción de la identidad (1900-1950)* (Հայերը Պուերտու Այրէսի մէջ ինքնութեան վերակառուցումը [1920-1950]), Buenos Aires, Edición del Centro Armenio, 1996, էջ 182):

զար հոգի եւս եթէ կ'ուզեն երթավ իբրեւ պարզ աշխատաւորներ: Անոնք պիտի կարենային ծրիօրէն ճամբորդել Փերուի “Eten” եւ “Paita” շոգենաւերով, որոնք ներկայիս կը ճամբորդեն Եւրոպայի մէջ: Անհրաժեշտութեան պարագային, կարելի պիտի ըլլար ընդունիլ գաղթականներու աւելի մեծ թիւ մը: Պոլիվիական կառավարութիւնը սկզբունքով կ'ընդունի գաղթականութիւնը, փափաքելով իմանալ գաղթականներու թիւը, որպէսզի պոլիվիական կառավարութիւնը հոդամասերու յատկացումը կատարէ: Գաղթականները յանձն կ'առնեն ճանապարհածասը մինչեւ Պոլիվիա<sup>191</sup>:

Նազլեան ստացած է հեռագրին թարգմանութիւնը 12 Հոկտեմբերին, իսկ յաջորդ օր տեսակցելով Սերվերթի հետ, խնդրած է տեղեկութիւններ Վենեգուելա գաղթելու մասին: Սպանացի դեսպանը պատասխանած է, ըստ Նազլեանի, թէ Վենեգուելա չէր կոնար գաղթականներ ընդունիլ, քանի որ գաղթը դէպի հոն արգիլուած էր՝ ըստ Երկրի օրէնսդրական հին տրամադրութիւններու<sup>192</sup>: Դիանագէտը աւելցուցած է, թէ Փերուի եւ Պոլիվիայ ընծայած դիլութիւնները նպաստաւոր կ'երեւէին իրեն, իսկ Երկու Երկիրներու կիման լաւ էր, թէեւ Պոլիվիայ բարձրութիւնը հարց մըն էր: Ան հարցուցած է ճամբորդներու թիւին մասին, որոնք պիտի կարենային ուղեւորուիլ իրենց ընտանիքներով, խոստանալով օրինական ամէն դիլութիւն ճամբորդութեան համար<sup>193</sup>:

Սակայն, նախաձեռնութիւնը լիակատար ձախողութեան մատնուած է: 15 Նոյեմբերին, սպանական դեսպանատան առաջին թարգմանը հաղորդած է, թէ կարելի չէր նկատի առնել Երկու փերուական նաւերը, որոնց ուր ըլլալը յայտնի չէր: Միև կողմէ, Սպանիոյ կառավարութիւնը ի վիճակի չէր Երկրի հարաւը դիմաւորել այն գաղթականները, որոնք պէտք է սպասէին յիշեալ նաւերուն, իսկ սպանական նաւային ընկերութիւնները գաղթականներու փոշխադրութեան տրամադրելի նաւեր չունէին<sup>194</sup>:

<sup>191</sup> *Les memoires de Mgr. Jean Naslian Eveque de Trébizonde, volume II*, Vienne, Imp. Méchithariste, 1955, էջ 437-38, ուր տրուած է հեռագրին ֆրանսերէն թարգմանութիւնը:

<sup>192</sup> Նազլեանին տրուած այս բացատրութիւնը տարօրինակ է: 1831-1918ին ներգաղթի վերաբերեալ 15 օրէնքներ կաւերացուած էին Վենեգուելայի մէջ, որոնցմէ որեւէ մէկը չէր արգիլած գաղթը ամբողջութեամբ: Ըստ 1918ի օրէնքին, մուտքի իրաւունք չունէին այն անձերը, որոնք եւրոպական ցեղի չին պատկաներ կամ հիսախային Երկրագունդի դեղին ցեղի կղզերնակներ (իմա՝ “ճափոնցիներ”) չին (Susan Berglund, “Las bases sociales y económicas de las leyes de inmigración venezolanas, 1831-1935”, *Boletín de la Academia Nacional de Historia*, Caracas, 260, octubre-diciembre de 1982, էջ 953):

<sup>193</sup> *Les memoires de Mgr. Jean Naslian, volume II*, էջ 438: ‘Դեսպանին անոնք սխալմամբ տպուած է Ivan Severt:

<sup>194</sup> Նոյն:

Թիւնալը լայնօրէն մէջբերած է Սերվերթի թրքամէտ տեսակէտերը, զորս արոէն յայտնած էր 1918-22ին<sup>195</sup>: «Ինչպէս դեղեկագիրը յսպակօրէն կը յայգնէ, դեսպան Սերվերթ պնդեց, թէ փոքրամասնութիւններու խնդրի պատրասխանադրութիւնը ընդհանրապէս եւ Հայկական Հարցի մասնաւրապէս կը պատրկանէր այս ազգերուն (յոյներ, հայեր), եզրակացուցած է թուրք հեղինակը, «Եւ որ դեղահանութեան օրէնքի վաւերացումն ու բռնագաղթի ժամանակ գրեի ունեցած դէպերը նաեւ արդիւնքն էին այս բաղադրիչներուն մշածումներուն եւ արարքներուն»<sup>196</sup>: Ան զարմանքով նշած է, որ այդ տեսակէտերը զուգադիպած են 1916ի թրքական գիրքի պատճառաբանութիւններուն, «որովհետեւ իր նախորդ գեկոյցներուն մէջ, դեսպանը օսմանեան կառավարութեան այս գրքոյլը եւ այլ նման հրապարակութիւններ արժեւորած էր իբրեւ այլ դաժանութիւններու նախընթաց եւ, այսպէս, ցոյց լուսած էր իր անվարահութիւնը կառավարութեան հանդէպ, ինչպէս եւ իր համակրանքը հայ ժողովուրդին նկարմամբ»<sup>197</sup>: Այս զարմանքը անհիմն է, քանի որ հեղինակը՝ ժխտողական շրջադարձը ընդգծելու իր ճիգին մէջ, բոլորովին անտեսած է, որ 1916ին այդ արժեւորումները կատարողը Սերվերթի նախորդն էր՝ Խովիան Մարիա տէլ Առոյո:

Յունուար 1923ին, Ալֆոնսո ԺԳ.ի հրամանագրած է 58.000 փեսեթայի (120.000 ֆրանք) յաւելում մը Արտաքին գործոց նախարարութեան պիտուհին վրայ՝ Իզմիրի աղյուսն հայ փախստականներուն օգնութեան հասնելու<sup>198</sup>:

Ասիկա հաւանաբար եղած է Վերջին Էջը մարդասիրական աշխատանքի մը, որուն մասին Ապրիլ 1916ին Մատրիտի Տիարի ունիվերսալ օրաթերթը գրած է, թէ «առանց պատերազմելու, առանց դաժան զոհողութիւններու ենթարկելու մեր ժողովուրդը, մեր թագաւորը շահած է Սպանիոյ համար յաղթանակներուն մեծագոյնն ու ազնուագոյնը. համեստ սրբերու նուածումը, որոնք գթութիւն կ'աղաքեն եւ կը գրնեն Սուլը Ֆերնանդոյի յաջորդէն»<sup>199</sup>: Ապրիլ 1931ին, սպանական Բ. հանրապետութեան հոչակումին առընթեր, Ալֆոնսո ԺԳ. հրաժարած է զահէն: Ինչպէս Զօպանեան գրած է, «ան ազնուասիրդ մարդ մըն էր, որ պատերազմի ընթացքին իրապէս ասպեկտական ողի մը ցոյց լուսած», իսկ հայութեան ի նպաստ մի-

<sup>195</sup> Tunali, “The Perception”, էջ 98-105:

<sup>196</sup> Նոյն, էջ 106:

<sup>197</sup> Նոյն, էջ 107:

<sup>198</sup> “Firma regia”, *La correspondencia de España*, 30 de enero de 1923: Հմմտ.՝

«Ազգային կեանք», Հայաստանի Կոչնակ, 24 Մարտ 1923, էջ 375:

<sup>199</sup> Մէջբերումը տե՛ս՝ “Un roi”, *Le Figaro*, 12 avril 1916: Սուլը Ֆերնանտո

Կաստիլիոյ թագաւոր Ֆերտանտո Գ.ն էր (1217-52):

ջամտած է «ոչ թէ հայ դապիճն կամ հայ ժողովուրդին բարեկամ ըլլալուն, այլ իբր մարդասիրական գործ մը»<sup>200</sup>:

«Միւս կողմէ, երբեք չմոռնանք որ Ոճիրը կը գործովի թունդ իսլամական աշխարհի մը մէջ, հեռո՛ւ պայծառ աչքերէ, օպար ըլլան թէ բնիկ, եւ այն-պիսի փարածուրթիւններու վրայ, ուր ոչ մէկ արձագանգ կրնայ դուրս թռիլ (...), կը գրէր Միսաքեան Օգոստոս 1915ին<sup>201</sup>: Բայց արձագանգները դուրս թռած են եւ աշխարհը լուր ու մունջ չէ հետեւած, նոյնիսկ եթէ հերթական անզամ ողբերգութիւնը դադրեցնելու անզօր գտնուած է կամ այդ-պէս ձեւացած:

Սպանիոյ պարագան տարբեր եղած չէ: Հայանպաստ գործունեութեան անկատար այս պատկերին մէջ, կարելի է եզրակացնել, թէ մարդասիրութեան սկզբունքը բնորոշած է երկրի ընդհանուր վերաբերմունքը հայութեան հանդէպ: Պէտք է յուալ, որ սպանական արիսիւններու եւ մամուլի մանրամասն ուսումնասիրութիւնը բազմաթիւ հարցականներու գոհացուցիչ պատասխան կու տայ:

<sup>200</sup> Զօպանեան, «Քրոնիկ», էջ 165:

<sup>201</sup> Վարազ [Շաւարշ Միսաքեան], «Մեծ ճգնաժամը», Հայասկան, 3 (16) Օգոստոս 1915:

**SPAIN AND THE ARMENIAN GENOCIDE**  
(SUMMARY)

VARTAN MATIOSSIAN  
varny1@yahoo.com

The Spanish press reported on the Armenian Genocide as it happened, while the government was also kept informed through reports by Ambassador Julián María del Arroyo, stationed in Constantinople.

Spain's strict neutrality throughout World War I allowed King Alfonso XIII to pursue a policy of humanitarian assistance to all sides without distinction, which was met with unreserved praise by the press of both warring sides.

Armenians also addressed the Spanish king through various channels, and on several occasions the monarch directed his representatives to make efforts to assist Armenian intellectuals, even in cases when those efforts proved futile. Appeals to Alfonso XIII were made from 1915 to the end of the war, as revealed by documents in Spanish and Ottoman archives, as well as evidence in the Armenian press.

After the war, Spain became a non-permanent member of the Council of the Society of Nations. In April-May 1920 it was speculated that it could take over the mandate of Armenia. Along with U.S. President Woodrow Wilson and Brazil, Spain offered its mediation in late 1920, following the outcome of the Armenian-Turkish war. Arroyo's successor, Ambassador Juan Servert y Vest, was also approached to ask for Spanish help in an aborted plan to transport Armenian migrants to South America following the catastrophe of Smyrna in September 1922. Spain also made a financial contribution to help Armenian and Greek refugees reeling from the catastrophe.

This study provides an overview of Spanish actions in the period 1915-1923 through an investigation of published documents and information from the Armenian and Spanish press.